

116

Մ. ԱՍԼԱՆՅԱՆ

ԳԻՏՈՒԹԵԱՆ ԴԱՍԵՐ

Դ. ՏԱՐԻ

(ՄԻԶԻՆ. ԴԱՍԸՆթԱՑՔ)



Պատգար. Մ. Հովհաննեսին.

Կ. ՊՈԼ. Խ. Բ.

5(045)

Ա-74

2010

72
2002

5(075)
4-74 ԱՐ


Մ. ԱՍԼԱՆԵԱՆ

Բարեգործություն

ԳԻՏՈՒԹԵԱՆ ԴԱՍԵՐ

ԶՈՐՈՐՈՇ ԳԻՐՔ

(ՄԻԶԻՆ ԴԱՍԸՆԹԱՑՔ)



2027

Պատուհան մշակութանի

Ա. ՊՈԼԻ. Խ.

1926

ՔԱՆԻ ՄԸ ԽՕՍՔ

Այս գիրքով կ'աւարտի Գիտութեան Դասերու Միջին
դասընթացքը:

Հարկ կը զգանք խոստովանելու որ, պղտիկ շեղում մը
ունեցանք Կրթական ծրագրէն, քիչ մը աւելի լայն սահմանի
վրայ քալելով: Բայց առանց պատճառի չչ այս: Մեր միջա-
վայրը ունի բոլորովին մասնայատուկ պարագաներ, եւ հե-
տեւաբար՝ պահանջներ: Նախակրթարանի աշակերտները
մեծ մասով ստիպուած են կիսատ թողուկ իրենց ուսումը,
եւ հազիւ Միջին դասընթացքը աւարտած, գործի մտնել:
Կարգ մը նախակրթարաններ ալ, նոյն իսկ Պոլսոյ նման
կեդրոնի մը մէջ, բարձրագոյն կարգեր չունին, պիտօնէր
անձկութեան հետեւանքով:

Վիճակ մըն է այս, զոր չի կրնար նկատի չառնել ոեւչ
աշխատասիրող, դասագիրք պատրաստած ատեն, քանի որ
հետապնդուած նպատակն է ո՛չ թէ տառացի հետեւիլ ծը-
րագրին, այլ աշակերտը հաղորդակից ընել գիտութեան
տարրական ծանօթութիւններուն: Առաջնորդուած՝ այս գործ-
նական սկզբունքով, աշխատեցանք ամփոփ, բայց ամբող-
ջական պատկեր մը տալ տղուն: Ուրիշ խօսքով, նկատի ա-
ռինք այն դժբախտ հաւանականութիւնը, որ աշակերտը
առիթ չպիտի ունենայ բարձրագոյն դասընթացքին հետե-
ւելու, եւ պիտի ստիպուի եղածով գոհանալ:

Ուսուցչին կը մնայ այլեւս պէտք եղած լրացումը կա-
տարել, — եթէ պէտք տեսնէ, — նկատի առնելով, անշուշտ,
մատնանշուած պարագան:

Մ. Ա. ԽՈՎՃԵՅԱՆ

Կ. Պոլիս, 15 Օգոստ. 1926



495056

ԿԵՆԴԱՆԻՆԵՐ

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԱՐԲԵՐՈՒԹԻՒՆՆԵՐ

Աշխարհի վրայ շատ տեսակ կենդանիներ կան։ Անոնք որոշ կողմերով իրարու կը նմանին։ օրինակի համար բոլորն ալ ունին բերան, աչք, ականջ, իրան ևն։ Բայց անոնց մարմնական կազմը ամենողովին նոյնը չէ։

Առանց այս տարբերութեան, շատ մը կենդանիներ չպիտի ապրէին, և մենք պիտի զրկուէինք բազմաթիւ առաւելութիւններէ։

Չուկը, օրինակ, պիտի խեղզուէր ջուրին մէջ, եթէ ուրիշ կենդանիներու նման թռփերով չնչէր։ Կովը չպիտի կարենար ապրիլ, եթէ չունի նման միայն մէկ ստամոքս ունենար, կամ աղիքները կարծ ըլլային։ Բազը ի՞նչպէս պիտի լողար, եթէ իր ստրերը հաւի ստրերուն կազմն ունենային, այսինքն մաշկապատ ըլլային։

Առիւծը անօթի պիտի մնար, եթէ չունենար սուր և զօրաւոր ժանիքներ, որոնցմով կը բգքատէ իր սրսը։ Առանց իր երկայն և ձկուն կնճիթին, ի՞նչ պիտի ըլլար փիղին վիճակը։ Ուզար չպիտի կարենար անօթի ծարաւ օրերով ճամբորգել անապատներու մէջ, առանց իր սապատին և ստամոքսին խորչերուն, ուր ջուր կը պահէ։

Թռչունները ի՞նչպէս պիտի թռչէին, եթէ անոնց սու-

մորները սնամէջ չըլլալին, և կամ փետուրի փոխարէն մազ
ունենային:

Հիւսիսային շրջաններու կենդանիները ցուրտէն պիտի
տառէին, եթէ գոմէշի նման լերի մորթ ունենային։ Սազին
մարմինը չպիտի կրնար խոնաւութեան դիմանալ, եթէ ծած-
կուած չըլլար իւզոտ փետուրներով, որոնցմէ ջուր ներս
չանցնիր։ (Գիտէք որ բագր և սագը կառւցով իրենց պոչին
տակ դանուած իւղը կ'առնեն և փետուրներուն կը քսեն)։
Հաւերը չեն կրնար իրենց փետուրները իւզոտել. անոնք
ջուրի մէջ չեն ապրիր, այլ ցամաքի վրայ։

Հիւսիսային երկիրներ և բեւեռային շրջաններ ապրող
կենդանիներու մարմինը պատուած է ճարպի թանձր խաւով
մը, սասատիկ ցուրտի դէմ իբրեւ պաշտպանութեան բնական
միջոց։ Եոյն տեղերու բնակիչներն ալ (Եսքիմացիներ)
տաքնալու համար պէտք ունին ամէնէն աւելի ճարպոտ
ուտելիքներու, զոր կը հայթայթեն վերեւ յիշուած կեն-
դանիները։


Կարելի է տակաւին շատ մը ուրիշ յատկանշական տար-
բերութիւններ լիչել։ Բայց մինչեւ հիմա բառածներն ալ կը
բաւեն հաստատելու, թէ կենդանիի մը մարմնական կազմը
ուերտ կապ ունի իր ապրելակերպին եւ միջավարին հետ։




ԽՈՒՄԲԵՐՈՒ ԲԱԺԱՆՈՒՄ

Որովհետեւ շատ դժուար պիտի ըլլար առանձին առան-
ձին քննել բոլոր կենդանիները, մարդիկ զանոնք որոշ
խումբերու բաժնած են, նկատի առնելով կարգ մը գըլ-
խաւոր նմանութիւններ։ Այսպէս, կենդանիներուն մէկ
մասը ոսկոր ունի, իսկ միւս մասը՝ ոչ։ Զին, շունը, օձը,
եւն. ոսկոր ունին, մինչդեռ մեղուին, որդին և խղունջին
մարմիններուն մէջ ոսկոր չկայ։

Ոսկոր ունեցող կենդանիները ողնաւոր կը կոչուին,
իսկ չունեցողները՝ անողն։



Ողնաւոր (շուն)



Յօդուածաւոր (պիծակ)



Կակդամոր (որդ)



Թռուամոր (խղունջ)

Սակայն այս երկու՝ գլխաւոր բաժանումով չենք կրնար-
դիւրութեամբ քննել կենդանիները, որովհետեւ ողնաւոր-
ներու մէջ ալ տարբերութիւններ կան: Նկատի առնենք,
օրինակ, կովը, հաւը և գորտը: Երեքն ալ ողնաւոր են.
բայց առաջինը ատինք ունի, իսկ միւսները՝ ո՛չ: Կովը
կաթ կուտայ իր հորթին, իսկ հաւն ու գորտը կաթ չեն
տար: Առաջինը ձագ կը բերէ, իսկ միւսները հաւկիթ թրի-
սելով ձագ կը հանեն:

Տարբերութիւններ կան նաև թռչուններուն և օձե-
րուն միջեւ: Առաջինները կը թռչին կամ կը քալին, իսկ
օձերը կը սողան: Չուկերն ալ ո՛չ կը քալին, ոչ կը թռչին,
այլ կը լողան:

Ուրեմն, անհրաժեշտ է ողնաւորներն ալ ճիւղերու բաժ-
նել, նկատի առնելով անոնցմէ սմանց ընդհանուր նմանու-
թիւնները: Այսպէս, կովին նման ստինք ունին ձին, շու-
նը, ոչխարը եւն: Բագը, սագը և ճնճղուկն ալ հաւին կը
նմանին, այսինքն կը թռչին և թխսելով ձագ կը բերին:

Նման կենդանիներու այս բաժանումը՝ դասակարգու-
թիւն կը կոչուի: Տրուած բացատրութիւններէն կը հետեւ
թէ՝ գլխաւոր բաժանումը երկու է: ողնաւորներ, և ան-
ողներ: Ողնաւորներն ալ իրենց կարգին բաժնուած են կարգ
մը ճիւղերու:

ՈՂ ՆԱԽՈՐՆԵՐ

Ինչպէս ըստնք, բոլոր ողնաւորները իրարու չեն
նմանիր ամրողջովին: Կան որ ստինք ունին և կաթով կը
մեծցնեն իրենց ձագերը, ինչպէս կովը, կատուն, ձին ևն: Ասոնք՝ ստնաւոր կը կոչուին:


Կան ալ որ ստինք չունին, և զանազան ուտելիքներով
կը մեծցնեն իրենց ձագերը: Այսպէս են հաւը, գորտը ևն: :

Ուրիշ տարբերութիւն մըն ալ: — Կովը կենդանածին
է, ձագ կը բերէ: մինչդեռ հաւը հաւկիթ կ'ածէ և թռւխսի
նսահլով ձագ կը հանէ անոնցմէ: Գորտերուն ածումն ալ
տարբեր ձեւով կը կատարուի: Անոնք այնքան պաղարիւն
են, որ չեն կրնար պէտք եղած տարբերութիւնը տալ իրենց
ձուերուն, և ձագ հանել անոնցմէ, ինչպէս կ'ընէ հաւը:
Գորտի ձուերը արեւի ջերմութեան շնորհիւ կը թխսին:

Ասոնցմէ զատ, ողնաւորներուն մէկ մասը տաքարիւն
է, այսինքն ամառ թէ ձմեռ կենդանական նոյն ջերմու-
թիւնը ունի: Մինչդեռ միւս մասը, ինչպէս օձը, ձուկը
և գորտը, պաղարիւն է: այսինքն եղանակին համեմատ
կը փոխուի անոնց մարմնին բարեխառնութիւնը:

Այս և ուրիշ տարբերութիւններ նկատի առնելով, ող-
նաւորները կարգ մը ճիւղերու, ազգերու բաժնած են: —
ստնաւորներ, թռչուններ, սողուններ, գորտազգիներ և
ձուկեր:

ՈՐԱԿԱՌԱՋԵՐՈՒՄ ՀՐԻՎԱՅՐԸ



Սանաւոր (ձի) Թռչուն, ձուկ, գորտ, և սողուն (օձ)

I. ՍՏՆԱԿՈՐՆԵՐ

Անցեալ տարի սորվեցանք արդէն մարդկային մարմնի գլխաւոր գործարանները : Կրնանք բուել թէ նոյն գործարանները կան նաև բոլոր սանաւորներուն մէջ : Արդէն մարդկայի տք է դասել սանաւորներուն գլուխոր :

Քննացեք շունի մը կմախքը և հոն պիտի տեսնէք մարդկային կմաքին բոլոր մասերը : Սանաւորները առաւել կամ նուազ չափով շունին կը նմանին :

ԱՆԴԱՄՆԵՐՈՒ ԶԵՒԾ

Հիմնական տարրերութիւններ կան, սակայն, ըստ սանաւորներու անդամններուն՝ մտնաւանդ բերնի և սոքերու ծեւին մէջ :

Սանաւորի մը բերանը քննելով կարելի է հասկնալ թէ ի՞նչ տեսակ ուտելիքով կը մնանի : Ամանք ունին երկար և սրածայր շնատամներ, հատու կարող ակռաներ և ամուր աղօրիններ, ինչպէս շունը, կատուն ևն . . : Ասոնք մասկեր են : Չիու նման կարգ մը կենդանիներ ալ միայն կարող ակռաներ և աղօրի ունին : Իսկ կովին միայն վարի կղակին վրայ կարիչներ կան :



Մասկերի (Շուն)

Խոտակերի (Ոչխար)

Կրծողի (Նազաստակ)

Ֆ Ն Օ Տ Ն Ե Ր

Անգամներն ալ տարբեր են, ինչպէս կը տեսնէք: Մարդուն մատները եղունգներով, վերջաւորած են. կատուն ճիրան ունի իր թաթերուն վրայ, կովը կնդակաւոր է եւ ձին սմբակաւոր:



Ա. Յ. Յ. Մ Ն Ե Ր

Մարդու Մսակերի (Կատու) Ամբակաւորի (Ձի) Կնդակաւորի (Եղ) Կապիկի-

Բերնի կազմութեան հիմնական տարբերութիւնը նկատի ունենալով, սանաւորները բաժնուած են երկու գլխաւոր խումբերու. — Մսակերներ և խոտակերներ:

Մ Ս Ա Կ Ե Ր Ն Ե Ր

Մսակերներուն գրուխը պէտք է զառիկ կատուն: Շունք կ'ուտէ նաև հաց, գետնախնձոր են. մինչդեռ կատուն միշտ միտ կը փնտուէ:

Շնորհի իր զօրաւոր զնդերներուն, ամուր կզակներուն և սուր ճանկերուն, կատուն ամէնէն լաւ զինուած և կատաղին է մսակերներուն մէջ: Վայրագ են մանաւանդ վայրի կատուները: Արգէն ընտանիներն ալ շատ մարգու մօտիկ չեն, և քիչ մը նեղուելուն պէս կը ճանկին իրենց տիրոջ ձեռքը:

Մսակերները ունին շատ ամուր զնդերներ, փոքր կտրող ակունքեր և խոչոր ու զօրաւոր չնատամներ, որ ժանիք կը կոչուին: Ունին նաև ճիրաններ որ ընդհանըապէս

առւր կը միան, յորովհետեւ կենդանին զանոնք ներս կը քաշէ իր մատներուն մէջ, երբ պէտք չունենայ զործածելու: Գիտէք որ կատուն ալ ճանկած կամ մուկ բոնած տատին զուրս կը

հանէ ճանկերը:

Արով, քայլած աշտին ճիրանները

գետնին չեն քըսուիր և միշտ սուր կը միան:

Մակայն չկարծէք թէ բուլոր մսակերները

կրնան ուզած

առեն ներս քաշել իրենց ճիրանները: Այս կարգէն են առիւծը, վազը, յավազը են: Մինչդեռ չունը, զայը, աղուէսը են. չեն կրնար պահել իրենց ճիրանները: Որով անոնց ճիրանները գետնին քսուելով կը բթանան, և չեն կրնար կենդանի բզբանել:

Գլխաւոր մսակերներն են. — Ասէւծ, վազը, յավազ,

բորենի, գայլ, արջ, աղուէսն են:

Վագրը մօտաւորապէս տոխէն հասակն ունի, բայց իր յերկ զլուխով, անարկու աչքերով և արիւնի

պէս կարմիր լեզուով որ յանձնի երախէն

վագր պէտք է լինած, չափազանց վայրագ տեսք մը ունի:

Դուրս կ'իջնայ, չափազանց վայրագ տեսք մը ունի:

Վագր լեզուով որ յանձնի երախէն

վագր պէտք է լինած, չափազանց վայրագ տեսք մը ունի:

Վագր լեզուով որ յանձնի երախէն

վագր պէտք է լինած, չափազանց վայրագ տեսք մը ունի:

Վագր լեզուով որ յանձնի երախէն



Ասէւծ




Վագր

Զափազանց ուժով է . մէկ հարուածով դեսին կը փռէ ահարին եղ մը , և քաշկատելով անոտա կը տանի , բզբքակատու համար :

Վազրին մուշտակը չատ յարդի է :


Հնդկաստանի մէջ կը գտնուի այս ահարկու կենդանին : Հնդիկները փիզերու վրայ հնծած կը հալածեն , և կը սպաննեն դայն , բայց չատ մեծ դժուարութեամբ , և յաւճախ զոհեր տալով :



Յովազ

Յովազը հասակով աւելի փոքր է վագրէն , և նուազ կատաղի , հակառակ իր ահարկու տեսքին : Ասիոյ և Ափիրի կէի մէջ կը գտնուի : Յարդի և մուշտակը , որ ձերմակ խորդի վրայ գորշ պիտակներով ծածկուած է :

Յորենին չունի ազգին պատկանող մասկեր մըն է . ամէնէն չատ կը գտնուի Ափիրիկէի հիւսիս . կողմը և կը սիրէ զիակներ ուտել : Շատ սուրբ հոտուութիւն ունի և կենդանիի թէ մարդու զիակներ կը հանէ թաղուած տեղէն և կ'ուտէ :



Յորենի

Արջերը մասկերներուն մէջ առանձին ընտանիք մը կը կազմեն և կը կոչուին ներբանագնաց , իրենց աղեղքալուածքին պատճառաւ , զոր զիտած էք անշուշտ երբ գնչուները կը խաղցնեն զանոնիք : Գլխաւոր արջերն են՝ մեզի ծանօթ մոխրագոյն արջը և սպիտակ կամ բեւեռային արջը որ ձերմակ և թաւամազ մուշտակ մը ունի : Սպիտակ արջերը կը բնաւ կին բեւեռային երկիրներուն մէջ և կը սնանին փոկերով , ձուկերով և ուրիշ ծովային կենդանիներով : Աւելի մեծ և կատաղի են քան մեր երկիրներու արջերը :



Երչ

ՓՈՔՐ ՄՍԱԿԵՐՆԵՐ


Կան նաև փոքր մասկերներ , ինչպէս կուզը , աքիսը , սամոյըրը և ջրաղուէսը , որոնք բարակ և կարծ սրունքներ ունին , և չատ լաւ կը վազին : Ասոնք չատ թշնամի են հաւնցիք թոչուններուն : Մասնաւորապէս կուզը կատաղի է այդ տեսակէտով , հաշնոցներ կը մտնէ և կը խեղդէ հաւերը , նոյն իսկ երբ փոքր կուշտ ըլլայ :

Այս կենդանիները բնդհանրապէս ցերեկները կը քնան , իսկ գիշերները որսի կ'ելլեն : Շատ անզախ են , այն աստիճան որ երբեմն իրենցմէ մեծ կենդանիներու վրայէ կը յարձակին : Ասոնց մուշտակը յարդի է :

Զրազուէսը գետերու և ծովերու եզերքը կ'ապրի և ձուկով կը սնանի :

ՈՒՐԻՇ ՄՍԱԿԵՐՆԵՐ

Կան մսակերներ որ թէ ծովի և թէ ցամաքի վրայ կ'ապրին, ինչպէս փոկը և ծովահորթը: Ասոնց առջեւի անշամիները շատ կարծ են և լուզակի գեր կը կատարին: Որովան երան է լուս և մար ջուրին մէջ կը սուզին, բայց երբեմն երեսի ջուրին երեսը



Փոկ

կ'եղին, ոգ առներու համար, կէտը ձուկի նման միշտ ջուրի մէջ կ'ապրի: 30 մէթր երկանութեամբ հսկայ կենացանի մըն է, մանր ձուկեր կլլելով կ'ապրի: Հակառակ իր ահագին մարմնին, կոկորդը շատ նեղ է: Ջուրի երեսէն կը լողայ, թոքերով կը չնչէ, ստիճոր անի և ծնող է:



Կէտ

Կէտը կ'օրսան իր միոխն և խողին համար, որ կ'ուտախին: Բներնի ոսկորներն ալ որ կիտոսկը կը կոչուին, արշաստաներու մէջ կ'օդագործեն: Այս ծովային ստնաւորները կը մկոչուին նաեւ կիտազիներ:

ՊԱՐԿԱԿՈՐՆԵՐ

Ստնաւորներու մէջ լիչենք նաեւ ազեվազը կամ կանգուրոսը, պարկերէն և ցռկեղը: Այս կենդանիներուն էպերը փորին տակ ունին պարկ մը, ուր իրենց ձագերը ծնելէ յետոյ որոշ տանի կը մնան:

Ասկէ ալ իրենց անունը, — պարկաւոր:

Պարկաւորները թերի ստնաւորներ կը համարուին, որովհետեւ կատարեալ չեն ծնիր ձագերը, որոնց անումը կ'ամբողջանայ իրենց մօր սովորնին վրայ գրանուած խորշերուն մէջ:

Պարկաւորները ընդհանրապէս կը գտնուին Հարաւային Ամերիկայի և Աւստ-

Պարկերէ



րալիոյ մէջ: Ցռկեղը կենդանածին չէ, այլ ձուածին, բայց իր ձագերը կոթով կը կերակրէ:

Ցռկեղ




ՄԻԶԱՏԱԿԵՐՆԵՐ

Խլուրդի և ողնիի նման կարգ մը, կենդանիներ ալ միշտաներ ուստելով կը մնանին :

Խլուրդը խոշոր մուկի մը չափ է : Առջեւի ոտքի ճանշիկը խոր ճամբառներ կը բանայ հազին տակ, և միշտաներ ու որդեր գտնելով կ'ուտէ :

Ողնին կատուի մեծութեամբ կենցանի մըն է : Մորթին վրայ ունի որածայր փաշեր, զոր կը ցցէ, երբ պէտք ունենաց



Խլուրդը և իր ինքնախոր անցիրը

պաշտպանուելու յարձակումներու դէմ : Այս պարտագային ողնին կը քաշէ գլուխը, և կը վերածուի փշաւոր զունդի մը :

Միջատակեր են նաև մկնաքիսը և ջղջիկը : Մկնաքիսը մուկի կը նմանի և սուր ու երկար զունչ մը ունի :

Ջղջիկները թոշուն չեն, այլ սանաւորներու դասին կը պատկանին : Անոնց թեւք հովհարի ձեւ ունի և կազմուած է զուրս երկարած մաշկով մը որ իրարս կը միացնէ բազուկի և սրսւնքի



Ողնի

ոսկորները, ինչպէս նաև ձեռքի մատները, բաց ի բթաւ մատներէն :



Մկնաքիս

Ճամ տեսակ ջղջիկներ կան : Ամանք մուկի չափ մեծ են : Կան ալ որ կատուի մեծութիւնն ունին և վամփիիր կը կոչուին : Ասոնք կատաղի կենդանիներ են և կը սիրեն ձձել եզներու և կուգրու արխնը : Այս կենդանիները Ամերիկայի մէջ կը զանուին :



Ջղիկ



Մրնաքաղ

Յիշենք նաև մրջնաքաղը, որ իր չափազանց երկար եզուով արագ արագ միջատ կը հաւաքէ և կը կլէ :

Չեն կրնար երկար ատեն թաշի, ոչ ալ շատ վերերը բարձրանալ : Ցերեկները կը քննանան իրենց բուներուն մէջ, և արշարույնն ու արհեամուսին զուրս կ'ելլեն, օդին մէջ միջատներ որսարու համար :



Միջատակերները օտակար են երկրագործութեան, ուսովհատեն կը փձացընեն վասակար միջատներն ու որդերը : Սակայն իրշուրդին բացած զետնափոր ուղիները կը վնասեն ցանքին :

ԽՈՏԱԿԵՐՆԵՐ


Դիտէք թէ խոտակեր կը կոչուին այն կենդանիները, որ խոտով և բուսեղէններով կը մասնին։ Եզ, ձիւ ոչխար, ուզտ, մուկ, կապիկ են։ այս կարգէն են։

Սակայն անոնց ուտելու ձեւը տարբեր է։ Կան որ խոտը կը կտրին և լու մը ծամելէ յետոյ կուլ կուտան, յնչպէս ձին։ Մէկ մասը առանց մանրելու կը կլլէ, ինչպէս եզը։ Մուկն ալ կը կրծէ։

Ուտելու այս ձեւերուն համեմատ, խոտակերները բաժնուած են զանազան ձիւղերու։

ՈՐՈՇԱՑՈՂՆԵՐԻ. — Վերի կզակին առջեւի կողմը ակառայ չունին, միայն վարի կզակին առջեւի կողմը կտրիչ ակառներ կան։ Ասոր համար, որոճացողները չեն կրնար կտրել խոտը, այլ վարի կզակին և վերի լինախն մէջ առնելով կը փրցնեն զայն։

Որոճացողներուն ստամոքսը կազմուած է չորս պարկերէ։ Աձապարանքով կուլ տրուած կերակուրը նախ կ'երթայ ամենամեծ պարկը, որ քաղիրթ կ'ըսուի։ Անկէ կ'անցնի երկրորդ պարկը, որ ցանց կը կոչուի, ցանցակերպ երակներով երես մը ունենալուն համար։ Կերակուրը ցանցին մէջ զնդիկներու կը փոխուի և որկորէն անցնելով կրկին բերանը կուգայ։ Հո՞ն լորձունքի հետ կը շաղախուի և կէս հեղուկ վիճակի մէջ կ'անցնի երրորդ ստամոքսը որ, թերթ թերթ ըլլալուն համար, թերթիկ կը կոչուի։ Թերթիկն ալ մածանոց կ'երթայ և հո՞ն մասամբ մարսուելով աղիքներու մէջ կը լեցուի։



Որոճացողներու ստամոքսը
(Ներերով ցոյց տրուած է կիրակիտին ընթացքը)


Անցեալ տարի սորվեցաք թէ միսը աւելի ստամոքսի մէջ կը մարսուի, իսկ բուսեղէնները աղիքներու մէջ և Ասոր համար, մասկերները կարմ աղիք ունին, իսկ խոտակերները՝ երկայն։ Առիւծը իր մարմնին երեք անգամ երկարութեամբ աղիք ունի, ոչխարը՝ քսանըութ անգամ։ իսկ մարդը՝ որ թէ մասկեր և թէ խոտակեր է, վեց անգամ։

Ասկէ ալ կը հասկցուի թէ, կենդանի մը իր ապրելաւ կերպին համաձայն մարսողական և ուրիշ գործարաններ ունին։

ՈՒՐԻՇ ՈՐՈՇԱՑՈՂՆԵՐ

Եզէն, զոմէշէն և ոչխարէն զուրս, ուրիշ որոճացողներ ալ կան, ինչպէս ուզտ, բնձուդտ, եղջերու, այծհամ, քարայծ են։

ՈՒՂՏ. — Բարձր հասակ երկայն ու կոր վիզ, մանր աչքեր, հաստ և վար կախուած չըթունքներ, մէջքին մէկ կամ երկու սապատ, — ահայտականիշերը այս տրպեղ կենդանին, որ սակայն նախախմամական դեր կը կատարէ տաք երկիրներու մէջ։



Ուղտ

Ուղտը, Արարներու ամէնէն կարեւոր կենդանին է։ Առանց անոր անանցանիլի պիտի ըլլային անապատները, որովհետեւ ուրիշ ո՛չ մէկ կենդանի կրնայ գիշմանալ կիզիչ արեւին և երկարատեւ անօթութեան ու ծառաւալու մէջ։

գաւիք Պարապ տեղը չէ որ ուղար «Անապտափ նաւ»
անուանած են :

Սակառագլու և չարքաշ է : Օրերով կրնաց բան չուտել
մ ծարաւ մնալ : Սովորական կերակուրն ալ շատ մեծ բան
մը չէ : Քիչ մը ջուր
և փշոտ խոտ, ու ափ
ուր դարի կամ արմաւ :
Միսր, կաթը կուտեն :
մաղն ալ կը գործածեն :

Ուղտի ցեղին կը
պատկանի լամա կամ
այծուզտ կոչուածը,
որ սակայն աւելի
փոքր է և առանց սաւ-
պատի : Կը գտնուի
հարաւային Ափրիկէի
մէջ, և իբրև գրաստ կը գործածուի :



Ըստուզտ



Լամա

Բնձուզտը ցամաքային կենդանիներուն մէջ ամենուն
բարձրն է : Ուղիղ կեցած տանեն, զլու-
խը զետնէն մինչեւ վեց մէթր բարձ-
րութիւն ունի : Միտյն վիզը երկու
մէթր երկար է :

Ափրիկէի գաշտերուն մէջ կ'առրի
և ծառի տերեւներով կը սնանի : Շատ
խրաչող կենդանի մըն է : Այնքան
երկար վիզ ունի որ, ջուր խմելու
համար կը ստիպուի առջեւի սանե-
րուն վրաց զետին չոքել :

ԵՂՋԵՐՈՒԻ

Արոճացող են նաև եղջերուն և այծեամբ : Շատ արա-
գաշարժ, սրընթաց ու վախկոտ կենդանիներ են : Խում-
բերով կ'ապրին եւրոպայի և Ասիոյ վաստաններուն
մէջ : Կը սնանին ամէն տեսակ բանջարեղէններով և եր-
բեմի ալ արմտիքով : Շատ կ'որսացուին իրենց մորթին,
եղջերներուն և մանաւանդ միսին համար

Եղջերուի ազնիւ տեսակին շիկերէ ալ կ'ըսեն :

Այծեամիները ունին ճիւղաւոր եղջիւրներ, որ սնամէջ
չեն և ամէն տարի կը թափին . բայց անմիջապէս վերջը
տեղը նոր մը կը բուսնի : Յիշեցնենք որ եղջերուին և
այծեամին միայն արուները եղջիւր ունին :



Եղջերու



Այծեամի գրուի

Այծեամբ՝ ամառը կարմիր և ձմեռը զորչ կարմիր գոյն
կը սնանայ : Էզն ու ձազը եղնիկ կը կոչուին : Համեզ միո
ունին :

Հիւսիսային երկիրներու մէջ կայ եղջերուի տեսակ մը,
որ ընտանի է և մեծ ծառայութիւններ կ'ընէ այն տեղի
մարզոց . կաթ, միս կուտայ և անոնց բալիխիները կը
քաշէ :

Փ Ի Ղ

Խոտակերներու դասին կը պատկանին նաեւ փիզը խոզը և գետաձին, որոնք սակայն չեն որոճար: Գիտէք որձին, Եշը և ջորին ալ չեն որոճար:


Փիղ. — Յամաքային ամենամեծ սանաւոր կենդանին է: Ծանր և խոշոր մարմին մը ունի, բայց միեւնոյն տաեն պիւրաշարժ է: Մորթը հաստ է, դիմացկուն և դրեթէ յերկ: Առջեւի ոտքերը ունին հինգ ոմբակաւոր մատներ: Իսկ ետեւինները՝ միայն չորս մատ:

Փիղին ամէնէն յատկանշական մասը՝ երկայն քիթն է, պատիճը: Բերնէն գուրու, պատիճին երկու քովերէն կ'երկարին երկու խոշոր ժանիքներ, որ վզոսկը կը կոչուին:

Փիզը իր պատիճը ամէն բանի կը գործածէ: — Հնչելու, կերակուր և ուրիշ բաներ բռնելու, խմելու, ինչպէս նաեւ ինքինքը պաշտպանելու: Կրնայ պատիճը երկարի, կարցնել, գալարի և ամէն կողմ դարձնել:

Կենդանին արտակարգ ճարպիկութեամբ կը գործածէ իր պատիճը, գետնէն ամենապզտիկ ուտելիքներ հաւաքելով բերանը կը դնէ, խոտ և պտուղ կը քաղէ, մէկիկ մէկիկ փրցնելով զանոնք:

Հնդիկները շատ մը աշխատանքներ կատարել կուտան փիզերուն: Օրինակի համար անոնց կը սորմիցնեն իրենց պատիճով պարաներու հանգոյցը արձակել, բանալին դարձնելով զուսներ բանալ, կտրուած փայտեր կարգով



Փիղ

իրարու վրայ գիզել, եւալլն: Կը գործածուին նաեւ վազը և վայրի փիզեր որսալու:

Թատիճը, ուրեմն, նուրբ և ձկուն ձեռք մըն է: բայց միեւնոյն ատեն զօրաւոր բաղուկի մը զերը կը կատարէ: Փիզը կրնայ պատիճի մէկ հարուածով գետին տապալել առիւծ մը կամ վագր մը, ինչպէս նաեւ ծառեր արժատաւիլ:

Հին ատենները պատերազմի մէջ ալ կը գործածուէր:

Ասիոյ և Աֆրիկէի մէջ կ'ապրի: Շատ օգտակար է կենազնի մըն է: զիւրատ կ'ընտանինայ և բեռ կրելու կը վարժուի: Ժանիքներէն սանոր, կոճակ և գաւազանի կոթ կը շինեն:

Կը սնանի խոտով, պտուղներով և տերեւով: Զափազանց շատակեր է: օրական մինչեւ հարիւր քիլօ խոտ կրնայ ուտել: Ասոր համար վայրի փիզերը շատ վասակար և ցանքերու համար: մանաւանդ որ իրենց պէտք եղածէն շատ աւելի խոտ և արմտիք կը փրցնեն:

ԱՆԳԵՂՋԻՒՐ. — Փիզի նման թանձրամորթ կենդանի մըն է, ահագին մարմնով, և քիթի ոսկորին վրայ բարձրացած հաստ և որածայր եղջիւրով մը: Մորթը ծալք ծալք է:

Կ'ապրի Հնդկանի ճախա ճախուած վայրերուն մէջ, և գըլշիւրաբար տեղաներով կը սըն անի: Հաստ կաշիէն՝ մտրակ, փոկ, եւալլն կը շինեն, իսկ եղջիւրէն՝ ջուրի աման: Աֆրիկէի մէջ կան ոնզեղիւրներ որ մէկի տեղ երկու եղջիւր ունին:




Ոնզեղիւր

Խ Ո Զ

Բնոտանի խոզը շատ օգտակար կենդանի մըն է : Միաբ ճարպոտ է և յարգի . անով կը շինեն երշիկ (սալամ), ապուխտ (ժանազոն) և ուրիշ պատրաստ ուտելիքներ, որ շատ գործածական են Եւրոպայի և մանաւանդ Գերմանիոյ մէջ :

Խոզը ամենալեր է, այսինքն ամէն բան կ'ուտէ . — խոտ, բանջարեղին, միս հւայլին, Որով կարելի է առանց մեծ ծախորի խոզ պահել : Կերակուրի աւելցուքները, ինչ-



Խոզը իր ձագերուն նետ

պէս նաև բանջարեղիներու անովէտք մասերը կը բառեն զայն կերակրելու : Յետոյ ինքն ալ իրեն համար կեր կը ճարէ : Կնճիթը ազրի և տիզմերու մէջ խօթելով ուտելիք կը գոնէ . յաձախ հող ալ կը փորէ, գետնի տակէն որդեր և բոյսի արմաներ հանելու համար :

Կարգ մը երկիրներու մէջ, ինչպէս Սերպիա և Պուլկուրիա, մեծ քանակութեամբ խոզ կը բուծանեն, ճիշդ ոչ խարի հօտերու նման :


Բնոտանի կենդանիներու մէջ ամէնէն բազմածինն է . տարին երկու երեք անգամ ձագ կը բերէ, իւրաքանչիւր անդամուն 6—12 հատ : Երբեմն մինչեւ 20 ձագ մէկ անգամէն կը բերէ : Ստինքները սովորաբար 8—14 հատ կ'ըլլան, և փորին տակ երկու կարգի վրայ շարուած :

Վայրի խոզերը շատ ֆիսուակար են ցանքերու համար : Գիշերները խումբերով գաշտ կ'իջնեն և կը սկսին փորել արտերը, ուտելիք գտնելու համար : Վայրի խոզի արուն վարազ կը կոչուի, իսկ էզը՝ կինճ:

ԳԵՑՈՂԻ . — Հսկայ կենդանի մըն է . քառակուսի մեծ գլուխով, պըզտիկ, տչրերով, և ականչներով : Մորթը այնքան հաստ է, որ երբեմն հրացանի զնդակէն իսկ չի ծակուիր :

Կ'ապրի Ափրիկէի մեծ գետերու մէջ, և

գլխաւորաբար ջրային տունկերով կը սնանի : Կ'որսան մոտնաւորաբար իր հաստ մորթին համար, որմէ մարակ կը շինուի : Ժանիքներն ալ օգտակար են :




Գետաձի

ԿՐԾՈՂ ՆԵՐ

Նապաստակը, ձագարը, ոկիւար, կուզը, մուկը եւալցն
խոսակիր կենդանիներ են. բայց խոտը փրցնելով կամ
կտրելով չեն ուտեր, այլ կը սղոցեն, կը կրծեն:

Պատճառը փնտուցէք նորէն իրենց ակոսներուն կազ-
մութեան մէջ: Իւրաքանչիւր կզակի վրայ ունին երկու
կիսարար, զօրաւոր և զուրի նման կտրիչներ: Վերի
կզակը անշարժ է, իսկ
վարի կզակը ետե-
առջեւ կու գայ կ'եր-
թայ:



Նապաստակ

Ինչպէս զիտէք, նապաստակին առջեւի ոտքերը աւելի
կարծ են ետեւիններէն, և ասոր համար կենդանին չի
կրնար լաւ քաղել բաց դաշտի վրայ, այլ կը ցատկուի:

Ականջները գլուխէն աւելի երկայն են. բաց աչքով կը
քնանայ, որովհետեւ կոպերը կարծ ըլլալով չեն կրնար
ամբողջ աչքը ցոցել: Բայց չկարծէք որ կենդանին քնա-
ցած ատեն կը տեսնէ:

Նապաստակը շատ վախկոտ է, որովհետեւ պաշտպան-

ուելու մրջոց չունի: Միակ զէնքը՝ իր զիւրաշարժութիւնն
է. շատ լաւ կը վազէ, մանաւանդ զարիվեր անզերը:



Ճողով

Իր միսին և միսին համար, նապաստակը որսորդնե-
րու գլխաւոր որսն է:

Ճագարը ճիշդ
նապաստակին կը
նմանի. միայն
աւելի փոքր
է և մասնաւու-
րապէս անուսո-
ներու մէջ կ'ապ-
րի: Նապաստա-
կը աւելի զաշ-
տերը կը սիրէ:
Կան բնտանի և
վայրի ճագար-
ներ: Բնտանի-
ներուն միսը
այնքան համեղ
է:



Ոկրու


Ոկիին: — Փոքր կատուի մեծութեամբ կենդանիներ
են, ուոր զանչով, մեծ աչքերով և երկայն որչով:

Անտառներու մէջ կ'ապրին, և կապիկի նման ծառերն
ի վեր կը մագլցին։ Գլխաւոր ուսելիքներն են ծառի պտուղ-
ներ և հունտեր։

Սկիսոր կ'որսան իր մուշտակին համար։

ԿՈՒԴՅԾ. — Սկիւոչն աւելի մեծ կենդանիներ են։ Կ'ապ-
րին եւրոպայի, Ասլոյ և հրասփային Ամերիկայի մէջ,
գիտերու և լիճերու քովերը։ Ծառի ճիւղերով իրենց հո-
մար հանգստաւէտ և ամուր լնակարաններ կը չինեն։ Մի-
զարմանաք երբ ըսենք թէ երբեմն քար, ցեխ և եղէգ ար
կը գործածեն իրենց առւներու շինութեանց մէջ, ու թումր
կը կանգնեն, սրաքս զի ջուրի հոսանքին չքշուին անոնք։

Կուղը շատ կ'որսան իր յարգի մուշտակին համար։



Մուկեր

և ազտոտ կենդանիները տարին 3—4 անգամ ձագ կը-
րերեն, և իւրաքանչիւր անգամին 4—8 հատ։ Որով ան-
տանելի պիտի դաւնային տուներու մէջ, և թէ կատու-
ները չփացնէին զանոնք։

Դաշտամուկերն ալ ցանքերուն մեծ վետ կը հասցնեն։

Մուկի տեսակ մըն ալ կայ որ ընդհանրապէս նաւերու-
մէջ կը ընակի, և շատ վետակար է, հիւանդութիւնները
երկիրէ երկիր փոխանցելու տեսակէտով։ Համաձարակնե-
րու տաեն, չոգենաւերու մէջ մուկերը բնաչնջելու կը ձեռ-
նորդէն։

ԿԱՊԻԿ

Ստնաւորներու զլուխը, ինչպէս բախնք, մարզն է։
Յետոյ կու գայ կապիկը, որ մարմնական կազմի տեսաւ-
կէտով ամէնէն աւելի նման է մարզուն։

Կապիկները տաք երկիրներու մէջ կ'ապրին, և ընդ-
հանրապէս պտու-
ղով ու բոյսի ար
մատներով կը սնու-
նին։ Կան ալ որ միս
կ'ուտեն։ Շատ յար-
մարութիւն ունին
ծառերն ի վեր մա-
րդուցելու։

Յածախ չորս ծե-
ռանի ալ կ'ըսեն,
այս կենդանիին,
զանազանելու հա-
մար մարդէն որ
միայն երկու ձեռք ունի։ Շատ տեսակ կապիկներ կան,
մեծ, փոքր, պոչտուր և առանց պոչի։ Ամէնէն խելացին և
մարդուն շատ նմանողը՝ օրանկութանն է։

Յիշենք ուրիշ տեսակներ ալ։ Կորիլ և շէնփանզէ,
որ Ափրիկէի մէջ կ'ապրին, մակօ՝ որ Մարոքի կողմէրը
կը գտնուի, և վերջապէս Ամերիկայի բազմատեսակ կա-
պիկները, որոնք ահագին խումբերով կ'ապրին անտառ-
ներու մէջ և իրենց երկար պոչերով ծառի ձիւղերէ կը
կախուին։ Մարդու ամէնէն մօտիկը՝ չէնփազէն է։ Ասոնց
ընտանիքները սկզբան կը նստին մարդու հետ, պատասա-
քաղով և դգալով կերակուր կ'ուտեն, և կը խօնին նաև
կաթ, թէյ և նոյն իսկ գինի։



Ենիփանզէ

Գակուղնայ և կ'անցնի բուն ստամոքսին, քարճիկին մէջ։
Քարճիկը հասու պատեր ունի և կծկումներով կը մանրէ,
կը մարտէ կերը։

Ուրեմն կրնանք ըսել թէ քարճիկը ակուալի դեր կը
կտառքէ թռչուններու մօտ։

Կը յիշէք, անշուշտ, որ թաշունները ուրիշ կարեւոր
տարերութիւն մըն ալ ունին
ստնաւորներէն։ Անոնք կինդանածին
չեն, այլ ծուածին, այսինքն թշխա-
սելով ձագ կը բերեն։ Թոչուններու
ներքին բարեխառնութիւնը մինչեւ
40 տատիճանի կը հասնի։ (Գիտէք
որ մարզուն բնական տաքութիւնը
36—37 տատիճան է)։ Այս ջերմու-
թեան չնորհիւ, հաւկիթները բաւա-
կան ատեն յետոյ կը թիսին, և
անոնցմէ ձագեր գուրս կ'ելլեն։

Ուրեմն թոչունին պաշտօնն է
որոշ աստիճանի տաքութիւն տալ։
Եթէ մենք ալ ո և է ձեւով տպա-
հովենք այլքան տաքութիւն, կըր-
նանք առանց հաւի ալ հաւկիթէն
ձագ հանել։ Ներկայիս թուխսի
համար ելեկտրական մեքենաներ
կան։ Սակայն այս ձեւով յառաջ
եկած հաւերուն ձուերը չեն
թիսիր։

ՀԱԲԿԻԹ. — Եփած հաւկիթ մը եթէ կոտրենք, կը
տեսնենք որ երկու մասերէ կազմուած է. — Ճերմկուց եւ
զեղնուց։ Հում հաւկիթի մէջ, ճերմկուցը անդոյն և կրպ-
չուն հեղուկ մըն է. տաքնալով կը կարծրանայ և կը ճեր-
մրկի։ Ճերմկուցը մեծ քանակութեամբ բորակածին (աղօթ)
կը պարունակէ։

ԹՌՉՈՒՆԵՐ

Ողնաւորներու երկրորդ դասի թագունները կը կազ-
մէն։

Թոչուններուն մարմինը փետուրներով ծածկուած է, միայն թէ բոլոր փետուրները իրարու չեն նմանիր։ Առաջնար հաւ մը, օրինակ, և քննենք, կը տեսնենք որ թե-
սերուն փետուրները երկար են և հաստ։ Բնդհակառակն կոնակի, կուրծքքի և զլուխի վրայի փետուրները մանր են բարակ։

Երկար փետուրներուն չնորհիւ, թոչունը կը թաշի։ Մանր փետուրներն ալ հագուստի դեր կը կատարեն, կեն-
գանին ցուրտին և սասատիկ տաքէն պահպանելով։

Կարգ մը թոչուններ, ինչպէս բագ և սագ, որ չուրի մէջ կ'ապրին, մանր փետուրներուն մէջ ունին աւելի բա-
րակ փետուրներ։ Առող աղուամազ կ'ըսեն։

Հաւի փետուր մը առնենք և քննենք։ Մէջտեղը կայ
ցողուն մը, որուն վարի մասը, փողը, սնամէջ է և յերկ,
Յօղունի վերի մասին վրայ շարուած են փետրամազերը։

Հաւի զիխուն վրայ կայ շիտակ և սղոցածեւ միսի կոտոր
մը, որ կատար կամ բբուկ կը կոչուի։ Պղտիկ բբուկ մըն
ալ կտուցին տակ կայ։ Արու հաւուն՝ աքաղաղ կամ աք-
րու կ'ըսեն։ Աքաղաղը աւելի մեծ է, փայլուն փետուրներ
և բարձր կատար ունի։

Թոչունները երկու ոտքի վրայ կը քալեն։ Թեւերն ալ
կերի անդամներն են։

Ասկէ զառ, թաշունները ուրիշ կողմերով կը տարրե-
րին ստնաւոր ողնաւորներէն։ Նախ ակուայ չունին, և
կերը առանց ծամելու կը կլին։ Յետոյ երկու ստոմորս
ունին։ Գիտէք որ կարգ մը թոչուններ ալ հունաներով կը
սնանին։ Հունար կոկորդէն վար երթալով կը հաւաքուի
պարկի մը մէջ, որ խածի կը կոչուի։ Մոտնզր հոս կը

Թոչունի ստամորս



Դեղնուցին մէջ կլոր կէտ մը կայ. սազմն է, որ թխուած ատեն կը մեծնայ և երեք շաբաթէն ձուտի կը փոխուի:

Հում հաւկիթը ամբողջովին ձերմկուցով և դեղնուցով լեցուած չէ: Կլոր կողմը, կեղեւին տակ կայ, մաս մը, որ օղով լեցուած է: Թուխսի ժամանակ, սազմը իբրև սնունդ կ'ուտէ դեղնուցը և ձերմկուցը: Երբ այս սնունդը սպասի, կ'ուտը արդէն իսկ մեծցած կ'ըլլայ, և կտուցով հաւկիթին ձուտը արդէն իսկ մեծցած կ'ըլլայ, և կոտրելով գուրս կ'ելլէ:

ԹՌՉՈՒՆՆԵՐՈՒՆ ՈՏՔԵՐՆ ՈՒ ԿՏՈՒՑՆԵՐԸ

Հազար տեսակ թռչուններ կան, որոնք շատ մը կողմերով տարբեր են իրարմէ: Անոնց ապրելակերպն ալ նոյնը չէ, քանի որ գիտէք թէ ապրելու ձեւը սերտ կատ ունի կենդանիի մը մարմնական կազմին հետ:

Թռչունի մը ոտքերուն և կտուցին նայելով, կարելի է դադարար մը կազմի անոր ապրելակերպի մասին:

ԱԾՔԵՐ.— Ճնձղուկին և ծիծեռնակին ոտքերը քարելու յարմար չեն, այլ թառելու: Գիտա՞ծ էք, ճնձղուկը գետնի գաղաքար մասնէր, այլ կը ցատկուի: Թառած ատեն, ոտքերքայ չի քալեր, այլ կը ցատկուի: Թառած ատեն, ոտքերուն մատները կը գոցուին և լաւ մը կը գրկեն ծառի ճիւրուն մատները կը գոցուին և քաշէք վերի կողմը զբաղ: Եթէ հաւի ոտք մը առնէք և քաշէք վերի կողմը զբաղ: Եթէ հաւի ոտք մը առնէք և քաշէք վերի կողմը զբաղ:

Հաւին ոտքն ալ թառելու յարմար է, բայց աւելի շատ քալելու համար չինուած է: Ասկէ զատ, ունի բութ և ուժով մագիլներ, որ կը ծառայեն հողը փորելու, որդեր ու ճնձիներ գտնելու համար:

Անգամ մըն ալ բաղին ոտքերուն նայեցէք: Մատները մաշկով մը իրարու միացած են: Բագը իր այս ոտքերով չի կրնար ծառի ճիւղերու վրայ թառիւ, բայց շատ լաւ կը լողայ ջուրի մէջ: Գիտա՞ծ էք, բագը, սագը չեն կրնար լաւ քալել ցամաքի վրայ, այլ կազմիկալ կ'երթան: Պատճառը ոտքերու կազմութեան մէջ վնասացէք:



ՈՏՔԵՐ ԵՎ ԿՏՈՒՑՆԵՐ

ԳԻՇԱՖԻԶ
(Արծիւ)

ԼՈՂԱՅՈՂ
(Բաղ)

ՄԱԳԼՅՈՂ
(Թութակ)

Թռչութակն ալ այսպէս կը կազմայ քալած ատեն, բայց շատ լաւ կը մազլցի ծառերն ի վեր: Անոր մատներուն երշաբութ կուրքը առաջ դարձած են, երկուքն ալ ետին:

Արծիւին ոտքն ալ տարբեր ձեւ ունի: Մատներուն երեքը առաջ դարձած են, իսկ մէկը ետին: Յետոյ մագիլները հաւի մագիլին նման բութ չեն, այլ երկայն, սուր և կոր: Հաւը իր հաստ և բութ մագիլներով հողը կը փորէ, կեր գտնելու համար, Արծիւն ալ իր սուր և զօրաւոր մագիլներով կը բզբսէ բռնած որսը եւ կ'ուտէ:

Ահա թէ ինչու արծիւը գիշատիչ է, իսկ հաւը ոչ:

ԿՏՈՒՑՆԵՐ

Ստնաւորներու մէջ, ակուաներու, և ոտքերու ձեւն է որ ցոյց կուտայ կենդանիի մը ապրելու եղանակը: Թռչուններու մէջ, ոտքերէն և կտուցներէն կարելի է հասկնալ թէ կենդանին ի՞նչպէս կը սնանի, և ի՞նչով:

Աչք մը պտտցուցէք պատկերին մէջ ցոյց տրուած կտուցներուն վրայ, և անմիջապէս պիտի համոզուիք որ զանոնք կրող թռչունները տարբեր կերով կը սնանին:



Անգղի և արծիւի նման մսակեր թռչունները՝ կոր, սուր և ուժեղ կտուց ունին, իրենց բռնած որսը բզբտելու համար:

Հնակերներու (Ճնճղուկ) կտուցը կարծր և ամուր է, հունտեր կոտրելու համար: Միջատակերները ունին սուր կտուց մը, որ լայնօրէն կը բացուի:

Բաղին տափակ և կակուզ կտուցը կը յարմարի ջուրի մէջ որդեր գտնելու: Կտուցը բացուած տահն, աղտոտ ջուրը բերնին մէջ կ'երթայ: Յետոյ երբ բերանը գոցուի, ջուրը լեզուին և կտուցին բացուածքներէն դուրս կ'ելլէ, խոկ որդերը կը մնան:

Սակայն բոլոր թռչունները տարբեր չեն իրարմէ: կան որ իրարու կը նմանին, այսինքն նոյն ձևով ոտք և կտուց ունին: Հետեւաբար թռչունները բաժնած են կարգ մը խումբերու, զիւրացնելու համար անոնց քննութիւնը: Ամէնէն առաջ քննենք զիշատիչ թռչունները, որ ուրիշ կենդանիներ բզբտելով անոնց միաը կուտեն:

ԳԻՇԱՏԻԶ

Արծիւի. — Գիշատիչներուն գլուխը միշենք արծիւը: Հնդկահաւէն խոշոր է: շատ բարձրէն կը թոփ, անվախ և զօրաւոր է: Ամայի վայրեր կ'ապրի և շատ բարձր տեղեւրու ու ծառերու վրայ բռյն կը շինէ:

Այնքան զօրաւոր է, որ կրնայ իր մագիլներով ձագար մը և նոյն խոկ գառնուկ մը վերցնել:

Արծիւը իր սուր և կորացած մագիլները որսին մարմնին մէջ կը մխէ, և սրունքներով բռնելով զայն վեր կը բարձրացնէ: Իր բռյնին մէջ կամ ամայի տեղ մը կը գնէ որսը, և կտոր կտոր ընկելով կ'ուտէ:

Անգղ. — Գիշատիչ է նաև անգղը: Արծիւէն աւելի մեծ է, բայց ոչ անոր չափ քաջ և ահարկու: Շատակեր է և զրեթէ միայն կենդանիներու դիակներ կուտէ: Որով օգտակար կենդանի մըն է, քանի որ սատակները նեխելով կ'ապականին մթնոլորտը:

Տեսակ մը անգղ կայ, որ կը յարձակի նոյն խոկ ոչխարի նման մեծ կենդանիներու վրայ: Երբեմն կը փորձէ որսորդներու վրայ ալ յարձակիլ, և զանոնք գետին տապալիլ:

ԲԱ.Զ.ի. — Զօրաւոր և քաջ կենդանի մըն է: մինչեւ սագի մեծութեամբ թռչուններու վրայ կը յարձակի:

ԲԱ.Խ. — Ծանօթ թռչուն մըն է, մանաւանդ իր լալիկան և տիսուր ձայնին համար, որ գիշերները շատ գէշ տպա-



ւորութիւն կը գործէ լսողին վրայ; Տգետ գիւղացիները
չարագուշակ կը համարեն բուխն վայիւնը:

Երկու տեսակ են. — բու և բուէն: Առաջինը աւելի
փոքր է մարմնով. ունի մեծ և թուխ աչքեր, բարակ և
ձերմակ վետրամազերով շրջանակուած:

Բուէնը ունի շատ հաստ գլուխի և մարմին: Ականջնե-
րէն վեր երկայն վետրամազերու փունջեր կան:

Բուերը կը սնանին մանր կենդանիներով. — որդ, մուկ,
զաշտամուկ, զորտ, եւայլն: Բուէնը աւելի մեծ կենդանի-
ներու և նոյն իսկ երէներու վրայ կը յարձակի: Գիշերները
որսի կ'ելլեն, որովհետեւ ցերեկին չեն տեսներ: Օգտակար
գիշատիչներ են, զաշտամուկերու թշնամի ըլլալով:

ՃՆՃՂՈՒԿ

Բոլորդ ալ ճնճղուկ տեսած էք: Պղտիկ, սիրուն թռչուն
մըն է, կարծ թեւերով և ոտքերով: Ունի կարծ, կոնածե-
և զօրաւոր կտուց մը:

Առհասարակ ճառուղելով կ'անցընէ ժամանակը: Երբեմն
կը թռչի, երբեմն ալ գեանին վրայ կ'ոստոստէ: Գարնան
մրջատ կ'ուտէ, և այսպէսով օգտակար կ'ըլլայ երկրազար-
ծին: Ամրան, սակայն, վեաս կը պատճառէ, որովհետեւ
ցորենի հատիկներ կ'ուտէ:

Ճնճղուկի ընտանիքին կը պատկանին սոխակը, սարեկը,
ցախսարիկը, եկքանիկը, արտոյտը, ագռաւը, եւայլն:

Սոխակը գլխաւորաբար կ'ապրի սաղարթախիտ ծառե-
րու. և մացառներու մէջ: Շատ քաղցր ձայն մը ունի: Սո-
խակի երգին զայլայիկ կ'ըսեն: Առ հասարակ առտուները
կ'երգէ, բայց միայն աղատ եղած ատեն, մասնաւորապէս
զարնան: Վանդակի մէջ նեղուած կը զգայ ինքզինքը, և
շատ չի դալլայիեր:

Երգեցիկ թռչուն մըն է նաեւ ցախսարիկը: Մացառ-

ՃՆՃՂՈՒԿՆԵՐ



ՃՆՃՂՈՒԿՆԵՐ

Վերէն սկսակ կարգով. —
Ցոպով կամ Բուրու, Եկամիկ, Ցախսարիկ, Քեղմուկ, Տսեւեր,
Եղնակ (Խածկչիկ), Մոխրիկ, Պարեակ

Ներու, ցախսերու մէջ կը բնակի: Շատ ձարագիկ է և ամեւ նափոքր վտանգի պահուն անմիջապէս կը սողոսկի մացառ ներու մէջ, ու ապահով տեղ մը կը պահութափ:

Ճնձզուկներու դասին կը պատշաճի նաեւ ագռաւը, որուն և նախորժ ձայնը ծանօթ է ամէնուն: Ամենակեր թոչուն մըն է: Կուտէ որդ, միջատ, գորա, բանչարեցն, եւայլն:

Անծեղ կամ կաչաղակը ագռաւին մեծութեամբ թոչուն մըն է: սասոստուն և մանաւանդ շատախօս է: Անախորժ է նաեւ իր սուր կանչը: Ազաւի պէս ամենակեր է:

Ցիշենք նաեւ ծիծեռնակը, որ տուներու մօտիկ բոյն կը շինէ, և սիրելի թոչուն մըն է: Աշնան տաք երկիրներ կ'երթայ, իսկ գարնան աւետարեր թոչուն:

Գաղթող կը կոչուին այն թըռչունները, որ ծիծեռնակի նման աշնան տաք երկիրներ կ'երթան և դարնան կը վերագառնան:

Արագին ալ գաղթող թոչուն մըն է ծիծեռնակին պէս:

Այս բոլոր ճնձզուկի նման թոչունները ճնճղազգի կը կոչուին: ասոնց միջեւ գտնուած միակ գլխաւոր տարբեամուր կտուցներն են: ոմանք ունին կոնաձեւ ձայր ու լայն բացուող կտուց, և կը կոչուին հնտակեր, իսկ միւսները՝ որա-



Ազու



Անձեղ



Ծիծեռնակ



Թուրակ

Զուարձակի թոչուն մընթէ, և քիչ մը վարժուելով կրնայ կրկնել իր սորված բառերը:

Կտուցը կտրձ, հաստ և կեռ է: Լեզուն տարբեր է միւս թոչուններու լեզուէն, և միսէ կազմուած է: Ասոր համար կը յարմարի մարդկային ձայն հանելու և բառեր կրկնելու:


Գիտէք արդէն թութակի ոտքին ձեւը: — մատներուն երկուքը առջեւ, երկուքն ալ ետեւ գարձածէն: Ասոր համար ան կրնայ իր մազիներովմաներն ի վեր մազլցիլ: Աւրիմն թութակը մազլցող թոչուն է:

Մազլցող են նաեւ փայտփորը և կկուն:

Փայտփորը ունի երկայն, ուղիղ, կարծր և սրածայր կտուց մը, որով կը ծակէ ծառերու կեղեւները, անոնց մէջէն միջատներ որսալու համար:

Կկուն վախկոտ թոչուն մըն է, բայց միւսնոյն տաեն ալ ճարպիկ:

Եզր մանր թոչուններու բոյնին մէջ կ'ածէ, որպէս զի այդ թոչունները իր հաւկիթները թընսեն:



Կիռ

Նշանաւոր է կկուին միօրինակ և երկու հընչենէ կազմուած կանչը: — կու-կո՛ւ, կու-կո՛ւ...



Փայտփոր

ՀԱԻԻ ՆՄԱՆՈՂ ԹՌՉՈՒԽՆԵՐ

Կարգ մը թռչուններ, ինչպէս հնդկահաւ, սիրամարգ, փասիան, խայտահաւ, կաքաւ ևն. հաւին կազմին ունին, և ասոր համար հաւազգի կը կոչուին:

Ասոնց մէկ մասին՝ հաւոցի թռչուններ ալ կ'ըսեն, ինչպէս գիտէք:

Հաւոցը ունի շատ մը թշնամիներ, ինչպէս կուզը,



Արիս
Կապիւս

Կազում
Կուզ

արիսը և կղաքիսը: Տեսանք արդէն որ այս կենդանիները փոքր մասկերներ են, և գիշերները հաւոցներ մանելով կը խեղդեն այդտեղի թռչունները:

Այս կարգի թռչունները ծանրաշարժ են, և թռչելէ աւելի քարել կը սիրեն: Ունին բաւական երկայն ոտքեր, լայն ու կոր եղունգներով վերջաւորուած:

ՀՆԴԿԱՀԱՄԻ. — Հաւոցի ծանօթ թռչուններէն մէկն է: Կտուցին արժատին քովէն միսի խոսպոտ մը վար կախուած է: Էզը կարմիր մոխրագոյն է, իսկ արուն գորչ կապոյտ: Կան նաև ձերմակ հնդկահաւեր, որոնց փետուրը

Հնդկահաւը երբեմն կ'ուսեցնէ ինքզինքը, թեւերբջուա-
նալով: Արուն ալ
կրնայ անիւի նման
կլոր բանալ իր պո-
չին լայն փետուր-
ները:


Այս թռչունը կը
բուծանեն իր հա-
մեղ միսին համար:
Կան հնդկահաւեր
որ մինչեւ 10 քի-
լոկրամ կը կշռեն:

Փետուրները կը դործածեն հովհար շինելու, և բարձ
ու բազմոց լիցնելու:


ԽԱՅՏԱՀԱՄԻ. — Հաւու մե-
ծութեամբ մոխրագոյն
թռչուն մըն է, ձերմակ
սիսակներով: Լաւ հաւկիթ
կ'ածէ: Յարգի է միսը:
Հաւոցներու մէջ կը պահ-
ուի:

ՓՈՍԻԱՆ. — Հաւու չափ
մէծ է, բայց աւելի բարակ
և երկայն մարմնով: Պոչին
վրայ կան երկար և վար
գարծած փետուրներ: Փա-
սիաններու փետուրները զանազան գոյնով կ'ըլլան. — ուս-
կեգոյն չգորչ և սպիտակ: Փասիանները պարտէզներու զարդ,

կ'ըլլան իրենց գեղեցիկ փետուրներով: ունին նաև համել
միս որուն համար կը բուծանեն զանոնք մէծ բազմութեամբ:



Հնդկահաւ




ԽԱՅՏԱՀԱՄԻ

ՍԻՐԱՄԱՐԳ. — Գեղեցիկ թոչուն մըն է, որ հիմա պարտէ զներու մէջ կը պահուի իրբեւ զարդ։ Ունի պոչ մը, կազմուած երկար և փայլուն փետուրներէ, որոնցմով հովհար կը շինեն։

Սիրամարգը կը նայ անիւի մը ձեւը տալ իր փետուրներուն, որոնց մէջտեղերը աչքի ձեւով կապոյտ բիծեր կան։

ԿԱՅԱՀԻ. — Շատ սիրուն թոչուն մըն է։ Ե'ապրի զաշտերու եւ ինուներու մէջ։ Արուն կուրծքին վրայ գորշկեկ մեծ լիծ մը ունի։

Եշանաւոր է կաքաչին քարուածքը, որ շօրօր կը կոչուի։ Կաքաւաները խումբերով կ'ապրին, և արեւամուտին յիսներուն մըն է։



Կաքաւաներ



Սիրամարգ

քաւներով։ Որսորդը գաշտին մէկ կողմը կը զնէ կաքաւը, չմոռնալով անոր շուրջը ցանց մը հիւսել։ Երբ ընտանի կաքաւը երգել սկսի, վայրի կաքաւները խումբով կուգան և կ'աշխատին աղատել իրենց գերի ընկերը։ Բայց մեծ մասը ցանցերու մէջ կ'իշնայ ու կը բռնուի։

ԼՈՐ. — Լորը կամ լորամարգին կաքաւէն աւելի փոքր թոչուն մըն է, և կ'որսացուի իր ախորժելի միսին համար ֆաղթող թոչուն է։ Երբեմն այնքան կը պարարտաւանայ, որ չի կը նայ թոչիր։ Անձրեւ տեղացած տանեն, շատ անդամ յոզնած կ'իշնայ զաշտերու մէջ, ու ձեռքով կը բռնուի։

ԱՂԱՀԻՆԻ. — Հաւազզիներուն շատ կը նմանին նաև աղաւնին և տատրակը։ Միայն թէ աւելի երկայն թեւ ունին և հետեւաբար լաւ կը թոշին։

Աղաւնիները միշտ զոյդ զոյդ կ'ապրին, և սուր յիշուզութիւն ունին։ Ուր ալ տարտւին, միշտ կը վերագոպնան հան, ուր ձագ հանած են։ Ասոր համար իրբեւ թղթարեր կը զործածուին։

Հնտակիր թոչուն մըն է։ Եզր կաթի նման հեղուկ մը կը հանէ բերնէն և անով կը կերակրէ իր ձագերը։ Գիտէք որ համի ճուտերը, հազիւ ճուէն զուրս ելած, արգէն խոկ կրնան կուտ ուտեր։

Աղաւնին մարդու մօտիկ թոչուն մըն է։ Շատ անգամ աւերակ տուներու պատերուն մէջ բոյն կը շինէ։ Գրեթէ չեն որսար զայն, մանաւանդ այն վայրերու մէջ ուր որսի ուրիշ թոչուններ կան։ Կարգ մը երկիրներու մէջ նոյն խոկ մեղք կը համարեն աղաւնի սպաննելը։

Տատրակը աղաւնիին մէկ տեսակն է, ունի գեղեցիկ փետուրներ։

ԼՈՂԱՑՈՂ ԹՌՉՈՒՆՆԵՐ

Այս դասին կը պատկանին բաղը, սագը, կարապը ևնուրոնք թիի ձեւով մաշկապատ ոտքեր ունին և անոնց շնորհիւ լաւ կը լողան ջուրի մէջ:



Բաղ

Փնտուռած որսի թրուչուն մըն է վայրի բաղը որ իր գոյնզգոյն փետուրաներովն ու թռչլու կարողութեամբը կը տարբերի ընտանի բագէն: Մեծ խումբերով կը թափանին հիւսիսային և բարեխառն երկիրներու մէջ, գետերու և լի-



Վայրի բաղեր

ճերու շրջակացքը: Մեծ քանակութեամբ կ'որսացուին իրենց համել և իւղոս միախն համար: Կարապը սագէն առելի խոչոր է և ձիւնի պէս ճերմակ փետուրներ ունի, ինչպէս նաև երկար վիզ մը: Սագերը և

բագերը գրեթէ միշտ կը կոկոան, իսկ կարապը քիչ անգամ ձայն կը հանէ:

Լողացող թռչունները, իրենց սաքի ձեւին համար, մաշկուտանի կը կոչուին:

Լողացող է նաև արօրը, որ կաքաւի մեծութեամբ թռչուն մըն է, սիրուն տեսքով և ոսկեգոյն վաս փետուրներով: Վանայ լիճին մէջ կը գանուի:

ՎԱԶՈՂ ԹՌՉՈՒՆՆԵՐ

Այս թռչունները ունին ուժեղ սրունքներ և շատ չուտ կը վազեն ցամաքի վրայ: Իրենց կարձ թեւերուն համար չեն կրնար թռչիլ:

Վազող է ջայլամբը: Խոչ թռչուն մըն է ասիկա, մարդէն աւելի բարձր հասակով: Կ'ապրի Ա.ֆրիկէի և Ամերիկայի մէջ: Կ'որսան զայն իր զեղեցիկ փետուրներուն համար, որոնք կը գործածուին իրեւ գլխարկի զարդ:


Երկայն սրունք ունին նաև արագիլն ու կոռունքը: Առոնք գաղթող թռչուններ են: Արագիլը շատ կը սիրէ բոյն շինել զիւզերու մօտիկը, զլիսաւուրաբար ծառերու և տանիքներու վրայ: Երբեմն ժամերով մէկ սաքի վրայ կը կենայ: Երկայնասրունք թռչունները ունին նաև երկար վիզ և կոռւց:



Ջայլամբ

Երկայնասրունք թռչունները գլխաւորաբար կը գտնուին
 գետերու և ձահճային
 տեղերու շրջակացքը իւ-
 րենց երկար ու մերկ
 սրունքներուն վստա-
 նելով կ'առաջանան
 ջուրին և ձահիծին ցե-
 խին մէջ ուր միրճելով
 իրենց երկար կտուցն
 ու վիզը կ'որսան գորտ,
 որդեր և շատ անգամ
 ալ ձուել:

Երկայնասրունքներու
 գասին կը պատկանին
 նաև եղտիւրիկը, որ
 գոյնզգոյն փետուրնե-
 իր համեղ միսին համար, և ջրահաւը որ եղեգնուտ տեղեր
 գ'ապրի:



ՍՈՂՈՒՆՆԵՐ

Սողուն կամ զեռուն կը կոչուին օձի, մողէսի, և կրիայի
 նման կարգ մը կենդանիներ, որ չեն կրնար քալել, այլ
 գալարուելով կամ քաշկոսուելով կը յառաջանան, կը սո-
 ղան: Ոմանք սոտք ունին (կրիան), ոմանք ալ՝ ոչ (օձը):

Սողուններն ալ, ստնաւորներու և թռչուններու նման
 կարմիր արիւն ունին և թոքերով կը չնչն: Սակայն անոնց
 արիւնը միշտ նոյն բարեխառնութեան վրայ չի մնար, այլ
 եղանակին համեմատ կը փոխուի: Սոոր համար պաղարիւն
 կը կոչուին:

Սողունները ստնաւորներու նման կենդանածին չեն,
 այլ ծուածին: Անոնց ածած ձուերը արեւին ջերմութեան
 տակ կը թխուին:

02. — Օձերուն մարմինը երկար է և եղջերային թե-
 փով ծածկուած: Որովայնին վրայի խոչսր թեփերը սոտքի
 դեր կը կատարին: Շատ արագ կը սողայ զետնին վրայ,
 կրնայ մեծ հեռաւորութենէ ցատկել, ծառերն ի վեր մա-
 զրլցիլ և նոյն իսկ ջուրի մէջ լողալ:


Երկու կզակներուն վրայ կան մանր և սուր ակուաներ,
 որոնք կը ծառային սակայն ո՛չ թէ ծամելու, այլ որոն-
 քուներու: Օձը առանց ծամելու կը կլէ իր քոնած կենդա-
 ները. — գորտ, մողէս, թաջուն, եւային: Կրնայ շատ
 լայն բանալ բերանը, և մինչեւ իսկ իր մեծութեամբ կեն-
 դանի կլլել, որովհետեւ թէ վարի և թէ վերի կզակները
 չարժական են: Գիտէք որ միւս կենդանիներուն միայն
 վարի կզակը կը շարժի: Օձերը պաղարիւն են և իրենց
 կերածը զիւրութեամբ չեն մարսեր:

Օձը ունի երկճիւղ և փափուկ լեզու մը, որ սակայն թունաւոր չէ:

Երկու տեսակնօն կայ. — թունաւոր և անթոյն: Թունաւորները, սովորական մանր ակոաներէն զատ, վերի կղաւ կին վրայ ունին երկու հատ երկար, կոր և մնամէջ ակոաներ: Երբ օձը խայթէ,




Թունաւոր օձ (իծ)



Անթոյն օձ (Քարի)¶

Այս ակոաներէն թոյն կը վազէ վերքին մէջ: Թունաւոր է իծը, որ ամէն երկրի մէջ կը գտնուի և ամայի ու քառական տեղեր կը բնակի: Պղտիկ, մատի չափ հաստ և մօտապէս կէս մէթր Երկարութեամբ սու



Պուն մըն է: Մարմինը ծածկուած է սեւ գորշ բիծերու շարքով մը: Փորին կողմն ալ սեւ եւ ձերմակ բիծեր կան: Կանաչ, գորշ կամ 0մի գորշմներ կարմրորակ գոյն (Քարի և իծ)

ունի: Իժը մսակեր է, և թոչուններ որսալով կ'ապրի: Որսը տեսածին պէս, անձայն կը մօտենայ և վրան յարայ: Իժը յետոյ կը կլլէ մեռած կենդանին:

Իժին խայթուածքը մարդուն համար մահացու չէ, բայց

վտանգաւոր է: Արգէն ամէն թունաւոր օձ հաւասարապէս վտանգաւոր չէ: Փոքր և տարիքոտ օձերուն թոյնը շատ վեաս չի պատճառեր, երբ մանաւանդ քիչ քանակութեամբ հոսի վէրքին մէջ:

Կան աւելի մեծեր, ինչպէս բոժոժաւոր և ակնոցաւոր օձերը, որոնց խայթուածքը զրեթէ անբուժելի է: Առաջինները բոժոժաւոր կը կոչուին, որովհետեւ երբ իրենց պոչը շարժեն, մարմնին թոյլ ոսկորները բոժոժի ձայն կը հանեն: Այս օձերը Ամերիկայի մէջ կ'ապրին:

Ակնոցաւոր օձերն ալ Հնդկաստանի մէջ կը գտնուին: Իրենց վիզին վրայ ակնոցի նման նշան մը ունին: Առկէ իրենց անունը:

Շատ վտանգաւոր կենդանի մըն է: ցատկելով կը բռնէ որսը: Հնդկիները երաժշտութեամբ կը հրապուրեն այս կենդանին և թունաւոր ակոաները կը հանեն. զայն անվաս զարձնելու համար: Յետոյ զանազան ձարտարութիւններ կը սորվեցնեն օձին:

Գիտէք արգէն որ հնդկիները վիզիբուն ալ զանազան ձարտարութիւններ ընել կուտան:

Թղթէնի ԳէՄ Միջջններ. — Երբ թեթեւ ըլլայ օձին խայթուածքը, կը բաւէ վերքը լոււալ անուշագրի (ամօնիաք) և կամ ուրիշ ազգու ջուրով:

Սակայն երբ վէրքը խորունկ է, պէտք է արիւնել, որպէս զի մէջի թոյնը գուրս ելլէ: Աւելի լաւ է հրաշէկ երկաթով խարել վէրքը. Բայց այս արգէն բժիշկի գործ է, իսկ մինչեւ բժիշկին գալը, վէրքին երկու կողմերը ամուր կապերով կապելու է, որպէս զի թոյնը չկարենաց արիւնին խառնուիլ:

ԱՆԹՈՅՆ ՕՉԵՐ. — Այս տեսակները թոյնի ակունքներ չունին, և հետեւաբար վեասակար չեն: Սովորական տեսակների քարփը, որ ամէն երկրի մէջ կայ, և մինչեւ իսկ պարտէզներու և տուներու մէջ կ'ապրի:

Ափրիկէի մէջ կան մեծ օձեր, պօա անունով, որ մինչեւ 10 մէթր երկար են և կրնան ամբողջ ոչխար մը կլլել:

ՄՈՂԻՍ. — Պղտիկ կենդանիներ են, բարակ և երկայն մարմուգ: Ունին չորս ոտքեր, որոնք մարմինին քովերը կը

դանուին: Ասոր համար մողէսն ալ չի կրնար քալիի և օձի պէս կը սպայ:

Վախկոտ և անվաս կենդանի մըն է, փոքր շշուկ մը առնելուն պէս արագօրէն կը փախչի և մացառներու մէջ կը

ժածկուի: Եթէ յարձակման ենթարկուած առեն պոչը վրայ տայ, սորէն հոգ չըներ, որովհետև շուտով նոր մը

Հասարակ մողէսին՝ խլէզ ալ կ'ըսեն:

ԿՐԻՍՅ. — Մարմինը ժածկուած է կարծր և խխոտ դիւ-



Ջուրի կրիայ



Ցաւաշի կրիայ

մացկուն պատեանով մը: Դուրսը կը մնան միայն զլուխը

և չորս ոտքերը: Բայց կենդանին ի հարկին ասոնք աշներու կը քաշէ: Զուրի և ցամաքի կրիաներ կան:

Շատ չարքաշ կենդանիներ են և կրնան շարաթներով անօթի մնալ: Խոտ և զանազան միջատներ ուտելով կ'ապրին: Կարգ մը երկիրներու մէջ կրիայի միար կ'ուտենա:

Ցամաքային կրիաները երբեմն իրարու հետ կը կուտին: Գլուխը պատեաններու մէջ քաշած, կը սկսին արագ և ուժեղ հարուածներ տալ իրարու:

ԿՈՒՈՐԴԻԿՈՍ. — Մողէսի ձեւով և վեց մէթրէ տևելի երկարութեամբ ահագին կենդանի մըն է: Կ'ապրի նեղոսի: և ուրիշ մեծ զետերու մէջ: Ցամաքի վրայ դանդաղ կը շարժի, բայց ջուրի մէջ շատ լաւ կը լողայ:

Ունի ահագին բերան մը, և զօրաւոր ակունքներ: Գիշատիչ է, և երբեմն մարդու ալ կը վնասէ: Ցերեկները ընդհանրապէս կը քնանայ, իսկ զիշերը զանազան կենդանիներ որսալու կ'ելլէ:

ՍՈԼՈՌՈՆՏՐ. — Գորտերու զասին կը պատկանի սաւլամանորը: Գլուխը գորտին կը նմանի, իսկ մարմինը մողէսի: Անոտաներու մէջ կ'ապրի, խոնաւ և քարուտեղեր: Սալամանտրը գորտերու զասին կը պատկանի, որովհետեւ ձագերը գորտերու նման կը մեծնանո

Հին ատենները զանազան առասպեկներ կային այս կենդանիին չուրջ, և այնպէս կը կարծուեր թէ կրակի, մէջ չայրիր: Աւելորդ է շեշտել թէ ո'չ մէկ հիմ ունի տայ կարծիքը, և պարզ նախապաշարում մըն է:

ԳՈՐԾԻ ԶԱԳԸ Ի՞ՆՉՊԷՍ ԿԸ ՄԵԾՆԱՅ

Գ Ո Ր Տ



Վախիկոս և տձեւ կենդանի մըն է: Ճահիճներու, գեռերու և առուներու եզերքը կ'ապրի ընդհանրապէս: Ունի շատ անախորժ ձայն մը, որ կրկոց կը կոչուի:

Գորտին զլուխը տափակ է, բերանը լայն և աչքերը չիլ: Ետեւի ստքերը երկայն են, մաշկապատ և հինգ մատներով վերջաւորուած, իսկ տոջեւինները՝ աւելի կարճ, և միայն չորս մատներով:

Ասկէ կը հետեւի թէ գորտը չի կրնար կատուի պէս քաղիւ, այլ նապաստակի նման կը ցատկէ: Ետեւի մաշկապատ ստքերուն չնորհիւ ալ, բաղի նման լաւ կը լողաց ջուրի մէջ:



Գորտ

Ջսոնաւ ու շուք տեղերու մէջ կ'ապրի: Վնասակար չէ, բայց շատ գէց հաս մը ունի. ասոր համար մարդիկ կը զզուին այս կենդանին: Զմոռնանք, սակայն, որ գորդուին այս կոտականին, որովհետեւ զանազան վնասակար միտերը օգտակար են, որովհետեւ գորտին վատակար միտերը օգտակար են, որովհետեւ գորտին ամաչի չունի ետեւի ստքերուն վրայ, և հնատեւաբար չի կրնար լողաւ:

Գորտի նմանող կենդանիները երկակենցաղ կը կոչուին, որովհետեւ թէ ցամաքի և թէ ջուրի վրայ կ'ապրին:

Հաւի ճուտը, հաւկիթէն դուրս ելած ատեն, արդէն իսկ ունի կատարեալ մարմին: — գլուխ, բերան, աչք, եւալին:

Այսպէս չէ գորտին ձագը, որ շերեփուկ կը կոչուի: Զուէն դուրս ելած ատեն, զրեթէ ճուկի կը նմանի: Ուր չունի, այլ երկայն պոչ մը զոր ղեկի պէս կը շարժէ: Գրլինուն երկու կողմը կան ականջներ, խոփկներ, որոնցմով չունչ կ'առնէ, ձիչդ ճուկերու պէս: Եթէ ջուրէն դուրս հանուի, կը մեռնի, որովհետեւ տակաւին թոք չունի:

Աւելի ուշ շերեփուկը ստքեր կ'ունենայ, թոքերը կը կազմուին, խոփկները կը զարգանան, պոչը կ'ինայ, և կը վերածուի կատարեալ գորտի մը:

Կենդանիին ներան ալ կարեւոր փոփոխութիւններ կը կատարուին, այնպէս որ գորտը շատ մը կողմերով կը տարբերի ֆարին կերպարանախուրինը իր ձագէն: Օրինակ՝ շերեփուկը

խոփկներով կը չնչէ, իսկ գորտը՝ թոքերով. շերեփուկը միայն մամուռ կ'ուտէ, իսկ գորտը մսակեր է: Վերջապէս շերեփուկը չի կրնար օդին մէջ ապրիլ, մինչդեռ գորտը մեռնի, եթէ շարունակ ջուրին երեսը կ'ելլէ, օդ առնելու համար:

Գորտի ձագին այսպէս մեծնալուն՝ կերպարանախուրին կ'ըսեն: Գլաւէք որ շերամն ալ շատ մը կերպարանախուրին կը կրէ, մինչեւ որ թրթուր վիճակէն թիւթիւնիկի փոխուի:



ԶՈՒԿԵՐ

Չուկը ջրային ողնաւոր մընէ , և կը մեռնի , եթէ ջուրէն գուրս հանուի : Մորթը թեփով ծածկուած է : Անդաշներու տեղ կան լողակներ , որոնց չնորհիւ կինդանին կը լողայ : Պոչն ալ լողակի գեր կը կատարէ :

Ենչառութիւնը ո՞չ թէ թոքերով կը կատարուի , այլ խոփկներով : Խոփկները գլխուն անմիջապէս ետեւն են , և



Չուկի խոփկներ

Շունչ առած ատեն , ձուկերը կը բանան կը գոցեն իրենց բերանը . այն ատեն ջուրը ներս կը մտնէ բերնէն , խոփկները կը լուայ , և յետոյ խոփկներու ծակերէն դուրս կ'ելլէ :


Գիտէք որ ջուրին մէջ ալ օդ կայ : Մասնաւրապէս շատ օդ կը պարուած նակին այն ջուր-



Շանաձուկ

բարներու ջուրը , որպէս զի մէջը օդ երթայ : Չուկերը բերնէն ջուր կ'առնեն և երկու կողմի խոփկներէն գուրս կուտան :

Կայն այս միջոցին ջուրին պարուակած օդը կ'առնեն և այս պէտով կը չնչնէ : Միայն թէ այս ձեռով շատ քիչ օդ կ'առնեն , որպէս իրենց մարմինը շատ չի տաքնար :



Օձաձուկ

Յիշեցնենք որ չնչառութեան միջոցաւ թթուածին ներս կ'անցնի մարմինէն , և այրում առաջ կը բերէ : Եւ որքան արագ ըլլայ չնչառութիւնը , այնքան շատ կինդանական ջերմութիւն առաջ կուգայ : Ասոր համար է որ օդին մէջ ապրող կինդանիները , — ստնաւոր , թուչուն եւայլն , — տաքարիւն են , իսկ ընդհակառակն սողունները , գորտազգիները և ձուկերը պաղարիւն :

ԶՈՒԿԸ ԻՆՉՉՊԷՍ ԿԸ ԼՈՂԱՅ

Քանի որ ձուկը ստիպուած է միշտ ջուրի մէջ ապրիլ , չետեւաբար պէտք է ունենայ համապատասխան կազմ մը , այսինքն պէտք է կարենայ արագօրէն դառնալ այս կամ այն կողմ , լու լողալ և սուզիլ կամ ջուրին երեսը ելլել :

Այսպէս ալ է , արգարեւ , նախ մարմինն ձեւը . — երկու ծայրերը սուր են , իսկ մէջտեղը՝ լայն : Ճիշդ նաւակի նման , ըսէք թերեւու . ո՞չ մարդիկն է որ ձուկի մարմինն ձեւը ընդօրինակած են , նաև շինած ատեն , ինչպէս որ սուտանակներն ալ թուչունի ձեւին յարմարցուցած են :

Ձուկը չպիտի կարենար դիւրութեամբ ձեղքի ջուրը , եթէ իր մարմինն առջեւի մասը լայն ըլլար : Գիտած էք-

որ հրացանի գնդակներն ալ սրածայր կը շինեն, որպէս զի
անոնք կարենան զիւրութեամբ ձեզքել օգր:


Յետոյ, ողնայարը մասնաւոր ձեւ մը ունի, և ոսկոր-
ները շատ զիւրութեամբ կը շարժին իրարու վրայ:

Ասոր չնորհիւ, կենդանին կրնայ շատ արագօրէն զառ-
նալ ջուրի մէջ, և զանազան ուղղութեամբ առաջանալ:

Լսպակներն ալ անդամներու զերը կը կատարեն. պոչով
ալ, ձուկը կրնայ ուզած ուղղութիւնը տալ մարմին:
Աւրեմն պոչը զեկի զեր կը կատարէ:

Կուրծքին երկու կողմերուն վրայ, խոփկներուն ետին,
մէկ մէկ լողակ

կայ: Ասոնցմէ
քիչ մը վար կը
գտնուին փորի
երկու լողակնե-
րը: Պոչին մօտ,
փորին մէջտեղը
կայ առանձին
լողակ մը, որ
վարի լողակ կը



Տառեփի լսպակները
(Կոնակի, 1. կուրծքի, 2. փորի, 3. փորի, 4. պոչի)

կոչուի: Կոնակին ձիշդ մէջտեղն ալ կոնակի լողակը կայ:
Չուկին պոչն ալ կարեւոր լողակ մըն է:

Չուրին մէջ սուզած ատեն, ձուկերը կը գոցեն ի-
րենց լողակները. վեր ելած ատեն ալ կը բանան: Կարգ մը
ձուկեր ալ իրենց մարմին մէջ օգով լիցուն փամփուշտներ
ունին: Այս փամփուշտները պարպելով և լիցնելով, ձու-
կերը վար կ'իջնեն և զեր կ'ելլեն:

Այս օդալից փամփուշտները, որոնք լողապարկեր ալ
կը կոչուին, կարեւոր զեր մը կը խաղան ձուկին լողացած
միջոցին: Անոնց չնորհիւ է որ ձուկը կրնայ ուզած խո-
րութեան մէջ մնալ կամ լողար: Այն ձուկերը որոնք լողա-
պարկ չունին ծովին յատակը կը մնան միշտ. ինչպէս տա-
փածուկը, փահանաձուկը են:

ԶՈՒԿԵՐՈՒ ՏԵՍԱԿՆԵՐ

Հազար տեսակ ձուկեր կան. բայց անոնք կը բաժ-
նուին երկու զիսաւոր մասի.— անուշ ջուրի և լեղի ջուրի
ձուկեր:

Առաջին մասին կը պատկանին կարմրախայրը, ծածանը,



Ծածան

Թիւթիկ

օձաձուկը, զալաձուկը, պերկէն են: Ասոնք զետերու,
զետակներու, և առուներու մէջ կ'ապրին:

Աղի ջուրի գլխաւոր ձուկերն են:— տառեխ, իշխանա-



Գլխածուկ

Խայտանուկ

ձուկ, արքայաձուկ (պարպունիա), թիւնիկ (սկումբու),
թիւնոս (փալամուտ), վահանաձուկ (զալգան), թրաձուկ
(գլըճ), փրփրուկ են:


Լսստին ծովու ձուկ է, բայց գարնան զետերը կ'եր-
թայ, ձու ածելու համար: Օձաձուկը, ընդհակառակն,
զետերէն ծով կ'երթայ: և հոն ձու կ'ածէ:

Տառեխը տափակ և մանր ձուկ մըն է. համեղ միս ունի:
Եւրոպայի ծովերուն մէջ մեծ քանակութեամբ կայ և չա-
փակաց շատ կ'որսացուի: Որսի լատագոյն ատենը զա-

րունն է, երբ տառեխները մեծ խումբերով (վտառ) դէպ ինհւսային ծովեր կ'երթան:

Տառեխ կայ նաև Վանի-լիճին մէջ:

Այս ձուկը կ'ուտեն թարմ, ինչպէս նաև ազած վիճակի մէջ: Խորիներն ու փորոտիքը հանելէ յետոյ, ձուկերը կը լուան ծովու ջուրով և աղելով տակառներու մէջ կը շարեն:



Կողաձուկ




Իինիս

Տառեխին մանր տեսակները կան, որ անծրուկ (անշապալըղը) և հրծուկ կամ աղկեր (սարտէլա) կը կոչուին: Ազած ասեն, անծրուկներու գլուխները կը կտրեն: Իսկ աղկերները թիթեղէ օդաղուրի տուփերու մէջ և ձէթով



Կատուաձուկ



Վահաճաձուկ

կը պահուին: Եթէ տուփերու մէջ օդ գտնուի, ձուկը շուտով կ'աւրուի:

Փրփրուկը հիւսիսային ծովերու մէջ կ'ապրի: Անոր լեարդէն կը հանէն ձկան իւղը, որ շատ կը գործածուի բժշկութեան մէջ, իբրև ուժի զեղ:

Թառափ ձուկը ամէնէն աւելի Ռուսիոյ գետերուն մէջ կը գտնուի, Սեւ և Կասպից ծովերու մէջ ալ կայ: Անոր հաւկիթներէն սեւ ձկնկիթ (խաւեաբ) կը շինեն: Թառափ-


ներ կան որ մինչեւ 1500 քիլօ կը կշռեն և 400 քիլօ ձու ունին իրենց փորին մէջ: Առկէ զատ, այդ ձու կերու լողալպարկերէն ընտիր սոսինձ կը պատրաստեն:

Տառեխի ձուկերով ալ կարմիր ձկնկիթ կը պատրաստեն:

Շանսաձուկը խոշոր և վայրազ կենզանի մըն է, 4—6 մէթր երկարութեամբ: Ակսաները այնքան սուր և ուժեղ են, որ կրնան մարդ մը խածնել և կտոր կտոր բնել: Յածախ պատահած է, որ ամրող մարդ մը կլլեն: Եւ բոպայի և Ամերիկայի մէջ կայ այս զարհուրելի ձուկը, որ ծովային գաւզուն կը կոչուի: Երբեմն օրերով կը հաւածէ նաւերը: Երբ կաթէ սուր կեսերով կ'որսան զայն: Միայն կարծր մորթը և իւղոտ լեարդը կ'օգտագործուին:

Բոլոր ձուկերը ձուածին են, այսինքն անոնց ձագերը հաւկիթներէ զուրու կ'ելլեն: Մէկ ձուկի փորին մէջ անհամար թիւով ձու (ձկնկիթ) կայ: Կարգ մը ձուկերու հաւկիթները ջուրին երեսը կը մնան և արեւուն տարութենէն կը թիսին: Ուրիշ ձուկեր ալ որոշ եղանակներուն զէպի կետեր կը ճամբորդին և ծանծաղուտ տեղերու մէջ հաւկիթ կ'ածեն:

Զուկերը քնողհանրապէս իրարմով կը սնանին: Մեծերը կը յարձակին փոքրերու վրայ և զանոնք կը կլլեն: Փոքրերն ալ որգով, ջրային միջատով և ուրիշ ուտելիքներով կ'ապրին: Կան ձուկեր ալ որ կրիայ, օձ, մուկ և նոյն խոկքագ և սագ կ'որսան:



Փրփրուկ

ԱՆՈՂՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐ

Մինչեւ հիմտ մեր քննած կենդանիները ողնաւորէին, այսինքն սոկոր ունէին: Ինչպէս գիտէք, կան նաև անողն կենդանիներ: Ասոնք ալ, ողնաւորներու նմանդասերու բաժնուած են: Առնենք, օրինակ, երեք անողներ: — մեզու, որդ և խղունջ: Երեքն ալ սոկոր չունին, բայց մարմնական կազմի տեսակէտով կը տարբերին իրաբմէ:

Մեզուն թոշող անողն մըն է, սոկոր չունի բայց մարմինը պատուած է կարծր պատեանով մը և օղակներէ կազմուած: Որդը կակուղ մարմնով սողուն մըն է, անդամներ չունի: Խղունջը նոյնպէս որդի նման անդամներէ զուրկ է և կակուղ մարմին ունի, բայց անկէ կը տարբերի իր կրտին պատեանով:

Անողն կենդանիները չայս տարբերութեան համաձայն բաժնուած են երեք՝ գլխաւոր դասերու: — Յօդաւորներ, որդեր և թուլամորթեր:

ՅՕԴԱՒՈՐՆԵՐ

Այս խումբին պատկանող կենդանիներուն անդամները յօդուածներէ կազմուած են: Մարմիններն ալ օղակներէ բաղկացած են, և ասոր համար օղակաւոր ալ կը կոչուին այս կարգի կենդանիները:

Ամէնէն գլխաւորները՝ միջատներն են, ինչպէս մեզու, ճանձ, պիծակ, թիթեռնիկ, եւայլն: Միջատ կը կոչուին, որովհետեւ անոնց կուրծքին և փորին իրար միացած տեղը (մէջըը) նեղ է, գրեթէ կարուածի պէս: Քննենք միջատը մը մարմինը:

Տեսէ՞ք, երեք գլխաւոր մասեր կան: — Գլուխը, լանջը և որովայնը: Ասոնք շատ նեղ մասերով իրարու փակած են: Գլուխին վրայ կան երկու եղջիւրներ, որ քողկուկ կը կոչուին, և շատ շարժական են: Ասոնք կը ծառային իբր շօշափելիք և հոտոտելիք:

Մեզուին աչքերը բարովին տարբեր կազմ ունին. անոնց վրայ կան բազմաթիւ փոքր երեսներ, ձիշ յղկուած աղամանդիք պէս: Շնորհիւ այս փայտ Միջատի մը մարմին երես մասերը լուն երեսներուն, մեղուն կրնայ տեսնել ամէն ուղղութեամբ: — Էտեւէն, առջեւէն և կողերէն:

Մարմինական այս տեսակ կազմ ունին նաև միւս միջատները: Միայն թէ ոտքերու և բերնին ձեւը տարբերէ, համաձայն իւրաքանչիւր միջատի ապրելակերպին: Ոմանց բերանը ծամելու յարմարէ, ոմանցը՝ լզելու, ուրիշներունը՝ ծծելու կամ խայթելու: Բնականաբար բերնին կազմը կը փոխուի այս չորս գործողութեանց համեմատ:

Միջատներուն մեծ մասը չորս թիւ ունի, ոմանք միւյն երկու թիւ ունին, ինչպէս ճանձն ու մժեղը: Կան ալ որ բնաւ թիւ չունին, ինչպէս լուն:

Միջատները վեց ոտք ունին, իւրաքանչիւր կողմին վրայ երեք հատ: Սակայն ոտքերու ձեւը կը փոխուի միջատէ միջատ: Այսպէս, մարախը զօրաւոր և երկայն ոտքեր ունի, որովհետեւ ցատկատող միջատ է: Մեզուին ոտքերն ալ սնամէջ են, ծաղիկներէն քազած հւթը պարունակելու համար:

Միջատները թոքով չեն չնչեր, այլ իրենց մորթով, որ



բազմաթիւ ծակտիկներ ունի: Կան շատ բարակ խողովակներ, որ մարմինին ամէն կողմը տարածուած են և մորթին տակ կը վերջաւորին: Օքը մորթին վրայ գանուող ծակտիկներէն ներս կ'անցնի, և խողովակներուն միջոցաւ մարմինին ամէն կողմը տարածուելէ յետոյ, գարձեալ ծակտիկներէն դուրս կ'ելլէ:

ՄԻԶԱՏՆԵՐՈՒ ԿԵՐՊԱՐԱՆԱՓՈԽՈՒԹԻՒՆԸ

Միջատներն ալ գորտերու պէս կերպարանափոխութիւններ կը կրեն, մեծնալու ատեն:

Անոնց մանր ձուերէն նախ առաջ կուզան որդի նման թրթուրներ: Չափազանց զիւրաչարժ և շատակեր են թըրթուրները և շուշ ալ կը մեծնան, ոմանք քանի մը օրէն, ուրիշներ քանի մը շաբաթէն:

Ահա թէ ինչո՞ւ երբեմն կը փճացնեն բանջարեղէնները, հունձքը և որթաւունկերը: Շատակեր թրթուրները խումբրով կը յարձակին տունկերու վրայ և կը ծծեն անոնց չփոթը:

Թրթուրները, քանի ատեն անցնի, այնքան կը մեծնան: Կուզայ ատեն մը որ մորթը նեղ կուզայ և կը պատոի, երբեմն 5—6 անգամ մորթ կը փոխեն:

Յետոյ ատեն մը կուզայ, երբ թրթուրը այլեւ կը դադրի ուտելիէ, և բաւական ժամանակ անշարժ կը մնայ: Ոմանք ծառերու կեղեւներու կամ խոսոչներու մէջ կը կծկուին: Ուրիշներ ալ, ինչպէս շերամը, իրենց բերնէն բարակ թելեր հանելով խողակ կը հիւսեն և մէջը կը բանտարկուին: Թրթուրը հարսնուկի փոխուած է այլեւ: Հարսնուկը, ատեն մը իր պատեանին մէջ մնալով, աստիճանաբար կատարեալ միջատի կը փոխուի, և օր մըն ալ պատեանը ծակելով դուրս կ'ելլէ: Ասկէ յետոյ, ո՞չ կը փոխուի, ոչ ալ կը մեծնայ:

Շատ երկար չէ միջատներու կեանքը: Մայր միջատները սպահով տեղ ձու կ'ածեն և շատ չանցած կը մեռնին: Արուներն ալ շատ չեն ապրիր:

Կարգ մը միջատներ, ինչպէս մարախոր, կերպարանափոխութեան չեն հնթարկուիր: Անոնց ձագերը, ձուէն գուրս ելած ատեն, միայն թեւ չունին:

Միջատներէն ոմանք խոտակեր են, ոմանք մսակեր, և մէկ մասն ալ ամենակեր: Կոտակերները վնասակար են երկրագործութեան:

Մարախները մանաւանդ, սպասափելի են այս տեսակետով: Թափառական կոչուած մարախի տեսակ մը կայ, որ երբեմն կեր չի գըտներ իր գանուած տեղը, և ահապին թիւով ուրիշ չըր-

ջաններ կը խուժէ: Մարախի շարքերը երբեմն ժամերով կ'անցնին և զեռ վերջ չեն դաներ: Այնքան խիտ կ'ըլլան, որ արեւը կը խուարեն: Վանի մը ժամ կը բաւէ, որպէս զի այս անթիւ մարախները փճացնեն շրջանի մը ամբողջ բերքը:

Մոռակերներէն ոմանք ընդհակառակն օգտակար են, որովհետեւ փոքր միջատներ և որդեր ուտելով կը սնանին: Այսպէս, շերեփակոթ կոչուած միջատը ճանձ և ուրիշ միջատներ կ'ուտէ: Գիծակի մէկ տեսակը, որ ուտազուած տեղը կը բնակի, շատ մը վնասակար թրթուրներ կը սատեցընէ: Մէկ տեսակն ալ որդեր կ'ուտէ: Գիտէք որ այս տեսակէտով օգտակար են նաեւ կարգ մը ողնաւորներ, ինչպէս պղնի, մկնարիս, զորս, մողէս, ջղիկ են:



Մարախ

Մ Ր Ջ Ի Ւ Ն

Մրջիւններն ալ մեղուի նման բազմութեամբ կ'ապրին ,
և հետաքրքրական կեանք մը ունին : Ծառերու խոռոչնե-
րուն մէջ և հողին տակ բլրաձեւ բոյներ կը շինեն : Ասոր
համար , տերեւ , շիւղ , հողի կտոր և ուրիշ թեթեւ նիւթեր
հաւաքելով իրարու վրայ կը դիզեն :

Բոյներէն սկսեալ մասնաւոր ճամբաներ կան , որոնց
վրայ անդագար կ'երթեւեկեն մրջիւններու կարաւանները ,
ուտելիք են . փոխադրելով :

Երեք տեսակ մրջիւններ կան .— արու , էգ և աշխատա-
ւոր : Առաջինները թեւաւոր են , իսկ աշխատաւորները
անթեւ : Աշխատաւորները ամէնէն շատն են , և դիւրաւ կը
ճանչցուին իրենց մեծ գլուխով , ինչպէս նաեւ խածներու
յարմար բերնով : Խայթոց չունին , բայց գրգռուած տտեն
սաստիկ կծու հիւթ մը գուրս կուտան :

Զմրան , մրջիւնները աւելի խորունք կ'իջնեն հողին
տակ և թմրած կը մնան հոն :

Մրջիւնի տեսակ մը կայ որ բնակրաններու մէջ կը
մանէ և ուտելիքները կ'աղտոտէ :

Այս միջատները ճանչցուած են իբր տիպար աշխատա-
սիրութեան , համերաշխութեան , ինչպէս նաեւ հոգածու-
թեան՝ իրենց պղտիկներուն հանդէպ : Բայց և այնպէս թե-
րութիւններ ալ ունին : Երբեմն մրջնոցէ մրջնոց կատաղի-
պայքար կը մղուի : Յետոյ յաղթական բանակը պարտուած
մրջիւնները իր բոյնը կը տանի և հոն դերիի պէս կ'աշ-
խատցնէ զանոնք :

Կան նաեւ կարմիր և գորչ գեղնագոյն մրջիւններ , որ
աւելի մեծ բազմութեամբ կ'ապրին : Ասոնք ունին թոյնի
բարակ խայթոցներ :

Թ Ի Թ Ե Ո Ն Ի Կ

Միջատներուն մէջ ամէնէն գեղեցիկը՝ թիթեռնիկ-
ներն են :

Գեղեցիկ են մանաւանդ անոնց թեւերը , ծածկուած
գոյնզգոյն և շատ նուրբ թեփերով :

Գլխուն վրայ , առջեւի կողմը կայ պղտիկ և գալար-
ուած կնծիթ մը , որ կը ծառայէ ծաղիկներէ հիւթ ծեկու :

Շատ սեսակ թիթեռնիկներ կան , և բոլորը վասակար
են , բացի չերամի թիթեռնիկէն , որ

մեզի չերամի ձուեր կուտայ : Բայց
բուն թիթեռնիկները չեն որ վաս

կը հասցնեն , այլ անոնց թրթուր-
ները , որ չափազանց շատակեր և
բաղմաթիւ ըլլալով , կը փճացնեն

ծառերու տերեւններն ու պտուղ-
ները : Շատ անդամ որդնոտած կը

զանէք բանջարեզէնները և պտուղները : Թիթեռնիկներն
են որ իրենց ձուերով ծնունդ տուած են այդ որդերուն :

Աւելիցնենք որ իւրաքանչիւր տունկ իրեն յատուկ որդն
ունի , և , օրինակի համար , ինձորի որդը ընկոյզ կամ տանձ
չուտեր : Գիտէք արդէն , որ չերամի որդն ալ միայն ձեր-

մակ թթենիի տերեւ կ'ուտէ , և անօթի կը մեռնի , եթէ
ուրիշ տերեւններու վրայ զրուի :

Կան թիթեռնիկներ որ ուռիի , շնձիի և ուրիշ ծառերու
բունները կը փորեն և հոն բոյն կը հաստատեն :

Մանը թիթեռներ են նաեւ ցեցերը , որ այնքան վաս
կը հասցնեն ցորենի հատիկներուն և մեր զգեստներուն :

Հանդերձի ցեցերը ամառ իրիկունները տուներու մէջ
կը թռչտին և շատ անդամ վառ ձրագի շուրջը կը գառնան :

Ցերեկները հանդարատ կը կենան մութ տեղերու և հանդերձ-
ներու պահարաններուն մէջ : Անոնց թրթուրները երկար

ճամբաններ կը բանան զգեստներու վրայ և երբեմն ալ
կը ծակեն : Հագուստները ցեցէ զերծ պահելու համար , պէտք

է երբեմն երբեմն թօթուել և լաւ խոզանակել : Ցեցերու
գէմ ազգու զեղ է նաեւ նաֆթալինը , որ սաստիկ հոտ մը ունի :



Թիթեռնիկ

ՃԱՆՃԵՐ

Նեղացուցիչ միջամաներ են: Ամէն տեղ, տուներու մէջ թէ դուրսը կը թառին մարդոց և կենդանիներու վրայ և կը նեղեն զանոնք: Առարկաներ և կերտկութեր ար կ'աղոտուեն:

Ճանճերու ռոքերը յարմար են մագլցելու հարթ տեղերու վրայ, որովհետեւ կպչուն գնդիկներով վերջաւորուած են: ●

Զափազանց բազմածին են, և զոյգ մը ճանճ կրնայ հազարներով ձու ատել: Մեծ մասը ձմբան կը սատկի, և միայն քիչեր կը յաջողին ապահով տեղեր կծկուած մնալ:

Ճանճերը ծանօթ են իրեւ հիւանդութեանց մանրէներու փոխագրիչ, որովհետեւ աղտոտ տեղեր և նիւած գիտկներու վրայ կը թառին:

Կան մեծ ճանճեր որ գորեխ կը կոչուին, և չափազանց նեղութիւն կուտան եղներուն, կովերուն և ձիերուն: Անսուններու վրայ կը թառին և կը ծծեն անոնց արիւնը երբեմն այնքան մեծ վէրք կը բանան իրենց խայթոցով, որ արիւն կը վազէ կենդանիէն:

Մօծակները աւելի զարութելի են, հակառակ իրենց շատ պղափկ մարմնին: Այնքան սաստիկ և շատ կը խայթեն, որ երբեմն ձի և խոզ կը սատկեցնեն: Առհասարակ կենդանիներու աչքին անկիւնները, և բերնին ու քիթին ծակերուն մէջ կը նստին, ու կը սկսին արիւն ծծել:

Յիշենք նաև մժեղը կամ մժղուկը, որ ամսոտ ատեն այնքան կը նեղէ մեզ: Սաստիկ կը խայթեն և ցու կը պատճառեն, Միայն էգերը արիւն կը ծծեն, իսկ արուները տունկերէ հիւթ առնելով կ'ապրին:

Մժեղները գլխաւոր պատճառն են ջերմ (մալարիա) կոչուած վտանգաւոր հիւանդութեան: Անոնք են որ այդ հիւանդութեան մանրէները կը խառնեն մեր արիւնին,

իսայթելու ատեն: Մժեղները իրենց ձուերը կ'ածեն լճացած ջուրերու և ճանիճներու մէջ: այս պատճառու մարդիան ամէնէն աւելի աւարածուած կ'ըլլայ ճանիճներու շրջակայքը զանուող զիւգերու ու քաղաքներու մէջ:

Նեղացուցիչ է նաև մլուկը կամ փայտոջիլը, որ մութին մարդուն վրայ կուգայ և կը ծծէ անոր արիւնը Յնուրիկները հանդարատ կը կենայ, և կրնայ ամիսներով անօսթութեան և ցուրտին դիմանալ: Չափազանց շատ կը բազմանան, և միայն յածախսկի մաքրութեամբ կրնան ընայնջութիւն: Միջատասպան փոշիները մեծ աղղեցութիւն չեն բնիր ասոնց վրայ:

Մլուկին կ'ըսեն նաև փայտոջիլ, զանազանելու համար հասարակ ոջիլէն որ աւելի փոքր է և կեղոսոտ մարդոց զգեստներուն և անկողնին վրայ կը զանուի: Ոջիլի ածած ձուերը՝ անիծ կը կոչուին:

Ոջիլը շատ զանդազարժ է և գլխուն վրայ կայ կնճիթ մը, որով մարդուն արիւնը կը ծծէ: Շատ բազմածին է ոջիլը մահացու հիւանդութեան: Կը վարակէ ձիշգ մժեղին նման՝ խայթելու միջոցին: Միայն մաքրութեամբ կարելի է ազատի այս աղտոտ և զգուելի կենդանիէն:

Ոջիլին հետ յիշենք լուն, որ ցատկուող միջատ մըն է թեւ չունի. գլխուն վրայ կայ արիւն ծծելու բարակ կնճիթ մը: Սաստիկ կը խայթէ:

Այս միջատին ձագերն ալ կերպարանափոխութիւն կը կրեն: Տաննըմէկ օրէն թրթուրը կը բանտարկուի բոժոժի մէջ և անկէ 10 օր յետոյ կատարեալ միջատ կը գառնայ: Ամբողջ կերպարանափոխութիւնը մէկ ամիս կը տեւէ:

ՈՒՐԻՇ ՅՈԴԱՀՈՐՆԵՐ

Միջատներէն դուրս ուրիշ յօդաւորներ ալ կան, —սարդ,
խեցետին, խզունջ ևն:

ՍԱՐԴ. — Սարդին մարմինը երկու մասէ կը բաղկա-
նայ, գլուխն ու լանջքը մէկ մաս կը կազմեն: Ունի չորս
զոյլ ոտքեր:

Սարդի սրովայնին տակ կան այտուցներ, որոնցմէ
կպչուն հիւթ մը կը հոսի: Այս հիւթը օդին մէջ կարծրա-
նալով թել կ'ըլլայ: Սարդը այս թելերով սստայն կը շինէ
ճիւղերու մէջտեղը և հոն կը բնակի: Ետեւի սանտրածեւ
սորերն են որ կը մանեն թելերը և յետոյ կը հիւսեն:

Զարմանալի ճարտարութեամբ բնակարան կը հիւսէ:

 Նախ ձիւղէ ճիւղ կ'եր-
թեւեկէ և երկայնքի
թելեր կը հաստատէ:
Յետոյ շրջանակածեւ
թելերով կը միացնէ
երկայնքի թելերը և
հեղուկով զանոնք կը
փակցնէ:

Աստայնը հիւսելէ յետոյ, սարդը կը քաշուի իր բնա-
կարանը և հոն անշարժ նոտելով որսի կը սպասէ:

Փոքր միջատներ երբ անզգուշութեամբ ցանցին մէջ
իյնան, այլեւս ազատում չունին: Սարդը անմիջապէս կը
յարձակի որսին վրայ և սպաննելէ յետոյ կուտէ զայն:
Եթէ որսը իրմէ աւելի մեծ ճանձ մըն է, նախ զեռւշական
միջոցներ ձեռք կ'առնէ, որպէսզի չփախչի: Ասոր համար
թելերով կը փաթթէ անոր թեւերն ու մարմինը: Ճանձը,
չկարենալով շարժիլ, վերջ ի վերջոյ կը մեռնի և կեր կ'ըլ-

Բնտանի սարդը, որ մամուկ ալ կը կոչուի, տուներու,
ախոռներու և ամբարներու անկիւնները սստայն կը շինէ:
Վնասակար կենդանի չէ, բայց կը հալածուի, որովհետեւ
իր սստայնները բնակարաններ կ'աղտոտեն:

Սարդի աւելի մեծ տեսակներ կան, որ թոչուններու և
մողէսներու վրայ յարձակելով կը ծծն անոնց արիւնը:

Սարդը ձմերող կենդանի է, այսինքն ամբողջ ձմերո
քնացած կը մնայ իր բնակարանին մէջ: Կերպարանափո-
խութիւն չունի. ձուէն ելած ձագերը արդէն իսկ կազմա-
ւորուած են, և մեծացած ատեն միայն մորթ կը փոխեն
քանի մը անդամ:

Աւելցնենք նոյնալէս որ սարդը միջատ չէ, թեւ չունի
և թոքերով չնչառութիւն կը կատարէ: Կղակի փոխարէն
ունի երկու պարապ չօշափելիքներ, որոնց մէջ թոյնի խո-
զովակներ կան: Գլխուն վրայ հաստատուած են կէտի նման
ութը պարզ աչքեր:

ԿԱՐԻԾ. — Սարդազգի կենդանի մըն է: Գլխուն երկու
քովերէն կ'երկարին երկու բազուկներ,
որոնց ծայրերը մկրատի ձեւ ունին և որո
բռնելու կը ծառայեն: Պոչին ծայրն ալ կայ
սուր խայթոցը, որ թայնով լեցուած է:

Կարիծը ցերեկները կը քնարնայ պատե-
րու ծակերուն և նոյն իսկ տուներու մէջ,
անկողիններու տակ: Գիշերը որս փնտուելու
կ'ելլէ: Իր մկրատներով կը բռնէ հանդի-
պած միջատը և խայթոցովի ալ կը մեռնէ:

Եթէ գրգուի, մարդ ալ կը խայթէ: Խայթուածքը թէն
շատ վասնգաւոր չէ, բայց շատ կը պատճառէ, և պէտք է
միշտ դարմանել:

ԲԱՐՁՐԱՑԱՆԻՆԵՐ. — Այս տեսակէն է օձասանտրը, որ
բազմաթիւ ոտքեր ունի, իւրաքանչիւր օգակին վրայ եր-
կու հատ: Մութ և խոնաւ տեղեր կ'ապրիչ Վասակար չէ:
Կայ սակայն մեծ տեսակ մը, որ կարիծի պէս սաստիկ կը
խայթէ:



Կարիծ

ԽԵՑԵՄՈՐԹՆԵՐ

Այսպէս կը կոչուին կարգ մը յօդաւորներ, որոնց մարշինը եղջիւրային պատեանով մը, խեցով ծածկուած է Եռացած ջուրի մէջ, ասոնց պատեանը կարմիր գոյն կը ստանայ:

Այս կենդանիները ջուրի մէջ կ'ապրին և ձուկերու նման խոփներով կը շրջին:

Այս գտախն կը պատկանի խեցգետինը, որ գետերու



Խեցախն

Խեցգետին

Բազմուտին

առուներու և ծովերու մէջ կ'ապրի: Գետային խեցգետինը ցերեկը եղերքներու մօտ կը պահութափ, իսկ գիշերը ջուրի մէջ լողալով մանր կենդանիներ կ'որսայ: Եշանաւոր է ծովային խեցգետինը որ աստակոս (սթարօզ) կը կոչուի, և շատ կայ վասփորի մէջ: Կորսան իր համեղ ծուծին համար:

Յիշենք նաև խեչախառը, որ գետերու մէջ շատ կը դանուի և կարիտառը, որ ծովուն ամէնէն համեղ խեցե-

ՈՐԴ

Թոյլ մարմինով օղակաւորներ են և ոտք չունին: Ու մանք հողի մէջ կ'ապրին և օժի նման սողալով կը յառաջանան: ուրիշներ ջուրի մէջ կը գտնուին և կը լողան: Կոնն ալ որ մարգու և ուրիշ կենդանիներու մարմինն մէջ բոյն կը հաստատին:

Վերջին տեսակէն է երիգորդը, որ ճերմակ, տափակ և երիզի նման երկար է: Մարսողական գործարանին մէջ կը հաստատուի, և կը սպառէ մարգուն առած սնուշով: Եւրանին կամ զեղով գիւրութեամբ դաւրս կը թափի:

Տեսակ մը որպ կայ, որ ընդերաննի կը կոչւի, և ազիքներու մէջ կ'ապրի: (Աղիքին՝ ընդեր ալ կ'ըսեն): Եսոցի միսին մէջ շատ կան այս ձձիներէն: Ասոր համար պէտք է լաւ եփել խողի միսր, ուտելէ առաջ:

Սակայն գիտէք որ խողի հում միսէն երշիկ և ապուխտ կը շինեն, և որով կարելի չէ միշտ զզուշանալ այդ ձձիներէն: Ասոր համար ընդերաննի հիւանդութիւնը բաւական տարածուած է եւրոպայի և մանաւանդ Գերմանիոյ մէջ, ուր շատ խողի երշիկ և ապուխտ կ'ուտեն:

Զմոռնանք յիշել նաև տղրուկը, որ ջուրի մէջ ապրող որդ մըն է և շատ կը գործածուի րժշկութեան մէջ, մարդկային մարմինն

աւելորդ արիւնը առնելու համար: Իր սուր և իւայթոցաւոր լեզուով, աղբուկը կը փակի մարմինն և արիւն կը ծձէ: Ատեն մը կուգայ որ այնքան կ'ուտենայ, որ ինքնիրեն վար կ'իյնայ մարմինի վրացէն:



Տղրուկ

ԹՈՒԼԱՄՈՐԹՆԵՐ

Այս դասին կը պատկանին խղունջը, սատրէն, ուլաւ կտնչը ևն։

Այս կենդանիները ո՞չ ոսկոր ունին, ոչ ալ օղակ։ Անոնց մարմինը թոյլ զանգուած մըն է, և ասոր համար թուլամորթ կոչուած են։
Խղունջը փոքր կենդանի մըն է, կոնաձեւ ոլորտւած կարծր պատեանով մը։ Կենդանին իր մարմին առջևի մասը զուրս կը հանէ պատեանէն, բուսեղէններ ուտելու համար։ Որով երկրագործութեան համար վեսար կենդանի է։

Խղունջի գլխուն վրայ կան չորս բողկուկներ, երկուքը երկայն և միւսները կարճ։ Սուս ջիններուն վրայ մէկ մէկ աչք կայ, իսկ կարճ բողկուկները իբր շշամիելիք կը ծառայեն։ Քալած ատեն, բերնէն լորձունքի նման հետք կը թոպտ իր ճամբուն վրայ։ Կ'ապրի շուք տեղեր, անտառոնիրու, պարտէզներու և այլ գիներու մէջ Երեկոյեան գուրս կ'ելլէ, կեր վինտոելու համար։
Խղունջի տեսակներ կան որ կուտուին։




Օւլականց

Ոստրէն ալ թուլամորթ է։ միայն թէ մէկի տեղ երկու պատեան ունի։ Հնդկաց ովկիանոսին մէջ կայ տեսակ մը ոստրէ, որուն պատեանին մէջ մարգարիտի հատիկներ կան։ Կարգ մը ոստրէներու պատեանն ալ իբր սատափ կը գործածուի։

Թուլամորթ է նաև ուլականջը, որ ծով մէջ կ'ապրի, ժայռերու փակած։ Պատեանները բանալով զոցելով, ջուրէն սնուանդ կ'առնէ։ Միսը համեղ է։



Խղունջ



Խղունջ


ԲՈՒՏ ԵՒ ՍՊՈՒՆԳ

Մեր սորվածներէն դուրս կան կենդանիներ, որ ծովուն յատակը կ'ապրին։ Ասոնք ալ կը սնանին և կ'աճին, բայց զուրկ են ներքին կանոնաւոր գործարաններէ։ Ամանք իրենց արտաքին ձեւով բոյսի կը նմանին, և ասոր համար կենդանաբոյս անունը արուած է իրենց։

Այս կարգի կենդանի մըն է ձեր գիտցած սպունգը, որ մաքրութեան յատուկ կարեւոր առարկայ մըն է։ Այս կեն-

Ոպոնգ

Բուտ



Ծովողնի

Ծովաստղ

Ծովամայր

պանին կ'ապրի ծովերու յատակը, ժայռերու փակած։ Կազմուած է կենդանական մասէ մը, որ զգայուն է և իր շուրջը զիմացկուն, առածգական և ծակու պատեան մը կը շինէ։

Զուրը այս պատեանին ծակուկներէն մտնելով և ելլերով, սնուանդ կուտայ կենդանին։

Մարդիկ մասնաւոր գործիքներով կամ ձեռքով կը

փրցնեն այս կենդանին, մէջի կենդանական մասը կը զատեն, և կմախքը մաքրելով կը գործածեն, իբրեւ մաքրութեան սպունդ :

Միջերկրականի մէջ մեծ քանակութեամբ սպունդ կ'որսան :

Բուսան ալ սպունդի նման ծովուն յատակը, ժայռեւ բուսաի կարծր պատեանէն զարդեւ զիններ կը չինեն :

Կենդանաբոյս են նուեւ ծովամայրը և ծովաստղը : Ասոնք ճաճանչաւոր ալ կը կոչուին, որովհետեւ իրենց ջիղերը արեւի ճառագայթներու պէս ցրուած են մարմինն մէջ : Մարմինին վրայ ունին երկու կարդ շարժական փուշեր :

Կենդանաբոյսները զգայուն են և երբ դպչիք անոնց, կը կծկեն իրենց պատեանը :

Յիշենք նաև ծովողնին, որ ողնիի նման սուր փուշեւ րով ծածկուած է : Փուշերուն տակ կայ ամուր պատեանմը : Կենդանին, չնորհիւ իր շարժական փուշերուն և բազմաթիւ սաքերուն, կրնայ դիւրութեամբ սողալ ծովուն յատակը :

Ծովողնին շատ կ'որսան, ուտելի կենդանի է :



ԲՈՅԵՐ

Բոյսերն ալ կենդանիներու նման կը սնանին, կը չնչեն և կ'ածին : Բայց անոնց միջեւ հիմնական տարբերութիւն մը կայ . — բոյսերը որոշ տեղի մը վրայ սնունդ կ'առնեն հողէն, այսինքն անշարժ են, մինչեւ կենդանիները հոս հոսն կ'երթան, կեր փնտուելու համար :

Կայ նաեւ ուրիշ տարբերութիւն մը . — բոյսերը ընդհանրապէս չեն զգար, իսկ կենդանիները զգայուն են : Սակայն այս կանոնը բացարձակ չէ, և կան բոյսեր, ինչպէս զգայնիկը, որ կը շարժին ու կը զգան : Ճանձորս տունին ալ կրնայ բոնել և մարսել փոքր միջատները, և տուր համար մասկեր կոչուած է : Երբ ճանձ մը թամի այդ տուննին վրայ, լայն տերեւները կը գոցուին և կը բոնեն զայն : Ճանձը յետոյ կը մարսուի տերեւներուն միջոցաւ, ինչպէս որ միսի կտոր մը կը մարսուի մեր ստամոքսին մէջ :

ԲՈՅԵՐՈՒԻ ԳՈՐԾԱՐԱՆՆԵՐԸ


Քանի որ բոյսերը կը սնանին, կը չնչեն և կ'ածին, ուրեմն ունին նաեւ համապատասխան գործարաններ : Այս գործարանները լու մը ճանչնալու համար, ամանի մը մէջ մամուռ կամ խոնաւ տապ լիցնենք և մէջը լութիւյի հատիկ մը թաղենք : Ամանը քանի մը օր զնենք սենեակի մը մէջ, սովորական բարեխառնութեան տակ : Պիտի տեսնենք որ լուրիայի հատիկը կը սկսի ծլիլ : Բննենք այս ծիլը և վրան պիտի տեսնենք երեք կարեւոր մասեր . — արմատ, ցօղուն և տերեւ:

Ասոնք կենսական գործա-

բաններ կը կոչուին, և կը ծառալին մահաւանդ սնունդ հայթայթելու տունկին:

Սւելի յետոյ ծաղիկները կը բացուին և պառովի կը փոխուին: Պտուղներու մէջ ալ կը կազմուին հունտեր,

որոնք իրենց կարգին կրնան նոր տունկի մը ծնունդ տալ: Ուրեմն ծաղիկներն ալ բոյսի մը բեղմնաւորման գործարաններն են:



ԱՐՄԱՏ

Երբ հունտ մը տնկենք, առաջին անգամ՝ արմատը երիւան կուգայ: Արմատին վրայ երեք գլխաւոր մաս կը տեսնենք. — ծայրը կարծր ուռեցք մը կայ. մէջտեղի մասը ծածկուած է շատ բարակ մազերով, իսկ վերի մասը լիրկ է, մազ չունի:



Արմատի մէջտեղի մազմզուկները ծծող յատկութիւն ունին, անոնք հողին ջուր և սնունդ կ'առնեն և կ'ապրեցնեն բոյսը: Ծայրի ուռեցքն ալ արմատը կը պաշտպանէ հողին մէջ գտնուող քարերէն: Ճնորհիւ այս պաշտպանութեան, տունկերու արմատները կրնան աւազներու և քարերու մէջէն ձամբայ բանալ և յառաջանալ:

Որոշ ատեն մը յետոյ, արմատը կը բաժնուի ձիւզերու, երկրորդական արմատներու, որոնք իրենց կարգին մազմզուկներ կ'ունենան և հողէն սնունդ կը քաղին:

Յոլոր տունկերու արմատները նոյն ձեւը չունին նմանց գլխաւոր արմատը աւելի շատ կը մեծնայ, քան երկրորդական արմատները: Այսպէս են ծառերու և թռւփերու արմատները:

Յորենի բոլոր արմատները գրեթէ նոյն հաստութիւնը և ձեւն ունին, և տեսակ մը խուրձ կը կազմին: Այս կարգի արմատներուն խուրծարմատ կ'ըսեն:

Ստեղղինի արմատն ալ, ինչպէս զիտէք, կը բաղկանայ ուռուցիկ մասէ մը, որուն վրայ բարակ թերեւ կան: Այս տեսակ արմատներն ալ ուռուցիկ արմատ կը կոչուին:

Պէտք է զիտնալ որ գրւիստոր արմատը միշտ վերէն վար և շիտակ կը միտուի հողին մէջ. երկրորդականները այսպէս չեն, և չեղակի կը տարածուին: Առնենք բոյս մը և գրւիստոր արմատը հաստատենք ամանի մը վրայ: Արմատը թէեւ վեր ուզգուած է, բայց շուտով կը ծոփ և վար կը դառնայ: Յօդունը, ընդհանկառակն, վար գարծոծ չի մնար և ծայրի գէպի վեր կ'ուզդուի:



Խուրծարմատ (garde)



Արմատ միշտ վար կ'ուզդուի, իսկ ցողունը վեր

ԱՐՄԱՏԻՆ ԴԵՐԸ

Արմատը տունկի մը ամէնէն էական մասն է և եթէ կարուի կամ չորնայ, բոյսը այլիւս չի կրնար ապրիլ։ Մինչդեռ եթէ ծառի մը ձիւղերը և բունը կտրէք, արմատը կրնայ, նոր ծիլ արձակել և տձիլ։

Արմատին պաշտօնն է տունկը ամուր պահել հողին մէջ, և մանաւանդ սնունդ հայթայթել անոր։ Արմատին մազմզուկներն են որ հողէն կը ծծն պէտք եղած սնունդը։ Պարզ փորձով մը կրնանք հաստատել այս պարագան։

Առնենք երեք նման տունկեր և զանազան ձեւով դնենք երեք ամաններու մէջ։ Առաջինին (Ա.) ամբողջ արմատը ընկղմած է ջուրի մէջ և երկրորդին (Բ) միայն ծայրի ուղեցքը, և երրորդին ալ՝ միայն մազմզուկները, այսպէս որ ուսնեցքր դուրս մնացած է։ Եւ որպէս զի ջուրը չողիանայ և շողի վիճակի մէջ չձծուի բոյսէն, մէթ կը լիցնենք։

Քանի մը ժամէն պիտի տեսնենք որ առաջին և երրորդ տունկերը չեն թոռմիր, մինչդեռ երկրորդը, որուն մազմզուկները ջուրէն դուրս կը գտնուին, կը թոռմի և վերջոյ կը չորնայ։

Պարզ է, ուրեմն, որ արմատին միայն մազմզուկներն են որ սնունդ կը քաղեն։

Մազմզուկները կրնան հաստատուն մարմիններն իսկ ձձել, ինչպէս կիր և լուսածին, զանոնք լուծելով։

Խոնաւ աւազով ծածկուած մարմարի վրայ լուրիայի հատիկներ ցանեցէք. պիտի տեսնէք որ հատիկները պիտի ծիմն և անոնց արձակած արմատները պիտի մաշեցնեն մարմարը։ Պատճառը այս է որ, մազմզուկները կ'արտադրեն հեղուկ մը, որ քիչ մը կը լիշեցնէ մեր ստամոքսին արտադրած մարսողական հիւթը։ Այս հեղուկն է որ կը լուծէ հողին պարունակած նիւթերը, ձձելի սնունդ հայթայթելով արմատին։

Արմատին ծծած սնունդը՝ աւիշ կը կոչուի։ Ինչպէս որ քարիսպը լամբարի պատրոյդէն ծծուելով վեր կ'ելէ, նոյնպէս ալ աւիշը ցօղունին միջոցաւ կը բարձրանայ և տերիւներուն կ'երթայ։

Փորձով կարելի է հասկնալ թէ աւիշը ինչ ուժով կը բարձրանայ։ Գարնան, որթատունկի ցօղունը ձիշգ յատակն կտրեցէք, և բարակ խողովակ մը անցուցէք արմատին վրայ։ Պիտի տեսնէք որ աւիշը կաթիլ կաթիլ պիտի հոսի և բաւական շատ բարձր պիտի ելէ խողովակին մէջ։


Գետնախինձորի նման կարգ մը տունկերու արմատները իրենց սնունդը կ'ամբարեն, փոխանակ զանոնք ամբողջովին տերեւներուն զրկերու։ Այսպէս որ առաջին տարին ծաղիկ չեն բանար, երկրորդ տարին է որ տունկը ծաղիկ կը բանայ, և արմատն ալ պարզուելով կը չորնայ։

ՊԱՏՈՒԱՍ

Երկրագործը ամէն տարի ցանք կ'ընէ , նոր և աւելի մեծ քանակութեամբ բերք ունենալու համար : Ցանուած խրաբանչիւր համար պիտի տայ տունկի մը , որ պիտի ունենայ ցորենով լիցուն հասկեր :

Միամեայ տունկերը այսպէս կը բազմացնեն : Բայց երկամեայ և մանաւանդ բազմամեայ տունկերուն համար տարբեր միջոցի մը կը դիմեն . Գետնախնձորի հունտէն նոր գետնախնձոր ունենալու համար , պէտք է երկու տարի սպասել . իսկ պտղատու ծառերու համար՝ բազմաթիւ տարիներ : Այս պատճառաւ բազմամեայ տունկերը ուրիշ կերպով կը բազմացնեն : Գլխաւոր ձեւերն են . — չաչ , աղուրայ և պատուաստ :

ԶԱՂ. . — Հողի մէջ տնկուած ձիւղ մը չաչ կը կոչուի : Ուրիմի տունկ մը այս կիրապով բազմացնելու համար , կը բաւէ անոր մէկ ձիւղը կտրել և յարմար հողի մէջ տնկել :



Գետնախնձորի բազմացումը այսպէս կը կատարուի : Գարնան , երկրագործը գետնախնձորներ կը թաղէ հողին մէջ : Այս գետնախնձորները յիտոյ կը ծլին , արմատ , ցօղուն կ'ունենան և պառող կռւտան :

Ծառերու ձիւղերն ալ հողին մէջ տընկուելով կրնան արմատ արձակել և ածիլ , եթէ պէտք եղած խնամքը վայելեն :

Ա.Ղ.ՈՒՐՈՅ. . — Սակայն չաչը ամէն առեն չի յաջողիր : Երբեմն , տակաւին արմատ չարձակած , ձիւղը կը սպասէ իր պաշարը և կը չորեայ : Ասոր համար աղուրայի միջոցին կը դիմեն : Երկայն

ձիւղի մը մէջտեղի կեղեւը կը ձեղքեն , և ձիւղը ծուլով ձեղքուած մասը հողին մէջ բերելով կը տնկեն : Այս ձեւով ձիւղը մէկ կողմէն սնունդ կ'առնէ մայր տունկեն և միւս կողմէ ձեղքուած մասէն արմատ կ'արձակէ : Երբ արմատը բաւական զօրանայ , մայր տունկեն կը բաժնեն ձիւղը , որ այլ եւս կը սկսի ածիլ և նոր տունկ դառնալ :




Ելակենին բնականէն այսպէս կը բազմանայ : Անոր գըլիաւոր արմատէն յառաջ կուգան սողուն ձիւղեր որոնք իրենց կարգին արմատ կ'արձակեն հողին մէջ և պտուղ կուտան :

Որթատունկերն ալ չատ անգամ այսպէս կը բազմացնեն :

Աւելորդ է ըսել թէ ծառերու համար կարելի չէ այս միջոցին դիմել , որովհետեւ ձիւղերը չատ բարձր կը դանուին :

ՊԱՏՈՒԱՍ. . — Պտղատու ծառերն ալ կը պատուաստեն : Ասոր համար ձիւղ մը կը կտրեն , և ուրիշ ծառի մը



Դուկով պատուաստի երկու ձեւ

հաստ ձիւղին վրայ ալ ձեղք մը կը բանան : Յետոյ կը բարուած ձիւղը կը զնեն ձեղքին մէջ և կը կապեն : Պայման

Է որ երկու ճիւղերուն կեղեւները դէմ գիմաց գան, որպէս զի աւիշը կարենայ շըջան ընել: Պատուաստելիք ճիւղին ալ ծայրը շեղակի կը կարեն: Իսկ ճեղքը կը գոցեն մածիկով (մածուն):

Երբեմն ալ, ճիւղի փոխարէն պտուկ կը պատուաստեն:
Ծառի մը բունին վրայ բաւական խոր ճեղք մը կը բանան, և կարուած պտուկը հոն դնելով կը կապեն:

Երկու պարագային ալ, պատուաստի ճիւղը կամ պտուկը ծառէն սնունդ կ'առնէ, և քանի մը շաբաթէն կը միանայ ծառին, իբրեւ անոր մէկ մասը:

Սակայն պատուաստը այն ատեն կը յաջողի երբ


Երկու ծառերը մօտիկ ընտանիքէ են: Այսպէս, խնձորենիի ճիւղը չի պատուաստուիր կեռասենիի վրայ, մինչեռ պատուաստը կը յաջողի, եթէ խնձորենիի տեղ զեղձիի ճիւղ առնենք:

Պատուաստի գլխաւոր օգուտներն են. —

1. Պատուաստուած ճիւղերը աւելի շուտ ծաղիկ և պտուղ կուտան, որովհետեւ կ'օգտուին ծառին հասուն վիճակէն:

2. Այս ձեւով կարելի է այլաղան պտուղ ունենալ և աղնուացնել պտուղին տեսակը:

3. Ծառերու ճիւղերուն ուզած ձեւը կուտան, զանոնք կարգ կարգ շարելով:



Ճիւղի պատուաստ

ՅՈՂՈՒՆ

Յօղունը ընդհանրապէս վարեն վեր կ'ուղղուի և նետցուկի դեր կը կատարէ տերեւներուն, ծաղիկներուն և պտուղներուն: Կան ցօղուններ, սակայն, որ չնա կրնարշիփ շիտակ կենալ, և յենարաններու պէտք ունին: Այսպէսէ լուրիային ցօղունը: Ոմանք ալ հողին վրայ կը տարածուին, ինչպէս ելակենին, իսկ ուրիշներ ստորերկրեալ են, գետնախնձորի և սոխի ցօղուններուն նման:

Արմատէն եկած աւիշը ցօղունին միջոցաւ է որ տերեւններուն կ'երթայ: Հոն ուր տերեւնները միացած են ցօղունին, կան պղտիկ ուսեցքներ, պտուկներ: Սակայն բոլոր պտուկները նոյն ձեւը չունին. մէկ մասը ձուածեւ է՝ միւսն ալ բոլորածեւ: Ոռաջինները ճիւղերու ձնունդ կուտան, իսկ վերջինները՝ ծաղիկի և պտուղի:



Տաճառիկի
պտուղներ


Աշնան, տերեւնները կ'իյնան, բայց պտուկները կը մնան: Ասոնք, չնորհիւ իրենց պատեանին, կը նան ցուրտին դիմանալ: Գարնան՝ պտուկները կը բացուին և ոստեր կ'արձակեն: Միւսն թէ ոմանք կը չորնան և չեն բացուիրացլապէս տերեւններու թիւին չափ ճիւղեր յաւած պիտի գային:

Բայնք թէ ցօղունը ընդհանրապէս դէպին վեր կ'ուղղուի: Եթէ ծաղկաման մը գլխիւ վրայ պահէք որոշ ատեն, պիտի տեսնէք որ ճիւղերուն ծայրերը կը զանան և նորէն վեր ճիւղերուն ծայրերը կը զանան և նորէն վեր ճիւղիկին մէջ զբուած ծաղիկին ցօղունը միշտ լոյսին կողմը կ'երկարի:

ՅՈՂՈՒՆԻՆ ԿԱԶՄԸ

Յօդունները երկու տեսակ են. — խոտակերպ և փայտային: Առաջին տեսակին են միամեայ և երկամեայ տունկերուն ցողունները, թուփերու և ծառերու ցողուններն ալ փայտային են: Ծառերու ցողունին բուն կ'ըսուի, և առասարակ շատ մը ճիւղիր կ'ունենայ: Յորենին ցողունը ճիւղ չունի և անամէջ է:

Եթէ կաղնիի կարուած բուն մը քնենք, անոր վրայ երկք զիւսաւոր մաս կը տեսնենք. — 1. Դուրսի մասը, կեղեւը, զոր գարնան գիւրութեամբ կարելի է հաւանել: 2. Փայտը, որ կեղեւին տակ կը գտնուի և բունին ամենամեծ մասը կը կազմէ: 3. Ծուծը, որ բունին կեղրոնք կը գտնուի, կակուզ և աստղաձեւ: Ծուծէն գէպի փայտ երկարած են գիծեր, որոնք նոյնպէս շատ կարծր չեն: Փայտահատները այս գիծերու ուղղութեամբ կը զարնեն կացինը, գիւրութեամբ ճիւղերու համար փայտը: Այս գիծերը՝ ծուծի ճառագայթներ կը կոչուին:



11 տարեկան կաղնիի մը կարուածը


գիւրութեամբ ճիւղերու համար փայտը: Այս գիծերը՝ ծուծի ճառագայթներ կը կոչուին:

Պատկերին մէջ ցոյց արուած կարուածին նայեցէք. բազմաթիւ շրջանակներ կան, որոնք յաջորդաբար զիւսար կը բուրին, և կեզրոնէն սկսեալ հետզհետէ աւելի մեծ են, Համբիցէք շրջանակները. — տասնըմէկ հատ են, Եթէ աւելի մեծ ծառի մը բունը քննենք, պիտի տեսնենք որ շրջանակներուն թիւը տասնըմէկն աւելի է: Փոքր բունի մը շրջանակներն ալ աւելի քիչ են:

Ասկէ կը հետեւի թէ, շրջանակներուն թիւը կապ ունի ժամի մը մեծութեան, այսինքն տարիքին հետ: Ամէն տարի նոր շրջանակ մը կ'աւելնայ կեղեւին տակ, և նախորդ շրջանակին վրայ: Անզպէս որ կրնանք ըսել թէ պատկերին մէջ ցոյց արուած բունը տասնըմէկ տարեկան կազմիի մը կը պատկանի:

Հիմա ալ կաղնիի կարուածին գոյնը դիտենք: Կը տեսնենք որ ամբողջ փայտը նոյն գոյնը չունի. մէջտեղի մասը, հին փայտը, աւելի մութ գոյն է, իսկ դուրսի մասը՝ բաց գոյն: Մէջտեղի մասը, որ կարծր է, սիրտ կամ կարծրափայտ կը կոչուի: Խոկ դուրսի մասը՝ սպիտակ փայտ կամ թերափայտ: Փայտերու մէջ ամէնէն գործածական և պիտանի մասը՝ սիրտն է:

Ծառը քանի մեծնայ, այնքան շատ իսաւ կ'ունենայ: Գուրսի խաւերը կը ճնշեն ներսիներուն վրայ և կը կարծրացնեն զանոնք: Ասեն կուգայ որ, այլիւս աւիչ չանցնիր այս կարծր մասէն: Բնդհակառակն զուրսի մասէն առատօն բէն աւիչ կ'անցնի: Երբեմն ալ սիրտը կը փոփ, և սակայն ծառը նորէն կանգուն կը մնայ, որովհետեւ աւիշը ճամբարայ ունի իրեն տոջեւ:



Զանգան ծառերու կարուածներ
սպատամախ կազմի ռոնի

Տարիներու բնթացքին, բունին ծուծը հետզհետէ կը պլատիկնայ և վերջապէս կ'անհետանայ:

Գործածութեան տեսակէտով, ծառերու բուները գրլիւստարար երկք տեսակի բաժնուած են. — 1. Ենթակ փայտ, ինչպէս կաղամախի, ուսի են: Ասոնք թեթեւ և կակուզ են: 2. Կարծր փայտ, ինչպէս կաղնի և բնկուզենի, որ բարծր և զիմացկուն են: 3. Խէժոտ փայտ, ինչպէս եղեւինը և շոճինը և շոճին:

Այս փայտերը շուտով չեն փոփ:

ՏԵՐԵՒ

Գիտէք արդէն որ տերեւ մը երկու մասէ կը բաղկաւնայ. — սկաւառակ և կոթուն: Սկաւառակը լայն, կառաչ մասն է: Կոթունն ալ տերեւին պոչն է և զայն ձիւղին կը միացնէ:


Կոթունին ստորոտը կապ կը կոչուի: Կապին վրայ, կոթունին քովը, միշտ պտուկ մը կը գտնուի: Այս պտուկներուն մէկ մասը կը չօրնայ, իսկ մէկ մասն ալ ձիւղ կը բանայ:

Տերեւ մը կ'ըլլայ պարզ կամ բաղադրեալ: Պարզ կը կոչուի, երբ մէկ կոթունի վրայ միայն մէկ սկաւառակ գտնուի: Այսպէս տերեւ ունին խնձորենին, տանձենին եւայն: Բաղադրեալ կը կոչուի տերեւ մը, երբ մէկ կոթունին վրայ մէկէ տւելի սկաւառակներ զբանուին: Վարդենին, ելակենին, աքասիային տերեւները բաղադրեալ են:

Թերեւս առարկէք թէ բաղադրեալները մէկ տերեւէ բաղկացած չեն, այլ շատ մը տերեւներէ: Սակայն նկատի առէք որ ամէն տերեւ միշտ պտուկ մը կ'ունենայ իր կոթունին քով: Արդ, վարդենին մէկ կոթունին վրայ շարուած սկաւառակները միայն մէկ պտուկ ունին. ուրիշն ամբողջութիւնն է որ տերեւ մը կը կազմէ:

Տերեւիներն ջեիլ, — Ջանազան ձեւով տերեւներ կան: Այս զանազանութիւնը արդիւնք է ո՛չ թէ կոթունին, այլ սկաւառակին ձեւին և կտրուածին:

Պարզ տերեւներու մէջ, սկաւառակը կրնայ զանազան-



Պարզ և բաղադրեալ տերեւ

ձեւեր ունենալ: Ամբողջական կ'ըսուի, եթէ սկաւառակին եղերքները կտրուած չեն, կամ սղոցի նման ակուաներ չունին: Այսպէս է եղբեւանիին (լէլլաք) տերեւը:

Տերեւը սղոցածեւ կը կոչուի, եթէ սկաւառակը տամաներ ունի, ինչպէս է կնձնիին, վարդենիին եւ թթենիին տերեւը: Տերեւը Պարզ տերեւներու սկաւառակներ ըլթակաւոր է, եթէ կը տրուածները բաւական խորունկ են և սկաւառակը թթականերու կը բաժնուի. ինչպէս է կազմիին տերեւը:


Կտրուածները երբեմն այնքան խորունկ կ'ըլլան, որ սկաւառակը վերէն վար մասերու կը բաժնեն: Այսպէս ձեւ ունի ստեղղինի տերեւը:

Գալով ընդհանուր ձեւին, տերեւներէն ոմանք կլոր են, ոմանք ձուածեւ, ուրիշներ ալ սիրափ, երիկամունքի կամ նետի ձեւ ունին:

Բոլոր ծառերու տերեւները նոյն գիրքը չունին. բայց չկարծէք թէ տերեւները խառն ի խուռն և ամէն տեղ կը բռւսնին:

Ո՛չ անոնց գիրքը կանոնաւոր է, և այնպէս մը յարմարցուած. որ բոլոր տերեւները կարենան օդ և լոյս առնել: Տերեւները առանձին կը բռւսնին, կամ երկեր Հակադիր և առագայրպան կու, հինգ հինգ և.


Կամ վունչի ձեւով քովէ քով կը խմբուին: Առանձին տերեւները պտուակածեւ գիծի մը ուզգութեամբ բռւսած է:



Փոփոխայիր նին, կամ երկեր Հակադիր և առագայրպան կու, հինգ հինգ և.

Կամ վունչի ձեւով քովէ քով կը խմբուին: Առանձին տերեւները պտուակածեւ գիծի մը ուզգութեամբ բռւսած է:

Ան ցողունին վրայ, և անոր նկատմամբ փոփոխակի դիրք ունին: Այսինքն տերեւներուն մէկ մասը ցողունին աջ կողմը և միւսը ձախ կողմը հաստատուած է: Շնորհիւ այս դիրքին, մէկ կողմի տերեւներուն մէջտեղերը միջոց կայ, և տերեւներ կրնան առատ լոյս և օդ առնել:



Բաղադրեալ տերեւի զանազան ձևեր

Այս տեսակ դիրք ունեցող տերեւները փոփոխադիր կը կոչուին: Այսպէս են, օրինակ, տանձենիին տերեւները:

Հակադիր կ'ըսուին, եթէ դէմ դիմաց երկու տերեւներ բուսնին, իսկ ճառագայթածել՝ երբ երեք կամ աւելի տերեւներ նոյն բարձրութեանվրայ կը կենան ցողունին շուրջը:



ՏԵՐԵՒԻՆ ՊԱՇՏՈՆԸ


Եթէ պաղատառ ծառի մը, օրինակ խնձորենիին տերեւը քննենք, կը տեսնենք որ սկաւառակը ծածկուած է շատ մը բարակ թելերով: Այս թելերը տերեւին զիղերն են:

Զիղերը չարունակութիւնը կը կազմեն ցողունին փոքր խողովակներուն, և կը ծառայեն վարէն եկած աւիշը սկաւառակին ամէն կողմը տարածելու:

Ասկէ զատ, սկաւառակին և մանաւանդ անոր վարի երեսին վրայ կան բազմաթիւ փոքր ծակտիկներ, որ շնչարիակ կը կոչուին:


Այս ծակտիկները պարզ աչքով տեսանելի չեն, բայց մանրադէտով որոշակի կը տեսնուին:

Տերեւը երեք գլխաւոր պաշտօն ունի: — շոգիացում, իւրացում և շնչառութիւն:



Տերեւներու զիղերը

Երբ աւիշը արմատէն տերեւ կուգայ, անոր պարունակած ջուրը աստիճանաբար կը շողիանայ և տերեւին ծակտիկներէն գուրս կ'ելլէ: Փորձերով կարելի է հաստատել այս պարագան:



Շոգիացում

Շաղիկ մը դնենք զանդապակիի մը տակ, ինչպէս ցոյց տըրուած է պատկերին մէջ: Շատ չանցած, պիտի տեսնենք որ զանդապակիին ներքին երեսը ջուրի մանր կաթիլներով կը ծածկուի: Կասկած չկայ թէ

տերեւներէն դուրս ելած ջրաշոգին էր որ պաղեցաւ ապա-
կին վրայ և հեղուկի վերածուեցաւ :

Աւրիշ փորձ մը : Կշիռքի մը մէկ նժարին մէջ ծաղիկ մը
զննաք , և միւսին մէջ ար-
ձանրութիւններ , մինչեւ որ
հաւասարակշռութիւնը հաս-
տատուի : Եաւ չանցած պիտի
տեսնենք որ հաւասարակշռու-
թիւնը կը խանգարուի , և
ծաղիկը կրող նժարը վեր կը
բարձրանայ :

Պատճառը պարզ է .— Եռ-
գիացումի հետեւանքով , տուն-
կը որոց քանակութեամբ ջրա-
շոգի կորսնցուց և թեթեւ-
ցաւ :

Կաղնիի տերեւ մը , ամառ ատեն օրական մօտաւորապէս-
մէկ կրամ ծանրութեամբ ջրաշոգի դուրս կու տայ:

Ահա թէ ինչո՞ւ տունկերու տերեւները ամրան չուտով
կը թոսմին , եթէ արմատին ջուր չարուի :

Ի Ի Ր Ա Ց Ո Ւ Մ

Արժատէն եկած աւիշը կրնանք նմանցնել մեր ուտե-
թիքներուն . թէեւ սննդարար նիւթեր կը պարունակէ ,
բայց այդ վիճակին մէջ չի կրնար տունկը սնուցանել ,
պէտք է մարսուի : Տերեւն է որ կը կատարէ մարսով .
թիւնը , չնորհիւ իր պարունակած կանաչ հիւթին , քլո-
րօֆիլին :

Տերեւը , լոյսին ազգեցութեան տակ , երկու մասի կը
բաժնէ առած բնածխային կազզ . — թթուածինի և ընա-
պահին և զայն սնունդի կը վերածէ : Բնածուխով հարսա-
ցած աւիշը տերեւներէն կ'անցնի ցօղունին և տունկին բա-



Շողիացում

յոր մասերուն մէջ տարածուելով սնունդ կը հայթայթէ
անոնց : Ուրիմն աւիշը տեսակ մը արիւն է , որ չըջան
կ'ընէ բոյսի մը բոլոր մասերուն մէջ :

Տերեւին կատարած այս գործողութիւնը իւրացում կը
կոչուի , և գրեթէ միայն ցերեկ ատեն տեղի կ'ունենայ :
Յետոյ պայման է որ տերեւը կանաչ ըլլայ , այսինքն
քլորօֆիլ պարունակէ , և կամ լոյսին գրուած ըլլայ : Մու-
թին մէջ գրուած տունկերը չեն կրնար օդին բնածխային
կազզ տարբալուծել , և հետեւաբար լաւ սնունդ առնել :
Բացառութիւն կը կազմին կազզ մը ծաղիկներ , որ մութին
մէջ աւելի լաւ կ'ածին :

Ուրիմն տունկերը լոյսին տակ բնածխային կազ կը
ծծեն և թթուածին դուրս կուտան : Ասոր համար է որ
ծառոտ տեղերու օդը մաքուր կ'ըլլայ :

Շ Ն Զ Ա Ռ Ո Ւ Թ Ւ Ւ Ն

Յոյսերն ալ կը չնչեն մարզոց և կենդանիներու նման ,
թթուածինը առնելով և բնածխային կազզ գուրս տալով :

Կարելի է պարզ փորձով մը հաստատել այս պարագան :
Մութ տեղ մը և զանգապակի մը տակ
զննաք ծաղիկ մը և կրածուր պարունա-
կող ամառն մը : Պիտի տեսնենք որ կրա-
կող ամառն մը : Իսկ սորվեցանք ար-
գեն , որ կրածուրը բնածխային կազէն
կը պղտորի : Ուրիմն ծաղիկը , չնչած տ-
տեն , բնածխային կազ գուրս կուտայ :

Տունկերու չնչառութիւնը կը կա-
տարուի ցերեկ թէ զիշեր : Ապա թէ ոչ
սխալ է կարծել որ բոյսերը ցերեկ ատեն բնածխային կազ
գուրս չեն տար : Տարբերութիւնը միայն սա է որ , զիշեր
ատեն գրեթէ իւրացում տեղի չսունենար . մինչդեռ ցերեկը ,
լոյսին տակ , իւրացումը չատ է : Իւրացումին այս շատու-



բոյսերը կը շնչեն
տարուի ցերեկ թէ զիշեր : Ապա թէ ոչ
սխալ է կարծել որ բոյսերը ցերեկ ատեն բնածխային կազ
գուրս չեն տար : Տարբերութիւնը միայն սա է որ , զիշեր
ատեն գրեթէ իւրացում տեղի չսունենար . մինչդեռ ցերեկը ,
լոյսին տակ , իւրացումը չատ է : Իւրացումին այս շատու-

թեան հետեւանքով է որ տունկերու արտաշնչած բնածխային կազմ կը սպասի, և շուրջի օդը մաքուր կը մնայ: Գիշերը, ընդհակառակն, արտաշնչուած բնածխային կազմչի սպասիր գրեթէ, որովհետեւ իւրացում չկայ: Ասոր համար է որ գիշեր ատեն ծաղիկ չեն պահեր ննջասենեակներու մէջ:

Աւրեմն տերեւները բոյսի մը մարսողական և չնչառաշան գործարաններն են: Զմոռնանք սակայն, որ բոյս մը կը չնչէ նաև իր արմատին և ցօլունին միջոցաւ:

Տերեւները տունկերու նման երկար ատեն չեն տպրիր. մեծ մասը գարնան կը բացուին և աշնան կը չորնան ու կը թափին: Կարդ մը ծառեր ալ, ինչպէս շոճին և եղեւին, երեք չորս տարի կը պահեն իրենց տերեւները: Այս տեսակ ծառերուն մշտադալար կ'ըսն:

Տերեւաթափը ընդհանրապէս աշնան տեղի կ'ունենայ: Սակայն կաղնիին չորցած տերեւները ձմբան կը մնան և գարնան կը թափին:

Տերեւաթափին պատճառը այն է որ, տերեւը չի կրնարաւիչ ստանալ և կը չորնայ:



ԾԱՂԻԿ

Ծաղիկը բոյսի մը բեղմնաւորման գործարանն է: Ծաղիկը պատուղի կը փոխառի, իսկ պատուղը կ'ունենայ մէկ կամ աւելի հունակեր, որոնք հողին մէջ թաղուելով կրնան նոր տունկի մը ծնունդ տալ:


Ծաղիկը միշտ կը գտնուի սստի մը ծայրը: Այս սստին ծաղիկի կոթուն կ'ըսն:

Անցեալ տարի սորվեցանք արդէն որ ծաղիկի մը մասերն են.— Փերթեր, թերթեր, առէջներ և իզայ: Փերթերը միասին կը կազմեն բաժակը, իսկ թերթերը՝ պսակը:

ԲԱԺԱԿ. — Ծաղիկին արտաքին ծածկութեալ կոյթն է, կազմուած զանազան թիւով կանաչ և տերեւանման մասերէ: Տանձենին հինգ հատ ունի անոնցմէ, իսկ շահարակը՝ չորս: Բաժակը կանոնաւոր կամ անկանոն կ'ըլլայ, նայած թէ փերթերը ծաղիկի մը մասերը թերթ հաւասար են իրարու թէ ոչ: Փերթերը ընդհանրապէս կանաչ են, սակայն երբեմն ուրիշ գոյն ալ կ'ունենան, ինչպէս է շուշանի մէջ:

ՊԱՅԱԿ. — Պատկը ծաղիկին երկրորդ ծածկոյթն է, այսինքն եթէ փերթերը փրցնենք, պսակը երեւան կուզայ ամբողջովին: Կազմուած է թերթերէ, որոնք ընդհանրապէս գունաւոր են և մանաւոր փայլ ու տեսք կուտան ծաղիկին: Թերթերը երբեմն անջատ կ'ըլլան իրարմէ, և երբեմն ալ միացած: Եթէ հաւասար երկայնութիւն ունենան, ինչպէս է ելակենիի ծաղիկներուն մէջ, կանոնաւոր պսակ կը կազմեն: այլապէս պսակը անկանոն կ'ըլլայ:


Բաժակին ու պսակը միացն ծածկոյթի գեր կը կատարեն, և էական մասներ չեն: Շատ անդամ ալ կը պակսին կարգ մը ծաղիկներու մէջ:



Ա.թէջ. — Եթէ ծաղիկի մը փերթերն ու թերթերը փրցնենք, կը հանդիպինք ուսած գլուխով բարակ թնկերու։
Ա.սոնք առէներն են։ Առէներու ամբողջութեան ործայ կ'ըսեն, իսկ վրայի մասին՝ սրսիկ կամ փոշեպարկ։ Սրսիկին մէջ կայ բեղմաւորիչ գեղին փոշի մը, որ ծաղկեփոշի (փօլէն) կ'անուանուիք։ Յետոյ պիտի տեսնենք թէ այս փոշիները անհրաժեշտ են հունակերու կազմութեան համար։

Առէյ իդ.թջ. — Ծաղիկին մէջտեղը հասաւատուած է, և մէկ կամ աւելի թիւ ովլ կ'ըլլայ։ Լուրիային ծաղիկը, միայն մէկ իգայ ունի։

Իգան երեք մաս ունի։ — 1. ծուարանը, իգայ որ ամէնէն վարի մասն է, քիչ մը հաստ, և ձուիկներով լիցուն։ 2. ծիլ որ մէջտեղի մասն է և կոթունի գեր կը կատարէ։ 3. սպի կամ սերմնափակ, որ



Հրանունկ
(տունկ, բաժակ, պակ և նոյն ծաղիկին հատուածը)

ծիլ ունի։ իսկ հրանունկը, որ զարնան այնքան շատ կը գտնուի մարգագետիներու մէջ, մէկէ աւելի ծիլեր ունի։



Զուարանը երբեմն վեր կ'ըլլայ փերթերէն և թերթերէն, և անոնց հետ միացած չէ։ Այսպէս է շահպրակի մէջ և երբեմն ալ վար կը դանուի, և միացած կ'ըլլայ, ինչպէս է նարգիզի մէջ։

Բոլոր ծաղիկները թէ որձայ և թէ իգայ չեն ունենար։ Անոնք որ

Զուարանի դիրքն

այս երկութն ալ ունին, կատարեալ ծաղիկ կը կոչուին։ Այսպէս են տանձենին, սալորենին, շահպրակը և ուրիշ կարգ մը տունկերու ծաղիկները։

Անկատար կ'ըսուին այս ծաղիկները, որ միայն որձայ կամ միայն իգայ ունին։ Այս կարգէն են սեխին, կաղնին, եղիպացորենին, կանեփին ծաղիկները։

Ուրեմն ծաղիկի մը էական մասները որձան և իգան են։ Պակը և բաժակը երկրորդական մասեր են։ Յորենի և նոճի ծաղիկները բաժակ և պակ չունին, բայց նորէն կը բեղմնաւորին և պուոզ կուտան։

Կանեփի ծիւղերուն մէկ մասը առանց որձայի ծաղիկներ ունի, մէկ մասն ալ առանց իգայի ծաղիկներ։ Այսպէս են նաև սեխին ծաղիկները։ Բնկուղենին մէկ ոստին վրայ կան երկու տեսակն ալ ծաղիկներ։

Կարգ մը տունկերու մէջ, ծաղիկները շատ աչքի չեն զարներ։ Այսպէս են ցորենը և անտառի ծառերուն մեծ մասը։ Սակայն այս տունկերն ալ ծաղիկ ունին։ և եթէ երբեմն պսակէ զուրկ են, սակայն միշտ որձայ և իգայ ունին։ Բնկուղենին օրինակ, զունաւոր ծաղիկ չունի, բայց այս չի նշանակեր թէ ծաղիկ ալ չունի։ Գիտէք արցէն թէ պսակն է որ կոյն և տեսք կուտայ ծաղիկներուն։



Քնկուզենիին ծաղիկները գունաւոր չեն, որովհետեւ պատկ չունին:

Բայց ասոր փոխարէն ունին որձայ և իգայ, որոնց չնորհիւ բեղմնաւորում կը կատարուի և պտուղ առաջ կուգայ: Բոլորդ ալ դիտած էք թէ ընկուզենիին ճիւղերէն կատուի պոչի պէս բաներ կախուած են: Ծաղիկներն են անոնք, որ բաժակ և որձայ ունին: Կան ուրիշ ծաղիկներ ալ, որ միայն իգայ և ձուարտն ունին:

ԾԱՂԻԿԻՆ ՊԱՇՏՈՆԸ

Հսկնք թէ ծաղիկը տունկի մը բեղմնաւորման գործարանն է: Տեսնենք թէ ծաղիկը ինչպէս կը կատարէ իր այս կարեւոր պաշտօնը:

Որպէս զի բեղմնաւորում տեղի ունենայ, պէտք է որ սրսիկին պարունակած փոշին միանայ ձուարանի ձուիկներուն: Այս միացումը երբեմն ուղղակի, ինքնաբերաբար տեղի կ'ունենայ, երբեմն ալ անուղղակի, հովին և միջատներուն միջոցաւ:

Ուղղակի բեղմնաւորում կը կատարուի այն ծաղիկներուն մէջ, որոնք կատարեալ են, այսինքն թէ որձայ և թէ իգայ ունին, և կամ նոյն տունկին վրայ միաժամանակ կան միայն որձայ և միայն իգայ ունեցող ծաղիկներ: Սրսիկները երբ հասունան, կը պայթին, և անոնց պարունակած զեղին փոշին հոս հոն կ'ինայ: Այս փոշին մէկ մասը իգային վրայ կ'ինայ և ձուարան երթալով կը միանայ ձուիկներուն հետ: Աստիճանաբար մեծնալով, ձուարանը պտուղի կը փոխուի, իսկ ձուիկներն ալ հունտերու:

Կարգ մը ծաղիկներու մէջ, որձաները իգաներու վրայ կը ծոփն, և հոն փոշի թափելէ յետոյ կրկին շտկուելով իրենց նախկին դիրքը կ'առնեն:

Անուղղակի բեղմնաւորումն ալ հովին և մանաւանդ մի-

ջատներուն միջոցաւ կը կատարուի: Հովը սրսիկին փոշին հոս հոն կը ցրուէ: և որովհետեւ փոշիին հատիկները շատ են, մէկ մասն ալ մօտակայ ծառերու էզ ծաղիկներուն վրայ կ'ինայ: Յետոյ կան միջատներ, որ ծաղկէ ծաղիկ կը թուին, անոնց շաքարոտ հիւ-թը ծծելու համար: Արու ծա-ղիկի մը վրայթ առած ատեն, միջատը կը քսուի սրսիկին, և այսպէսով բեղմնափոշիին մէկ մասը կը փակի անոր մարմ-նին: Յետոյ, երբ էզ ծաղիկի մը կ'այցելէ, կը պատահի որ կը քսուի իգային և հոն կը թողու իր բերած փոշիին մէկ մասը:

Մարգիկ ալ կրնան գիւ-րացնել տունկերու բեղմնա-ւորումը: Արարները օրինակ, արմաւենիին որձայ ունեցող Մեղուներ ծաղկի ծաղկի բեղմնա-ձիւղերը կը թօթուեն իգանե- փոշի կը փոխադրեն րուն վրայ, և այսպէսով առիթ կուտան որ ծառը պտղա-ւորուի անպայման:

Տեսած կամ լսած էք անշուշտ, որ գարնան յորդառատ անձրեւներէն յետոյ, երբեմն տունկերը պտուղ չեն տար: Պատճառը այն է որ, անձրեւը կը քշէ կը տանի բեղմնա-փոշին: Բայց ասիկա կը պատահի միայն տունկերու ծաղ-կումի շրջանին:



ՊՏՈՒԽՆ ԵՒ ՀՈՒՆՏ

Ըստնք թէ բաժակը և պատկը էական մասեր չեն, այլ աւելի պահպանակի գեր կը կատարեն: Առանց այս պահպանակներուն, ծաղիկին մնացեալ մասերը գարնան չպիտի կարենային դիմանալ հողին, անձրեին և ցուրտին: Սակայն կուգայ ատեն մը, երբ բաւական կը մեծնան և այլես պէտք չունին ծածկոյթներու: Փերթերը և թերթերը կը չորնան կ'իյնան, որձաները բեղմափոշի կ'արտադրեն և նոյնպէս կը չորնան: Կը մնայ միայն ձոււրանը, որ հատզիտէ մնանալով պառուզի կը փոխուի: Գիտէք թէ ձուեկիներն ալ հունտերու կը վերածուին:

ՊՏՈՒԽՆ. — Շատ տեսակ պառուզներ կան. բայց կարելի է զանոնք երկու գլխաւոր մասի բաժնել. — մսոտ և չոր:

Մսոտ պառուզները, ինչպէս խնձորը, տանձը, խաղողը են. շաքար կը պարունակին և առոր համար սննդաբար են: Այս պառուզներու հիւթերէն կը պատրաստեն զանազան ըլպելիքներ. — օշարակ, դինի, օղի են. : Մասնաւրապէս ընտիր սննդնդ են թուզը, արմաւը, պանանը են. որոնք մեծ քանակութեամբ շաքար ունին իրենց մէջ:

Շաքարէն զատ պառուզները կը պարունակին աղեր և ուրիշ նիւթեր, որոնք այնքան օգագար են մեղի:

Մսոտ պառուզները թարմ կամ չոր կ'ուտեն: Գիւզերու մէջ, տանձը և խնձորը կտորներու բաժնելով կը չորցնեն արեւին և կը պահնեն, ձմրան գործածուելու համար: Այս պէս չորցուած պառուզներուն չիր կ'ըսեն: Գիտէք արդէն որ թուզը թարմ և չոր վիճակի մէջ կ'ուտուի: Այսպէս է նաեւ ձերմակ թութը:

Մսոտ պառուզներէն ոմանք մէկ սերմ կը պարունակին, ինչպէս ծիրանը, սալորը և կեռասը: Այս սերմերը կորիզ կը կոչուին, իսկ պառուզներն ալ՝ կորիզաւոր: Բնդհակառակն խնձորին մէջ մէկէ աւելի սերմեր, կուտեր կան:

Այս տեսակ պառուզներն ալ՝ կուտաւոր կը կոչուին: Զոր պառուզներն են լուրիան, ցորենը, սիսեռը են.

ՀՈՒՆՏ. — Պառուզներու հունտերը եթէ լաւ պայմանակրուտ տակ հողին մէջ թաղուին, նոր տունկերու ծնունդ կուտան:

Հունտ մը երկու մասէ կը բաղկանայ. — կեղեւ և միջուկ: Այս երկութին մէջ ջտեղը լեցուած մասն ալ իբր ս'ունդուց կը ծառայէ սերմին:

Որպէս զի որոշակի տեսնենք այս մասերը. լուրիային հատիկ մը բաւական ատեն չուրի մէջ գնենք: Լուրիան կը կակուզնայ, և կրնանք աղ եւս հանել վրայի կեղեւը: Մնացած մասն ալ դիւրութեամբ երկութի կը բաժնուի: Բլթակներն են ասոնք: Բլթակները իրարու միացած հնաբարակ ցօղունով մը: Սաղմն է այս, որ ունի տունկի մը բոլոր մասերը: Այս մանրանկար տունկին մէկ կողմը կաց արմատը, իսկ միւս կողմը պատիկ պառուկ մը:

ԾԼՈՒՄ

Երբ լուրիայի հատիկ մը թաղենք քիչ մը խոնաւ հողին մէջ, սաղմը կը սկսի մնձնալ: Նախապէս իր սնունդը կ'առանէ բլթակներէն, մինչեւ որ փաքր արմատը երկարի և հողին մէջ տարածուի: Անկէ յետոյ այլ եւս հողէն սնունդը կը քաղէ:

Ծյումի աստիճանները տեսնելու համար, կարելի է լուրիայի հատիկը գնել խոնաւ մամուռի մէջ: Քանի մը օրէն հատիկը կը սկսի ծլիլ, և յետոյ արմատ ու ցօղուն ունենալ:

Յորենի հատիկն ալ ձիշգ այսպէս կը ծիփի: Միայն թէ ցորենը միաբլթակ է, մինչզեռ լուրիան երկբլթակ է:

Հունտ մը ծլիլու համար պէտք ունի օդի, խոնաւութեան և զերմութեան: Ասոր համար երկրագործը ոչ շատ չոր, ոչ ալ շատ խոնաւ հողի մէջ կը ցանէ ցորենը: Յանելէ առաջ ալ կը հերկէ արտը, տակն ու վրայ կ'ընէ հողը:

որպէս զի օդ տայ անոր։ Արտն ալ շատ խոր վարելու չէ, որովհետեւ այդ պարագային սերմը թէեւ կը ծլի, բայց չի

կրնար ցօղուն արձակել հողին դուրս և կը չորնայ։

Ուրիշ կարեւոր պարագայ մըն ալ կայ։ — Ցանուած ցորենը պէտք է լաւ ըլլայ, որպէս զի սաղմը կարենայ պէտք եղածին չափ սնունդ գըտնել, մինչեւ որ արմատ և ցօղուն արձակէ։ Այս տե-

ամկ ցորենները սերմնցու կը կոչուին, և ամէնէն ծանր ու խոշոր հատիկներէն կ'ընտրուին։ Բնականաբար զիւղացին ժամանակ չունի մէկիկ մէկիկ զատելու ծանր և խոշոր ցորենները։ Կան արտեր, որոնց հողը բարեբեր է և լաւ բերք կուտայ։ Ահա այս տեսակ արտերու ցորենն է որ իր սերմնցու կը գործածուի։

Սերմնցու զատելու ուրիշ ձեւ մըն ալ կայ, թէեւ գործնական չէ։ Լուրիայի կամ ցորենի հատիկները ջուրի մէջ կը լեցնեն։ Լեցուն և լաւ հատիկները յատակը կ'իջնեն, իսկ թեթեւ և հետեւաբար անպէտքները երեսը կը մնան։

Առելցնենք որ սերմնցու հատիկները պէտք չէ երկար ատեն ամբարած պահել։ Օդին, խոնաւութեան և տաքութեան ազդեցութեամբ, հատիկները աստիճանաբար կը պարպուին իրենց պարունակած սնունդէն, և չեն կրնար սաղմը կերակրել, եթէ ցանուին։

Ուշադրութիւն կ'ընեն նաեւ որ սերմնցուն վարակ-



Լուրիայի ծրամը

ուած չըլլայ ո և է հիւանդութեամբ։ Գիտէք թէ կան որպէս, որ հունտերը կը փճացնեն, անոնց սնունդը քաղելով։

Գիւղացին իր ստացած բոլոր ցորենը չի ցանիր. մեծ մասը կ'ամբարէ, իբր ձմբան պաշար, կամ ծախելու համար։ Որպէս զի ցորենը չծլի, պէտք է ամբարը խոնաւ և շատ տաք ըլլայ։ Այլապէս ցորենը կը սկսի բուսնիլ, անհամ դառնալ, քանի որ սնունդին մէկ մասը սաղմին կողմէ կ'ուտուի։ Գիտէք որ գետնախնձորն ալ այսպէս կը ծլի խոնաւ տեղերու մէջ, և շատ բան կը կորանցնէ իր համէն։

ԲՈՅԱՐՈՒԻՆ ԿԵԱՆՔԸ

ՄԻԱՄԵՍՆԵՐ. — Բոլոր բոյսերը նոյն կեանքը չունին։ Կան որ մէկ տարուան ընթացքին կը ծլին, կը ծաղկին և յետոյ չորնալով կը փճանան։ Այս տեսակներուն՝ միամեայ տունկ կ'ըսն։ Այսպէս են ցորենը, լուրիան, սիսեռը ևն։

ԵՐԿԱՄԵՍՆԵՐ. — Տունկերէն ոմանց ալ կեանքը երկու տարի կը տեռէ և ասոր համար երկամեայ կը կոչուին։ Գիտնախնձորի հունտ մը թաղենք հողին մէջ։ Հունտը պիտի ծլի և արմատ ու ցօղուն պիտի արձակէ։ Բայց ծաղիկ չի բանար և հունտ չի տար։ Աշնան, ցօղունը և տերեւները չորնալով կը փճանան, իսկ արմատը կը մնայ։

Ցաջորդ տարին, արմատը նորէն կը ծլի, ցօղուն և տերեւն կ'ունենայ, և այս անդամ ծաղիկ ալ կը բանայ։

ԲԱԶՄԱՄԵՍՆԵՐ. — Կան տունկեր որ տարիներով և և նոյն իսկ զարերով կ'ապրին։ Ասոնք առաջին տարիներուն պտուղ չեն տար, այլ սնունդ կ'ամբարեն և կը մեծանան։ Կուղայ չըջան մը, երբ տունկը այլ եւս մեծցած է և կրնայ բեղմնաւորիլ։ Ասկէ յետոյ տունկը ամէն տարի կը ծաղիկ և պտուղ կուտայ։

Այս կարգի տունկերը բազմամեայ կը կոչուին։ Այսպէս են ծառերը, թուփերը և կարգ մը ուրիշ տունկեր։

ԲՈՅԱՐՈՒ ԴԱՍԱԿԱՐԳՈՒԹԻՒՆ

Կենդանիներու նման բոյսերն ալ բազմաթիւ տեսակներ ունին, և շատ գժուար պիտի ըլլար իւրաքանչիւրը առանձին առանձին քննել: Ասոր համար, մարդիկ զանոնք բաժնած են որոշ դասակարգերու, նկատի առնելով նմանութեան կարգ մը ընդհանուր կողմեր:

Կենդանիները դասակարգելու համար, նկատի առած են անոնց սակոր ունենալու կամ չունենալու պարագան: Այս պէս է որ կենդանիները բաժնուած են երկու գլխաւոր դասերու: — ողնաւորներ և անողներ: Բոյսերուն դասակարգութիւնն ալ այսպէս կատարած են, նկատի առնելով աչքառու պարագայ մը: — բոյսերուն մէկ մասը ծաղիկ ունի, ինչպէս ելակենին, վարդը եւայլն, մէկ մասն ալ ծաղիկէ զուկ է, ինչպէս պտերը, սունկը, են:

Ուրեմն

բոյսերը եր-

կու գլխաւոր

դասի բաժ-
նուած են: —

ծաղիկ ունե-
ցողներ և ծա-
ղիկ չունեցող-
ներ:

Ա. ո աջին



Ծաղիկ ունեցող
(Երակենի)



Ծաղիկ չունեցող
(Պեր)

դասին կը պատկանին մեր ճանչցած տունկերուն միծ մասը: Այս կարգի բոյսերը կատարեալ են, և ունին արմատ, ցուլուն, տերեւ և ծաղիկ: Երկրորդ դասին բոյսերը անկատար են, և ումանց համար նոյն իսկ կարելի է ըսել թէ արմատ չունին: Մամուռը, օրինակ, իրական արմատ չունի, այլ ցոլունին վրայ քանի մը բարակ թելեր, հողէն անունդ քաղելու համար: Իսկ լուր և սունկը, ոչ արմատ, ոչ ցուլուն, ոչ ալ տերեւ ունին:

ԾԱՂԻԿ ՈՒՆԵՑՈՂՆԵՐ

Ծաղիկ ունեցող բոյսերը բայսերը իրարու չեն նմանիր: Կան որ երկու բլթակով հունտ ունին, և երկրթակ կը կոչուին, ինչպէս է յուրիան: Մէկ մասն ալ միաբլթակ է, ինչպէս ցորենը:

Երկրթակներն ալ իրենց կարգին շատ մը ձիւղերու բաժնուած են: Անոնցմէ ոմանք իրենց աերեւով, ծաղիկով և պտուղի կազմութեան ձեւով շատ կը նմանին իրարու, և մէկ ազգ կը նկատուին: Օրինակի ճամար վարդին նմանողները վարդազգի կը կոչուին, չուշանին նմանողները շուշանազգի, եւայլն:

Ուրեմն կը բաւէ իւրաքանչիւր ընտանիքէն մէկ ծաղիկ քննենել, զաղափար կազմելու համար նաեւ միւսներու մասին: Այս տարի միայն գլխաւոր ընտանիքներէն օրինակներ պիտի ներկայացնենք:

Վ Ա Ր Դ

Զեղմէ ո՞վ տեսած չէ այս ծաղիկը, որ իրաւամբ «ծաղիկներու թագուհին» կոչուած է, իր գեղեցիկ գոյնին և անուշ հոտին համար: Զանազան տեսակ և գոյնով վարդեր կան: բայց ամէնէն յարդին գոց-կարմիր գոյնովն է, որ ազնիւ վարդ կը կոչուի, և որմէ վարդի զուր կը հանեն: Ազնիւ վարդի հայրենիքը Պարսկաստանն է:

Կան նաեւ վայրի վարդենիներ, որ մասրի կը կոչուին: Ասոնց վրայ վարդ բուն վարդենիի ոստեր կը պատուաստեն, ընտիր վարդ ունենալու համար:

Վարդենիին ծաղիկները ունին 5 փերթ, 5 թերթ և



շատ մը առէչներ։ Այսպէս ծաղիկ ունին նաև պարտէզներու պտղատու ծառերը։ — խնձորենի, տանձենի, կեռասենի, սալորենի, ելակենի, դեղձի, եւայլն։



Վարդազի
(Ելակենի ծաղիկ
եւ պտղ)


թակի և ուրիշ լարաւոր գործիքներու ոնտուկներ կը պատրաստեն։

ԼՈՒԲԻԱ

Ուշադրութիւն ըրած էք լուբիայի կամ ոլոռնի ծաղիկներուն։ Կարծես թիթեռնիկներ են, այնքան կը նմանին անոնց։ Ասոր համար ալ այս կարդի ծաղիկները թիթեռնածեւ կը կոչուին։

Համբենք ոլոռնի (պէզէլիա) ծաղիկի մը փերթերը։ Հինգ հատ են, ճիշդ վարդազգիներու ծաղիկներուն պէս։ Պսակն ալ կազմուած է 5 թերթերէ։ միայն թէ բոլորը նոյն մեծութիւնը չունին։ ամէնէն մեծը ետին կը գտնուի և դրօշակի ձեւով բացուած է։ Քովնտի բուսած են երկու տերեւներ, իսկ վարի կողմը կան ուրիշ երկու տերեւներ, որոնք իրարու կպած են և նաւակի ձեւով խորշ մը ձեւացուցած։ Այս խորշին մէջ կը գտնուին առէչները և իգան։

Զուարանը մեծնալով կը վերածուի երկայն պարկի մը, լեցուած հատիկներով։ Այս պարկին՝ փեկոն կամ պարկուն կ'ըսեն։ Այս խումբին կը պատկանին մեր գործածած



Թիթեռնածեւ (ոլոռն)

1. Ծաղիկ եւ մերժեւ,
2. Թերթերը,
3. Ծաղիկի հատուած,
4. Պտղ (Փեկոն)

ընդէղէններուն մեծ մասը։ — լուբիա, բակլա, սիսո, ոսպ, ինչպէս նաև առույտ, զզայնուկ, լեզակենի և աքասիա։

Առույտը մարգագետիններու մէջ կը բուսնի և անառուններուն իբր կեր կը ծառայէ։

Զգայնուկը տաք երկիրներու մէջ կը բուսնի։ Երբ ձեռք գցցնենք, անոր տերեւնները կարծես կը զգան և իրարու կը մօտենան։ Ասկէ ալ իբ անունը։ — Զգայնուկ։

Լեզակենիի մասին արդէն խօսած ենք։ Անոր տերեւններէն կ'արտազրուի ներկ մը, լեզակը։ Տաք երկիրներու մէջ կ'աճի։

Աքասիայէն կ'արտազրեն խէժ մը, որ շատ գործածական է արհեստներու մէջ։

ՇԱՀՊՐԱԿ

Բաւական բարձրահասակ տունկ մըն է, սովորեցին կամ զորչ գեղին ծաղիկներով: Սիրուն և անուշանոտ ծաղիկ մըն է, պարտէղներու մէջ շատ կը մշակուի:

Ծաղիկին նայեցէք: Ունի 4 փերթեր, ինչպէս նաև 4 թերթեր, որոնք խաչի ձևու ունին: Այս պատճառու առ շահպրակը և անոր ընտանիքին պատկանող բոյսները խաչածել կը կոչուին:


Առէ չները վեց հատ են, չորսը մեծ և երկուքը փոքր գառողք փեճոկ մըն է, ուր մասը հաւատերը անոր ներսի կողերուն կ'ո ած են:

Խաչածեներու ընտանիքի բի ի՞ն կը պատկանին կադար, բողոք, բողոք, կանձ-

բակը (քօլզա), կոսեմը (թէրէ օթը), մանանեխը:

Կաղամբի զանազան տեսակներ կան, մէկ մասին տերեւները կ'ուտուին, մէկ մասին ծաղիկները, և սմանց առ կոճղարմատը, որ գետնին երեսը կը գտնուի և մաս կ'ըլլայ:

Մանանեխի սերմերը կը ծեծեն և քացախով եփելէ յետոյ իրեւ համեմ կը գործածեն կերակուրներու մէջ: Մանանեխը (մութարտ) ախորժակ կը գրզոէ: Կը գործածուի նաեւ բժշկութեան մէջ, իրեւ գեղ



Խաչածեն (շահպրակ)

Մաղիկ և տերեւ, ծաղիկի հատուած, առեջներ և իգայ, փեճոկ և պասկ

ՍՏԵՊՂԻՆ

Բոլորիդ ծանօթ բանջարեղին մըն է: Գիտէք որ ստեպղինին միայն արմատը կ'ուտենք:

Ճերմակ և մասը տերեւներուն նայեցէք: Այնպէս մը խմբուած են քով քովի, որ կարծես հովանոց մը կաղ-

մած են: Այս պատճառու, ստեպղինը և ուրիշ կարդ մը բոյսներ հովանոցաւոր կը կոչուին:

Ծաղիկները ունին հինգ փերթ և հինգ թերթ, երկու առէջ և իգայ մը:

Ստեպղինի արմատները կը գործածուին իրեւ կերակուր և համեմ: Կան վայրի և մշակուած տեսակներ:

Հովանոցաւոր (ստեպղին)

տունկ, արմատ, ծաղիկ, հատուած և պատկ

տանիքին են թուզը, ազատքեղը (մայտանօս), կարսոր (քէրէվիզ) և մոլեխինդը: Ազատքեղին տերեւներն ու արմատը զովացուցիչ համ մը ունին, և ասոր համար այս տունկը շատ կը մշակուի:

Մոլեխինդը իր տերեւներուն ձեւով ազատքեղին կը մանի, և յաճախ կը շփոթուի անոր հետ: Ազատքեղին տերեւները իրեւ համեմ կը գործածուին, մինչդեռ մոլեխինդին տերեւները թունաւոր են:

ԸՆԿՈՒԶԵՆԻ

Ընկուզենին բոլորիդ ծառ մըն է։ Տերեները փետուրի ձեւ ունին և միշտ կազմուած են անզոյդ թիւով մանր տերեւներէ։ Կը լիչէք որ այս տեսակ տերեւներուն բաղադրեալ տերեւ կ'ըսէինք։

Ընկուզենին ծաղիկը մասնայատուկ ձեւ մը ունի, և կատուի պոչին կամ աւելի ճիշդ հասկի կը նմանի։ Ծառ մը ծաղիկներ են որ այսպէս խիտ խիտ շարուած և կազմած են հասկերը, զոր կախուած կը տեսնէք ճիւղերէն։

Ինչպէս զիտէք, ընկուզենին ծաղիկներուն մէկ մասը ործ է, մէկ մասն ալ էզ։

Ծաղիկի այս մասնաւոր ձեւին համար, ընկուզենին, ուռին, կաղնին, կաղամախին են, հասակակերպ կը կոչուին։

Ուռին ջրոտ տեղեր կ'աճի։ Ասոր համար աւելիշ շատ ջուր կը պարունակէ, և ընկուզենին առելորդ մասը տերեւներու ծայրերէն վար կը կաթկիթի։ Այս պատճառաւ ուռին «լալկան ծառ» կ'անուանեն։

Ընկուզենին շատ օգտակար ծառ մըն է թէ՛ իր պառովին համար որմէ իւղ ալ կը հանեն, և թէ փայտին համար որ այնքան յարգի է կահագործութեան մէջ։ Տերեւներէն, ինչպէս նաև պտուղին կանաչ փեճոկներէն ընտիր ներկ կը պատրաստեն։


Ուռին բարակ ճիւղերէն կողով կը հիւսեն։ Կակուզ-

կաղամախին մէկ տեսակն է բարտին, որուն փայտը թեթեւ և կակուզ է։ Բարտիի բուները իբր գերան կը դարձածուին։



ՄԱՐԳԱՐՏԱԾԱՂԻԿ

Եթէ քննէք մարգարտածաղիկ մը, պիտի տեսնէք որ կազմուած է շատ մը փոքր և գեղին ծաղիկներէ։ Ասոր համար այս տեսակ ծաղիկները բաղադրեալ կը կոչուին։



Բաղադրեալներու ընտանիքէն են նոյնպէս արեւածաղիկը, որ միշտ արեւին կողմը կը դառնայ, կանկարը և անթառամը։

ՏՈՐՈՆ

Ծանօթ էք արգէն տորոնին։ Անոր արմատէն կարմիր ներկ կը հանեն։ Հիմա այլեւս չեն մշակեր այս տունկը, որովհետեւ հանքածուխէն աւելի ընտիր և մեծ քանակութեամբ կարմիր ներկ կը պատրաստեն։

Տորոնի տերեւները օղակածեւ շարուած են ճիւղին բոլորտիքը, միեւնոյն բարձրութեան վրայ։ Ծաղիկները շատ փոքր են և ունին.՝ 4₈թերթ, 4 առէջ և 2 իգայ։

Այսպէս ծաղիկ ունին նաև որձենին և քինքինան։ Այս տունկերը տորոնազգի կը կոչուին։

Սրճենին (կամ կոփենի) մշտագալար ծառ մըն է, և
կ'աճի տաք երկիր-
ներու մէջ։ Պտուղը,
հասունցած ատեն,
մութ կեռասի կար-
մըրութիւնը ունի և
բաղկացած է երկու-
հունտերէ, որ սուրճ
կը կոչուին։

Սուրճի չափազանց
գործածութիւնը վեա-
սակար է։ Ջիղերը կը
գրգոէ, սրտի բարա-
խում կուտայ և ան-

քնութիւն առաջ կը բերէ։
Ամէնէն աւելի Պրազիլիոյ, ձավայի, Անթիւեան կղզի-
ներուն և Արաբիոյ մէջ շատ սուրճ կ'արտագրուի։
Քինքինան ալ տաք երկիրներու մէջ կ'աճի։ Անոր
կեղեւներէն կը պատրաստեն քինին կոչուած նիւթը որ ազ-
դու դեղ մըն է ջերմին դէմ։

ՄԻԱԲԼԹԱԿՆԵՐ

Այս կարգի բոլոր առևներուն տերեւները զուգահե-
ռական ջիղեր ունին։ Յիշենք
գլխաւոր ընտանիքները։

ՇՈՒՇԱՆՆ. — Շուշանին զան-
գակի ձեւով ծաղկեր կազմուած
է վեց գունաւոր մասերէ, երեքը
գուրսի կողմը, երեքն ալ ներսը։
Այս մասերը փերթի և թերթի
դեր կը կատարեն։ Առէները
վեց հատ են, իսկ կնիքը՝ մէկ,
և չափէն աւելի երկար։

Եթէ շուշան մը հանէք հողէն,
արմատին վրայ պիտի տեսնէք սոխի ձեւով ուռեցը մը։



Արճենի, ճիւղ և պտուղ



Շուշան

Այսպէս ծաղիկ և արմատ ունին նաև կակաչը, յա-
կինթը, սոխը, սեսեւը և պրասը։

ՑՈՐԵՆ. — Ծաղիկները մանր են, անգոյն, և հասկի ձե-
ւով շարուած են։ Ցողունները սնամէջ են, բացի կապե-
րու մօտ եղող մասերէն։

Ցորենի պասին կը պատկանին եղիպտացորենը, բրինձը,
գարին, հաճարը, վարսակը, շաքարեղէգը, և այլն։


ՇՈՎՃԻ

Շովճին տերեւները երկայն են և նեղ, կարծես տաեղի
ձեւով։ Երկերկու զետեղուած են ցօղունին վրայ։ Գիտէք
որ շովճին մշտագալար է։ անոր տերեւները ձմեռն ալ
չեն թափիր։

Գարնան, շոծին ծա-
ղիկները կը բուսնին և
կոնի մը ձեւը կ'առնեն։
Ասոր համար շոծիի նմա-
սող ծառերը կոնաբեր կը
կոչուին։ Ասոնց ձուիկները
փոխանակ ձուարանի մը
մէջ ամփոփուելու, տեսակ
մը խորշերու մէջ հաւաք-
ուած են։ Եթի ժամանակը
գայ, այս խորշերը կը կոնարեներ (Շոճի)
կարծրանան և կոնի ձե-
ւով պտուղի կը վերածուին։ Կան արու և էզ կոներ։

Կոնարերներու ընտանիքին կը պատկանին նոճին, եղե-
ւինը և մայրին։

Կոնարերները մեծ օգտակարութիւն ունին. մէկ մասին
բուներէն ուետին կ'արտ սղրեն, մէկ մասն ալ կը գործածեն
իբրեւ ատաղձ և վառելիք։



Կոնարերներ (Շոճի)

ԾԱՂԻԿ ՉՈՒՆԵՑՈՂՆԵՐ

Ծաղիկ չունեցող բոյսերուն՝ գաղտասեռ ալ կ'ըսե՞ն Այս կարգի բոյսերէն ոմանք արմատ, ցողուն և տերեւունին, ինչպէս է պտերը (ֆուժէր), մէկ մտար միայն ցողուն և տերեւ ունի, օդինակ մամուռը, իսկ ոմանք, ինչպէս սունկը, չունին որոշ մասեր :

Այս բոյսերը կ'արտադրեն անակ մը վոշի, սփօր, որ եթէ խոնաւ տեղեր իշնայ, կրնայ բռունիլ և նոր տունկի մը ծնունդ տալ :

Սունկի տեսակներ կան որ կ'ուտուին. բայց կան նաև թու-

նաւոր տեսակներ, որ մահկը պատճառեն յաճախ :



Ծաղիկ ունեցող-ներու դասսին կը պատկանի նաև լո-որ, որ քարերու, ժայռներու, ծառի կեղեւներուն, հողին վրայ, ինչպէս նաև ծովուն մէջ կը բռունի, կորին մէկ տեսակը . կայ որ կը զործածուի բժշկութեան մէջ : Զուրին մէջ բռունող լուերը հիւանդութեանց մանրէներ կը տարածեն :



լու



լումուն

ՏԱՐՐԱԲԱՆԱԿԱՆ ԾԱՆՈԹՈՒԹԻՒՆՆԵՐ

ԹԹՈՒԱԾԻՆ

Անցեալ տարի սորվեցանք թէ օդը կը բաղկանայ երկու կաղերէ . — թթուածին և բորակածին : Ասոնցմէ զատ, օդին մէջ կայ բնածիալին կաղ, ինչպէս նաև ջրաչոգի, որուն քանակութիւնը եղանակի համաձայն կը փոխուի :


Թթուածինը շատ կարեւոր կազ մըն է, և ամէնէն աւելի տարածուած է բնութեան մէջ : Գիտէք որ մարդիկ, կենդանիները և բոյսերը մեծ քանակութեամբ թթուածինի պէտք ունին, կարենալ ալրելու համար : Սակայն թթուածինը առանձին չի գտնուիր, այլ միշտ խառնուած կամ միացած է ուրիշ մարմիններու հետ:

Այսպէս թթուածին կայ օդին, ջուրին, հողին և շատ մը հանքային մարմիններու մէջ :

Զե՞նք կրնար արդեօք թթուածինը զատել : Պարզ փորձ մը ցոյց պիտի տայ որ կրնանք :

Առուի մը եղերքէն քիչ մը կանաչ խոտ փրցնենք և աման մը ջուրի մէջ դնելով արեւին թողունք : Յաջորդ օրը ցնցենք ամանը : Գիտի տեսնենք որ կանաչ խոտերէն կազի պղպջակներ գուրս կ'ելլին : Այս կազը՝ թթուածին է :

Բայց որպէս զի աւելի մեծ քանա-կութեամբ թթուածին ունենանք, նախապէս պէտք է



Արեւին դրուած կանաչ
սունկերը բռուածին
կ'արտադրեն

խոտերուն վրայ չըջել ձագար մը և անոր վրայ ալ անցընել մէկ ծայրը գոց ապակեայ խողովակ մը : Մէկ օրուան մէջ այնքան թթուածին առաջ կու գայ, որ ամբողջովին կը լիցնէ խողովակը :


Խողովակը վերցնենք ձագարին վրայէն, մատը դնելով բերնին վրայ, և յետոյ վեր դարձնենք: Լուցկի մըն ալ վառենք, և մարելէ անմիջապէս յետոյ խողովակին բերնին մօտեցնենք: (Պայման է, սակայն, որ լուցկիին ծայրը չկրունցնէ իր կարմրութիւնը, այսինքն այնքան չուշացնենք որ սևնայ): Մարած լուցկին բռնկեցաւ:

Մեր հաւաքած թթուածինն էր որ այս զարմանալի երեւոյթը առաջ բերաւ, և լուցկիի կարմիր գլուխը բռնկցուց:

Երկաթէ թելի մը ծայրին կտոր մը արեթ կապենք, և արեթը բռնկցնելէ յետոյ թելը երկնցը-նենք ամանի մը մէջ, ուր թթուածին կայ: Երկաթը իր կարգին պիտի բռնկի և փայլուն լոյսեր պիտի արձակէ: Միեւնոյն առեն բոցին մէջ առաջ կուզան հրաշէկ գնդիկներ որոնք ամանին յատակը կ'երթան:

Միեւնոյն երեւոյթը պիտի տեսնենք, եթէ երկաթին փոխա- Երկարը եւ ածուխը կ'այրի՞ բէն վառուած ածուխի կտոր մը բրուածինի մէջ: Ածու-

խը պիտի սկսի արագօրէն այրիլ և բոց արձակել, Ուրեմն թթուածինը այրող, բռնկցնող յատկութիւն ունի: Ասոր համար է որ վառարանը չի վառիր, եթէ զանակը կամ բանալին գոցենք: Դարձեալ նոյն պստ- ճառաւ է որ հովհարով օդ կուտանք կրակարանին: Օդին



Թթուածինը կը բռնկցին



թթուածինը ածուխին կ'երթայ և կը նպաստէ անոր տրագ վառուելուն:

Թթուածինը, իր այս այրող յատկութեան պատճառաւ, պիտի փճացնէր իր հանդիպած առարկան, եթէ առանձին ըլլար: Մեր թթուածինը և մարմինը պիտի այրէին, եթէ օգք միայն թթուածինէ բաղկացած ըլլար, բարեւախտաբար այրպէս չէ, և օդին մէջ կայ ուրիշ կաղ մը, բորակածինը, որ կը մեղմէ թթուածինին ուժը: Գիտէք արդէն որ օդին մեծ մասը բորակածին է. այսինքն 4 մաս բորակածին է և միայն մէկ մասը թթուածին:


Թթուածինը օդէն քիչ մը աւելի ծանր է: Ասոր համար է որ, եթէ վերի փորձին մէջ խողովակին բերանը վեր գարձուցինք, թթուածինը օդին մէջ չբարձրացաւ, սիկարի ծուխին նման:

Զ Ս Ի Ր

Հսինք թէ օդին և ջուրին մէջ ալ թթուածիննկայ: Կարելի չէ՝ արգեօք ասոնցմէ ալ թթուածին զատել, ինչպէս զատեցինք կանաչ խոսէն: Պիտի տեսնենք թէ կարելի է: Քննենք ջուրի պարագան:

Ասոր համար պէտք ունինք երկարական բարդի մը, որու մասին յետոյ պիտի խօսիմ ձեզի: Եթէ բարդ չունիք, կրնաք շինել: Առէք շատ մը պղինձի և զինկի կլոր կտորներ, ինչպէս նաեւ նոյն ձեռով ասուի կտորներ: Յետոյ՝ մէկ պղինձ, մէկ զինկ բլւլալու պայմանաւ, իրարու վրայ շարեցէք մետաղի կտորները և ամէն երկու կտորին (պղինձ և զինկ)՝ մէջանեղը զրէք ասուի բոլորակ մը, զայն թրջելէ յետոյ բարկ քացախով:

Յետոյ բարդին երկու ծայրերէն արոյրէ երկու թելեր



Եղիկտական բարդ

Արկարեցէք մինչեւ ջուրով լեցուն աման մը, ինչպէս ցոյց արուած է պատկերին մէջ:




Զորի սարբաղադրում

Ծառ չանցած, իւրաքանչիւր թելի ծայրը պղպջակներ պիտի երեւին: Հաւաքենք այս պղպջակները, իւրաքանչիւր թելի ծայրին վրայ խողովակ մը դարձնելով:

Ատեն մը յետոյ, խողովակները պիտի լեցուին կազով, բայց ո՛չ միեւնոյն տեսակ կազով:

Խողովակներէն մէկուն մէջ քիչ կազ կայ, իսկ միւսին մէջ շատ: Առաջինին բերնին մօտեցնենք նոր մարած լուցկի մը, որուն ծայրը տակաւին կարմիր է: Լուցկին պիտի բռնկի: Ուրեմն այս կազը միր գիտցած թթուածինն է:

Երկրորդ խողովակին ալ վառուած լուցկի մը մօտեցներուք: Մէջի կազը կը բռնկի գտպոյտ բոց մը արձակելով,



Զրածին և բրուածին

միեւնոյն ատեն ձայն մը կը լուսի: Եթէ մարած լուցկի մօտեցնենք, լուցկին չպիտի բռնկի:

Ուրեմն երկրորդ խողովակին պարունակած կազը թթուածին չէ, այլ բռլորովին տարբեր կազ մը: Այս կազին զրածին կ'ըսեն:



Զրածինը՝ թթուածինի պէս այրող յատկութիւնն չունի. ընդհակառակն կը մարէ զուցին, ինքը կ'այրի բէն ինքը կը բռնկի: Եթէ վերի փորձին մէջ՝ պղտիկ խողովակին փոխարէն մեծ սրուակ մը զրածինով լեցնէինք, լուցկին մօտեցուցած ատեն վտանգաւոր պայթիւն մը առաջ պիտի դար:

Թթուածինը, ընդհակառակն, չայրիր, այլ կ'այրէ:

Ուրիշ տարբերութիւն մըն ալ: — Թթուածինը օդէն ժամանըօրս անգամ թեթեւ: Այս յատկութենէն օգառւելով, ասկէ առաջ զրածինով կը լեցնէին օգապարիկները: Բայց հիմա լուսաւորութեան կազ կը գործածեն առոր համար, երկու պատճառով. — Նախ զրածինը սուզ է, և յետոյ դիւրավառ է: Քանի քանի օգապարիկներ փճացած են, զրածինի բռնկումին հետեւանքով:

Զրածինը բոլոր կազերէն աւելի թեթեւ է:

Զրածին և բնածուխ կայ բոլոր այրելի մարմիններու մէջ, — մոմ, քարիւզ, ածուխ, փայտ, եւայլն: Այրած ատեն, զրածինը կ'արտադրէ բոց մը որ թէեւ շատ տժգոյն է, բայց շատ ալ տաք է:

Հրաչէկ երկաթով կամ ածուխով ալ կարելի է զրածին արտադրել չուրէն: Չուրով լեցուն զանգապակի մը գլխիվայր բռնենք գարձեալ չուրով լեցուն ամանի մը վրայ և ունելիով մէջը ածուխի հրաչէկ կտորներ մարենք, կազի պղպջակներ պիտի բարձրանան և զանգապակիին վերի կողմը, չուրին վրայ պիտի հաւաքուին:

Փորձով կարելի է հաստատել որ այս պղպջակները մեծ մասով զրածին կազ են:

Դարձեալ զրածին կ'արտադրուի, երբ քիչ մը չուր սրսկէք հնոցի մը վրայ: Առաջ եկած զրածինը իր կարգին կը սկսի այրիլ և հնոցը աւելի զօրաւոր կը դառնայ:

ԶՈՒՐԸ Ի՞ՆՉՔ ԿԱԶՄՈՒԱԾ Է

Զուրը ի՞նչ նիւթերէ կազմուած է : Ահա հարցում մը որ շատ մը պատասխաններ ունի , քանի որ շատ տեսակ ջուրեր կան : Ծովու ջուրը , օրինակ , մեծ քանակութեամբ աղ կը պարունակէ . կարգ մը աղբիւրներու ջուրերն ալ կիր ; ծծումք և ուրիշ հանքային նիւթեր կը պարունակեն :

Բայց մեր հարցումը զուտ , թորեալ ջուրի մասին է : Եթէ այս տեսակ ջուրի մը մէջ կատարէինք վերի փորձը , դարձեալ երկու կազ առաջ պիտի գար . — թթուածին և ջրածին :

Ուրեմն թորեալ ջուրն ալ մէկ նիւթէ կազմուած չէ , այլ երկու նիւթէ : Այս տեսակ մարմիններուն՝ բաղադրեալ մարմին կ'ըսեն : Գիտէք որ օգը թթուածինէ և բորակածինէ կազմուած է : Ուրեմն օդն ալ բաղադրեալ մարմին է :

Այսպէս չէ սնդիկը , որ ջուրի նման հեղուկ վիճակ ունի : Եթէ ելեկտրական բարդի մը երկու թեւերը սնդիկի մէջ իջեցնէք , չէք կրնար կազ արտադրել , ինչպէս արտադրեցիք ջուրէն : Պատճառը այն է որ սնդիկը բաղադրեալ մարմին չէ , այլ պարզ այսինքն միայն մէկ նիւթէ կազմուած է :

Մետաղներուն մեծ մասը պարզ մարմին է :

Բաղադրեալ մարմինները կրնան տարբաղադրուել , պարզ նիւթերու վերածուիլ : Այսպէս , ջուրը տարբաղադրուելով առաջ բերաւ երկու նիւթեր , թթուածին և ջրածին , որոնք պարզ մարմիններ են :

Հակառակն ալ կրնայ տեղի ունենալ . այսինքն թթուածինը և ջրածինը իրարու միացնելով կարելի է ջուր պատրաստել :

Ապակեայ ամանի մը մէջ ջուր և զինկի մանր կտորներ դրէք : Յետոյ վրան քիչ մը ծծմբային թթու (ասիտ սիլ-

ֆիւրիք) լեցուցէք : Նորէն ջրածին առաջ պիտի գայ և պիտի այրի , եթէ վառուած լուցի մը մօտեցնէք անոր :

Եթէ այս միջոցին պնակ մը բանէք բոցին վրայ , պնակին երեսը պիտի ծածկուի ջուրի մանր կաթիլներով :

Ջրածինն էր որ այրեցաւ , այսինքն միացաւ օդին մէջ գտնուող թթուածինին , և ջուր առաջ բերաւ :



Կարմիր է աւելի դիւրին փորձ մը կատարել , քանի որ

ջրածին կայ գրեթէ բոլոր մարմիններու մէջ :

Ալքոլի լամբ մը վառենք և վրան պազ պնակ մը բռանենք : Պնակին երեսին վրայ նորէն ջուրի մանր կաթիլներ կը կազմուին : Ալքոլի մէջ գտնուող ջրածինն էր որ միացաւ օդի թթուածինին և ջուր առաջ բերաւ :

Այս տեսակ միացումներուն՝ բաղակցութիւն կ'ըսեն : Բաղակցութիւնը պէտք չէ շփոթել խառնուրդին հետ : Բաղակցութենէն առաջ եկած մարմինը չի նմանիր այն նիւթերուն , որոնցմէ կազմուեցաւ ինք : Խառնուրդին մէջ , ընդհակառակն , ամէն նիւթ կը պահէ իր նախկին յատկութիւնը : Երկու օրինակ յիշենք , որպէս զի աւելի լաւ հասկնաք բաղակցութեան և խառնուրդին տարբերութիւնը :

Զուրը բաղակցութիւն մըն է , մինչդեռ օդը՝ խառնուրդ մը : Զուրը ո՛չ թթուածինի նման կ'այրէ , ոչ ալ ջրածինի



ալքոլին չժածինը չուի կը վերածուի

նման կ'այրի: Մինչդեռ գիտէք որ օդը թթուածինի յատկութիւն ունի, քանի որ անոր նման այրումի կը նպաստէ: Տարբերութիւնը միայն քանակին մէջն է: — թթուածինը շատ կ'այրէ, իսկ օդը՝ քիչ:

Աւրիշ օրինակ մըն ալ տանք: Ծծումբի և երկաթի փոշիներ իրարու խառնենք: Խառնուրդ մը կատարած եւ զանք, և ո՛չ թէ բաղակցութիւն: Մագնիսով մը կրնանք իրարմէ զատել խառնուրդին փոշիները: Երկաթի փոշին մագնիսին վրայ կը հաւաքուի, իսկ ծծումբը ոչ:

Հիմա ալ կրակի վրայ տաքցնենք խառնուրդը: Յառաջ կուգայ սեւ փոշի մը, որ բոլորպին նոր մարմին մըն է: Եթէ մագնիս մը մօտեցնենք այս մարմինն, այլ եւս առաջուան նման երկաթի փոշին չի զատուիր:

Այս միացումը խառնուրդ չէ, այդ բաղակցութիւն:

Ծ Ծ Ո Ւ Մ Բ

Ծծումբը զեղնորակ հաստատուն մարմին մըն է, և դիւրավառ: Հրաբխային շրջաններու հողերէն կ'արտազրուի: Ծծմբախառն հողը ամաններու մէջ լեցնելով կը տաքցնեն: Ծծումբը կը շոգիանայ, և այսպէսով առաջ եկած շոգին ուրիշ ամաններու մէջ խտանալով զուտ ծծումբի կը վերածուի:

Զօրաւոր թոյն մըն է, և այս յատկութեան պատճառաւ անոր փոշին կը գործածեն այզիներու մէջ, որթաւութները փացնելու համար:

Դիւրավառ ըլլալուն համար, ծծումբը կը գործածեն վառողի պատրաստութեան և լուցկիի շինութեան մէջ: Լուցկիին գլուխները ծծումբով պատուած են:

Վառուած ատեն, ծծումբը կ'արտազրէ կաղ մը, որ շատ անախորժ հատ ունի: Լուցկիի մը վառելով կրնաք համոզուիր ասոր: Կծու հոտ մը կ'առնէք, որ երբեմն հազ ալ կը պատճառէ, եթէ մեծ քանակութեամբ ըլլայ:

Եթէ զանգապակիի մը տակ մանոշչակ կամ վարդ դնէք և լուցկիներ վառէք հոն, ծաղիկը կը ձերմկի: Այս յատկութենէն օգտուելով, ծծմբական կազով կը ձերմկցնեն բուրգը, մետաքսը և ուրիշ նիւթեր: Այս հիւսուածեղէնն նիրը ջուրով կը թրչն և ծծումբի շոգիին կը բռնեն: Յետոյ լու մը կը լուան ջուրով: Այսպէսով հիւսուածեղէնն նիրը կը ձերմկին:


Եռյն ձեւով կը ձերմկցնեն նաև փայտի շաղախը, անով թուղթ շինելու համար:

Ծծմբական կաղը կը գործածուի նաեւ հականեխելուայն սենեակները, ուր պառկած են վարակիչ հիւսուածեղիւթիւններէ բռնուած հիւսուածներ:

Ծծմբական կաղով կարելի է մաքրել նաեւ այն բիծերը, զոր պառղները կամ գիւնին առաջ կը բերեն ձերմբակեղէններու վրայ: Ասոր համար բծաւոր տեղբրը կը թրչն և վառուած ծծումբի վրայ կը բռնեն:

Ծծումբէն կ'արտազրեն նաեւ հեղուկ մը, ծծմբային թթու (ասիտ սիլֆիւրիք), որ շատ զօրաւոր թոյն մըն է, և սաստիկ կ'այրէ: Զուրի շատ ծարաւոր ինիի և պտուղի բիծերը հանելու միջոց կ'այրէ: Զուրի շատ ծարաւոր ինիի և պտուղի բիծերը հանելու միջոցուի, սաստիկ տաքութիւն առաջ կուգայ:

Ծծմբային թթուն շատ կը գործածուի ճարտարագործութեան և արհեստներու մէջ: Կազմուած է ծծումբէ, թթուածինէ և ջրածինէ:



ԼՈՒՍԱԾԻՆ

Բաց գեղին գոյնով հաստատուն մարմին մըն է, և քիչ մը կակուզ: Շատ զիւրավոս է, պարզ շփումով կը բռնկի:

Մութին մէջ լուսաւոր կ'երեւի, և այս յատկութեան համար լուսածին (Փօսֆօր) կոչուած է: Դիտած էք, թեւի կարգ մը ժամացոյցներու ասեղները մութին ալ կը տեսնուին: Այդ ժամացոյցներուն սկաւառակին վրայ լուսածին քսած են:

Լուսածինը ոսկորներէ կ'արտագրեն, ծծմբային թթուի միջոցաւ: Թթուն կը տարրալուծէ ոսկորը, և կը զատէ անոր պարունակած լուսածինը:

Եթէ բացը ձգուի, նոյն իսկ պաղ տեղ մը, լուսածինը ինքնիրեն կ'այրի և կը հատնի: Ասոր համար միշտ ջուրի մէջ կը պահեն: Լուսածինը ջուրի մէջ չի լուծուիր:

Լուսածինը ամէնէն աւելի կը գործածուի լուցկիի շինութեան մէջ: Ասոր համար փայտի ձողիկներու ծայրերը կը դնեն հալած ծծումբի մէջ: յետոյ լուսածինի և ուրիշ նիւթերու շաղախով մը կը ծեփին:

Լուսածինը ուրիշ նիւթերու հետ խառնելով կը գործածեն նաեւ իբրեւ ազբ, հողերը պարարտացնելու համար:

ՓՕԹԱՍ ԵՒ ՍՕՏԱ

Բոլորդ ալ տեսած ըլլալու էք այս ձերմակ մարմինները, որ շատ գործածական են տուներու մէջ: Լուսացքի ատեն սօտա կը դնեն եփոցին մէջ, ձերմակեղէններու աղտերը զիւրութեամբ հանելու համար: Օճառն ալ իր մէջ փօթաս կը պարունակէ: Շատ անգամ ալ, լուալէ առաջ, ձերմակեղէնները մոխրաջուրի մէջ կը դնեն: Մոխրին ալ փօթաս ունի իր մէջ:


Փօթաս պատրաստելու համար, ծառերու ճիւղեր, և ցամաքային բուսեղէններու մնացորդները փոսի մը մէջ

կը լեցնեն և կը վառեն: Առաջ եկած մոխրը կը լեցնեն ջուրի մէջ, որ կը լուծէ փօթաս պարունակող մասերը: Այս հեղուկը երբ շոգիանայ, տակը կը մնան փօթասի բիւրեղացած կտորներ:

Փօթասը ամէնէն աւելի թուսիայէն և Ամերիկայէն կ'արտադրուի:

Բօթասը կը լուծէ ճարպային նիւթերը, և ասոր համար շատ գործածական է ձերմակեղէնի լուսացքի մէջ:

Սօտան ալ փօթասին յատկութիւններն ունի: Ծովային բուսեղէններու մոխրէն սօտա կ'արտադրեն: Բայց ամէնէն աւելի ծովու աղէն սօտա կը հանին: Ծովուն



Ծովային աղի առաջան

ջուրը մասնաւոր աւազաններու մէջ կ'առնեն: Զուրը արեւին ջերմութեամբ կը չոգիանայ, իսկ ազբ աւազանին յատակը կը բիւրեղանայ:

Ազբ կը գտնուի նաեւ հողին տակ, մասնաւոր հանքերու մէջ: Նշանաւոր են Աւստրիոյ ազի հանքերը:

Ազբ անհրաժեշտ սնունդ մըն է: Գիտէք որ մեծ քանակութեամբ ազ կայ մեր արիւնին, զեղձերուն և լորձունքին մէջ: Ազբ ախորժելի և զիւրամարս կ'ընէ կերտակուրները: Զուկի և միսի նման կարգ մը նիւթեր ալ կ'աղեն, նիխելէ զերծ պահելու համար զանոնք:

Ա Կ Շ Ա Կ

Բորակածին և ջրածին իրարու միանալով առաջ կը բերեն կազ մը, որ աւշակ կամ անուշադր (ամօնիաք) կը կոչուի:

Այս կազը մեծ քանակութեամբ կ'արտադրուի ախոռնեմէջ, տառաւելապէս մէզի տարրալուծումէն: Ունի սասափկ կծու հոտ մը, որ արցունք կը բերէ մարդուս աչքերէն:

Եթէ քիչ մը կիր և աղբաջուր փարձանօթի մը մէջ տաքցնէք, շատ չանցած կծու հոտ մը պիտի առնէք: Աւշակն է որ առաջ եկաւ և այս անսախորժ հոտը արձակեց:

Աւշակը անզոյն կազ մըն է, և լաւ չէ չնչառութեան համար: Դիւրութեամբ կ'այրի թթուածինի մէջ: Զուրի մէջ լուծելով կը գործածեն զայն իւզոտ բուրզերը մաքրելու, հաղուստներու աղտերը հանելու, ինչպէս նաեւ օձի և ուրիշ թունաբոր կենդանիներու խայթուածքը խարելու:

Այս կազը կը գործածուի նաեւ խոտակեր կենդանիներու ուսեցքը իջեցնելու: Արածած տաեն, շատ անգամ կենդանիները կ'ուսին, որովհեաւ թաց խոտերը կը տարրալուծուին և մեծ քանակութեամբ կազ կ'արտադրեն: Աւշակի չնորհիւ, անսանաբոյժները կը յաջողին չէղոքացնել այս կազերը և իջեցնել կենդանին ուսեցքը:

ԲՆԱԾԽԱՅԻՆ ԿԱԶ

Դուք արդէն բաւական բան գիտէք բնածխային կազի կամ թթուի մասին: Այս կազը առաջ կուզայ ամէն անգամ որ ածուխ այրի, այսինքն միանայ թթուածինին հետ:

Սակայն ածուխի այրումը կ'արտադրէ երկու տեսակ կազեր, զոր պէտք է զանազանել իրարմէ: Եթէ այրումը արագ տեղի ունենայ, այսինքն շատ թթուածին սպառի, առաջ եկած կազը բնածխային թթու կը կոչուի: Իսկ եթէ այրումը գանդաղ է, այսինքն քիչ քանակութեամբ թթուածինի մէջ տեղի կ'ունենայ, այն տաեն կ'արտադրուի.


ուրիշ կազ մը, որ բնածխային թթուուտ (օքախտ տը քարպօն) կը կոչուի:

Օրինակներով խօսինք, որպէս զի աւելի լաւ հասկնաք: Երբ վառարանը լաւ կը վառի, այսինքն առատ օդ և հետեւաբար թթուածին կ'ընդունի, աւելի շատ բնածխային թթու կ'արտադրուի: Բայց եթէ ու եէ պատճառով լաւ չի վառիր, աւելի շատ բնածխային թթուուտ առաջ կուզայ: Փայտածուխ վառուած ատեն ալ միեւնոյն բանը տեղի կ'ունենայ: Դիտած էք. ածուխին կապոյտ բոց մը կ'արձակուի: Այս բոցը՝ բնածխային թթուուտն է:

Բնածուխին առաջ եկած այս երկու կազերուն միջնու չինական տարբերութիւն մը կայ. — Թթուն չայրիր, այլ ընդհակառակն կը մարէ, եթէ վառուած մարմին մը իրեն մօտեցնինք: Մինչդեռ բնածխային թթուուր կ'այրի, և կապոյտ բոց մը կ'արձակէ:

Երկու կազերն ալ թունաւորեն, բայց միեւնոյն կերպով չեն ազգեր: Մարդ չի կրնար չնչել և շնչահեղձ կ'ըլլայ տեղ մը, ուր մեծ քանակութեամբ բնածխային թթու կայ: Բնածխային թթուուր այսպէս մահ չի պատճառեր, այլ ուղղակի կը թունաւորէ արինը: Այս պատճառաւ ալ աւելի վասնաւոր թոյն մըն է:

Սենեկի մը օդը կրնայ մահ առաջ բերել, եթէ նոյն իոկ հարիւրին 2—3 համեմատութեամբ բնածխային թթուուտ պարունակէ: Ասոր համար հոգ տանելու է որ վառարանները լաւ քաշեն և արագ վառին: Շատ վասնգաւոր է վառարանին բանալին կիսաբաց թթուուր: Բնածխային կազը ամէն աւելի կը գործածուի կազէօգ



Հինելու։ Կազը կը լուծուի հեղուկին մէջ և թթու, ախորժելի համ մը կուտայ անոր։

Բնածիսային կազը կը պղտորէ կրաջուրը։ Եթէ ապաշիսայ խողովակսվ մը կամ յարդի շիւղով մը փչենք գտաթ մը կրաջուրի մէջ, պիտի տեսնենք որ ջուրը կը պղտորի։ Մեր արտաշնչած բնածիսային կազն էր որ միացաւ կիրին և կիրի բնածիսատ առաջ բերաւ։

Բնածիսային թթւուար մետաղագործութեան մէջ կը գործածուի։ Այս մասին գալ տարի աւելի մանրամասն ծառնօթութիւններ պիտի ստանաք։

ԼՈՒԾՈՒՄ

Գաւաթ մը ջուրի մէջ կտոր մը շաքար դնենք։ Շաքարը կը սկսի կակուղնալ, մանր կտորներու բաժնուիլ և վերջապէս անհետիլ։ Շաքարը լուծուեցաւ, կ'ըսեն։ Յառաջեկած հեղուկն ալ՝ լուծոյթ կը կոչուի։

Կարդ մը մարմիններ, ինչպէս աղ, սոսա, կիր, փոթաս, եւայլն, շաքարի նման այսպէս կը հալին, կը լուծուին ջուրի մէջ։ Սակայն լուծումը անվերջ չէ, և ատեն մը կուգայ որ շաքարի կամ աղի կտորը ջուրին յատակը կը նստի, առանց հալելու։ Լուծոյթը յագեցած է, կ'ըսեն, այսինքն այլ եւս չի կրնար լուծել։

Յագեցած լուծոյթ մը, տաքնալով, կրնայ նոր մասեր լուծել։ Ուրեմն չերմութիւնը կ'աւելցնէ հեղուկի մը լուծելու կարողութիւնը։

Միայն հաստատուն մարմինները չէ որ հեղուկի մը մէջ կը լուծուին։ Կազայիններն ալ կրնան լուծուիլ։ Կազէօզը, օրինակ, իր մէջ լուծուած ունի բաւական քանակութեամբ բնածիսային թթու։ Ճահճներու ջուրերը վտանդաւոր կազեր կը ծձեն, և ասոր համար ըմպելի չեն։ Պէտք է գիտնաք որ մաքուր ջուրը, մասնաւոր հոտ և համ չունի։

ԱԼՔՈԼ

Զուրէն քիչ մը թեթեւ հեղուկ մըն է, զօրաւոր հոտով և կծու, այրող համով։

Ալքոլը պարզ մարմին մը չէ, այլ բաղադրեալ, և կազմուած է երեք նիւթերէ։ բնածուխ, ջրածին և թթուածին։ Եթէ ալքոլի վառուած լամբի մը վրայ պնակ մը բըռնէք, երկու բան պիտի տեսնէք։ Նախ պնակը կը սեւնայ և երկրորդ, կը ծածկուի ջուրի մանր կաթիլներով։ Ակւութիւն առաջ բերողը՝ մէջի բնածուխն է։ Իսկ ջուրի վերածուողը՝ մէջի ջրածինը, որ միացաւ թթուածինի հետև ջուր կազմեց։ Ասկէ զատ, գիտէք թէ ալքոլը կ'այրէ։ Քանի մը կաթիլ զօրաւոր օղի կը բաւէ մարդուս կոկորդը քերելու և նոյն իսկ աչքերէն արցունք վազցնելու։ Ալքոլին պարունակած թթուածինն է որ այս կծու ազդեցութիւնը կը գործէ։

Ալքոլը կը լուծէ ճարպային նիւթերը, ինչպէս նաև ջուրին մէջ չլուծուող կարդ մը մարմիններ։ Իստ, լուսածին, ուետին, ներկեր են։ Այս յատկութենէն օգտուելով, ալքոլը կը գործածեն իւղերու բիծերը հանելու և կարդ մը աղտեղութիւններ մաքրելու։ Եթէ ձեր ձեռքը ներկով աղտոտի, ջուրով լաւ չի մաքրուիր։ Մինչդեռ ալքոլով կարելի է լաւ մը մաքրել։

Ալքոլը ցնդական է, այսինքն արագօրէն կը շոգիանայ։ Ասոր համար պէտք է միշտ գոց պահել ալքոլի շիշերը, որովհետեւ հեղուկը շոգիանալով կը սպառի։

Իր այրող յատկութեան համար, ալքոլը կը գործածուի նաև իրեւ հականեխիչ։ Վիրաբոյժները, զործողութիւն կատարելի առաջ, ոչ միայն իրենց ձեռքերը օճառով լաւ մը կը լուան, այլև ալքոլով կը թրծեն, որպէս զի մեռնին ձեռքերնուն վրայի մանրէները, եթէ կան։

Խ Ս Ո Ր Ո Ւ Մ

Բնաւ հետաքրքրուած էք թէ հացթուիր ի՞նչպէս խմոր կը պատրաստէ ալիւրէն։ Ալիւրի մէջ ջուր կը լիցնէ և կը շաղէ, ըսէք թերեւս։ Այս ձեւով ալ խմոր կը պատրաստուի, և տուներու մէջ այսպէս կարկանդակ կը շինեն։ Միայն թէ այս խմորը չուռենար, և անով պատրաստուած հացը սովորական հացին համը չունի։

Եթէ հետաքրքրուիք, պիտի տեսնէք որ հացթուիր ուրիշ բան մըն ալ կը խառնէ ալիւրին, թթխմոր ըսուածը՝ որ նախորդ օրուընէ մնացած խմորի կտոր մընէ։ Թթխմորով ալիւրը շաղելէ յետոյ, տաշար տաք տեղ մը կը զնեն։ Քանի մը ժամէն, շաղախը կը սկսի տաքնալ և ուսիլ, ծակ ծակ ըլլալ, և բնածխային կազ արձակել։ Շաղախը խմորուեցաւ։

Ուրիշ օրինակ մը յիշենք։ Գինի պատրաստելու համար, գիտէք որ խաղողը կը ձմլեն և անոր շաքարոտ հիւթը, քաղցուն, տակառներու մէջ լիցնելով օդին կը թողուն։ Քանի մը օրէն քաղցուն կը սկսի տաքնալ, պղպղակներ գոյցանել և բնածխային կազ արձակել։ Խմորում մըն էր որ տեղի ունեցաւ, քաղցուն գինիի վերածուեցաւ։

Ամառ ատեն, յաճախ կը պատահի որ խոհանոցի կերակուրները աւրուին, թթուին։ Միաը և հաւկիթն ալ եթէ երկար ատեն տաք տեղ մը պահուին, դարձեալ կ'աւրուին, կը հոտին։ Մեր այս յիշածները խմորումի մէկ մէկ օրինակներ են։

Խմորումը ի՞նչպէս տեղի կ'ունենայ։ Խմորումը կը կատարուի կարգ մը շատ փոքր և անտեսանելի սերմերու միջոցաւ, որոնք կը գտնուին բուսային և կենդանական մարմիններու, ի՞նչպէս նաեւ օդին մէջ։ Այս անտեսանելի սերմերն են որ խաղողի քաղցուին յատկութիւնը կը փոխեն և անոր շաքարը ալքոլի կը վերածն։ Այս սերմերուն խմոր ալ կ'ըսեն։


Կաթը մածունի վերածելու համար, անոր մէջ կը զնեն մածունի կտոր մը որ խմորող սերմեր կը պարունակէ։ Նոյն յատկութիւնը ունի նաեւ թթխմորը, որ ալիւրի շաղախը կը թթուեցնէ և խմորի կը վերածէ։

Խոհանոցի կերակուրներն ալ օդին պարունակած սերմերով է որ կը թթուին։ Ամրան, խոհարարը յաճախ եփ կը հանէ կերակուրը, Տաք տեղ գրուած կերակուրը, օդէն խմորման սերմեր կ'առնէ. եռացումով այդ սերմերը կը բնաջնջուին և կերակուրը կրնայ աւելի դիմանալ։

Ի՞ՆՉՊԷՍ ԱԼՔՈԼ ԿԸ ՊԱՏՐԱՍՏԵՆ

Գինին և ուրիշ խմորուած ըմպելիներ իրենց մէջ ալքօլ կը պարունակեն, շատ կամ քիչ չափով։

Այս ըմպելիները թորիչ մեքենաներէ (ալամպիք) կ'անցնեն, և կը գատեն անոնց պարունակած ալքօլը։ Հեղուկը եռացած ատեն, ամէնէնառաջ մէջի ալքօլը կը չուզիանայ, իրուրեւ աւելի ցընդական։ Այս շոգին խողովակներէ անցնելով կը պաղի



Թորիչ (Ալամպիք)

և իրրեւ հեղուկ կը լիցուի ամանի մը մէջ։ Զուտ ալքօլն է այս։

Ալքօլ կը պատրաստեն նաեւ ուրիշ սիւթերէ, ի՞նչպէս գետախինձոր, ծակնդեղ են։ Փայտէն ալ ալքօլ կը հանեն։

Ասոր համար փայտը կը տաքցնեն ամաններու մէջ և կը շողիացնեն անոր պարունակած ցնդական նիւթերը։ Այս ալքօները զուտ չեն և միայն իբր վասելիք կը գործածուին։ Զուտ ալքօլէն կը պատրաստեն ոգելից ըմպելիներ։ — Փղի, քօնեաք են։

Ծծմրային թթուի միջոցաւ ալքօլով կը շինեն եթեր կոչուած ծանօթ հեղուկը։ Եթերը կը լուծէ ձարպային նիւթերը, ինչպէս նաև ծծումբը և լուսածինը։

Եթերի չոգին թմրեցնող յատկութիւն ունի, և բուն կը բերէ։ Վիրաբուժական գործողութիւններու ատեն երբեմն կ'օգտագործեն այս յատկութիւնը, ենթական թմրեցնելու համար։

Օ Ճ Ա Ռ

Օճառը ընդհանրապէս ձէթով կը շինեն։ բայց և այնպէս բուսական և կենդանական ուրիշ խւզեր ալ կը գործածեն այս նպատակով։

Կաթսայի մը մէջ ձէթ և մաս մը սօտա գնելով կը տաքցընեն։ Զերմութեան աղցեցութեամբ, ձէթը կը բաժնուերկու մասի. — բուն խող և կլիսէրին։ Առաջինը կը միանայ սօտային և օճառ կը կազմէ. խոկ կլիսէրինը կաթսացին երեսը կը հաւաքուի։

Կլիսէրինը կ'առնեն, և մնացածին մէջ ծովային աղի լուծոյթ մը կը թափեն։ Օճառը, որ աղջուրի մէջ չի լուծուիր, այս ձեւով կը զատուի։ Յետոյ եռացնելով՝ կը շոգիացնեն խառնուրդին պարունակած ջրաշոգին և կը թողուն որ օճառը պազի և պնդանայ։

Սօտայով պատրաստուած օճառները կարծր կ'ըլլան։ Երբեմն սօտայի փոխարէն փօթաս կը գործածեն. այս տեսակ օճառները կակուզ կ'ըլլան և լուացքի յարմար չեն։

ՏՈՒՆԿԵՐՈՒ ՄՆԱՌԻՄԸ

Տունկերն ալ կենդանիներու նման սնանելու պէտք ունին, կարենալ ապրելու համար։

Մարդիկ տարրալուծած են տունկ մը, գիտնալու համար թէ ան ի՞նչ նիւթերէ կազմուած է և հետեւաբար ի՞նչ տեսակ սնունդներու պէտք ունի։ Այսպէսով հասկցած են թէ տունկերը կազմուած են 12 պարզ մարմիններէ։ Բայց ասոնց մէջ կան այնպիսիներ, որ էական են, և անհրաժեշտ տունկի մը գոյութեան համար։ Այդ անհրաժեշտ նիւթերն են. — բնածուխ, ջրածին, թթուածին, բորակածին, ծծումբ, լուսածին, կիր, փօթաս և երկաթ։

Տունկերը, այս նիւթերէն բնածուխը և թթուածինը կ'առնեն օգէն, իրենց տերեւներուն միջոցաւ։ Սորվեցանք արդէն որ բնածուխը կ'առնուի իրացումի ատեն, իսկ թթուածինը՝ շնչառութեան բնթացքին։ Մնացեալ նիւթերը կ'առնուին հոգէն, և արմատին միջոցաւ։ Իրեւ բացառութիւն յիշենք ընդեղէնները, ինչպէս լուրիան, որոնք օգէն ալ բորակածին կ'առնեն։

Օդը միշտ ալ բուականաչափ թթուածին և բնածուխ կը պարունակէ։ Այնպէս որ տունկերը իրենք կրնան հոգար իրենց պէտքերը, և պէտք չկայ մարզոց միջամտութեան։

Բայց այսպէս չէ միւս նիւթերուն համար, որոնք հոգին մէջ կը գտնուին։ Տունկը, իր արմատի մազմզուկներուն շնորհիւ, կը ծծէ հոգին մէջ լուծուած հանքային նիւթերը, և օր մըն ալ կուգայ որ կը սպառէ զանոնք։ Հոգը այլ եւս սնունդ չի պարունակեր, և տունկը զատապարտուած է մեռնելու։ Ուրիմն պէտք է զուրսէն նոր սնունդ հայթայթել։

Ալայրի, խոպան տեղերու մէջ, այս գործողութիւնը ինքնիրեն տեղի կ'ունենայ: Տունկ մը երբ սնունդ չի դժոներ, կը մեռնի, կը փտի, և հողին կը խառնուի: Ուրիշ խօսքով հողին ետ կը դարձնէ այն սնունդները, զոր անկէ առած էր, Այսպէսով հողը կը դառնայ պարարտ, և կրնայ նոր տունկերու ծնունդ տալ: Օրինակ առւոյտը փտելով առաւելապէս փօթաս կը խառնէ հողին, իսկ ցորենը՝ բարակածին և ուրիշ նիւթեր:

Այսպէս չէ սակայն մշակուած հողերու մէջ: Երբ ցորենը հասնի, մենք կը քաղենք զայն. հատիկները մենք կ'ուտենք, իսկ ցօղունները անասուններուն կը կերցնենք: Այս նիւթերը սնունդներ են և հողէն քաղուած էին: Եթէ չքաղէինք, ցորենի հատիկներն ու ցօղունները պիտի փտէին և հողին պիտի խառնէին իրենց պարունակած սնունդները: Մինչդեռ երբ կը քաղենք, հողը զրկած կ'ըլլանք իր սնունդին մէկ մասէն: Եթէ այսպէս քանի մը տարի շարունակ ցորեն ցանենք միեւնոյն դաշտին վրայ, դաշտը աստիճանաբար պիտի զրկուի իր սննդարար նիւթերէն, և վերջի վերջոյ չպիտի կրնայ ցորեն բուացնել, կերակրել զայն:

Պարզ է ուրեմն, որ պէտք է հողին ետ տալ իր սպառած սնունդներուն մէկ մասը, որպէս զի ան կարենայ նոր տունկեր կերակրել: Ասոր համար է որ երկրագործը երբեմն կ'աղքէ իր հողը, զանազան նիւթերով կը պարարտացնէ զայն:

Ի՞նչպէս պարարտացնել հողը: Արդեօք ամէն աղը ամէն հողի կը յարմարի: Բնականաբար ո՛չ, քանի որ բոլոր տունկերը նոյն չափով չեն սպառեր հողին պարունակած նիւթերը: Այսպէս, օրինակ, որթատունկը և ցորենը, նոյն քանակութեամբ և տեսակի սնունդ չեն ուղեր: Գիշին մեծ քանակութեամբ փօթաս կը պարունակէ. այսինքն որթատունկը հողէն շատ փօթաս առած է: Ուրեմն, որթատունկին սնանումը ապահովելու համար, պէտք է անոր

Հողին խառնել բաւականաչափ մոխիր, որ ինչպէս զիտէք փօթաս կը պարունակէ:

Յորենի հատիկն ալ լուսածին կը պարունակէ: Ուրեմն ցորենի արտին պէտք է ոսկոր խառնել, որ զիտէք թէ լուսածին ունի իր մէջ:

Այսպէս է նաև միւս տունկերուն համար: Հարկ է գիտնալ թէ իւրաքանչիւրը ամէնէն աւելի ի՞նչ նիւթերու պէտք ունի, և ա՛յդ նիւթերը հայթայթել:

Բաց ի հողէն, կան նաև ուրիշ պարագաներ որ կ'աղցգեն տունկի մը աձման վրայ, ինչպէս ջերմութիւն, խոռնաւութիւն, լոյս, եւայլն: Իւրաքանչիւր տունկ ունի իրեն յատուկ ջերմութեան միջին աստիճան մը: Օրինակի համար արմաւենին և բամպակենին չեն կրնար աճի հոն, ուր շատ լաւ կ'ածի ինձորենին կամ տանձենին: Առաջինները տաք կլիմայ կ'ուղենքն, իսկ վերջինները բարեխառն:

Միեւնոյն բանն է նաև խոռնաւութեան և լոյսին համար: Ուսին խոնաւ, ջրոտ տեղեր կը սիրէ. մինչդեռ կաղնին ընդհակառակն չոր տեղերու մէջ լաւ կ'ածի:

ՀՈՂԻ ՏԵՍԱԿՆԵՐ

Հողին մէջ շատ մը նիւթեր կան, բայց գլխաւորներն են կաւ, կիր, աւազ, ինչպէս նաև բուսահող, որ կենդանական և բուսական մնացորդներէ կազմուած է:

Փորձով կարելի է հաստատել մեր ըսածը:

ԲՈՒԽԱՀՈՂՈՂ. — Քիչ մը հող առնենք, և լաւ մը չորցընելէ ու քարերը զատելէ յետոյ կշռենք: Յնտոյ հողը գնենք մետաղեայ շերեփի մը մէջ և կրակի վրայ բռնենք, մինչեւ որ շերեփը կարմրի: Հողը նախ կը սեւնայ քիչ մը և գէշ հոտ մը կ'արձակէ: Սակայն ասիկա երկար չի տեսեր և հողը կը դագրի հոտ արձակելէ:

Շերեփը քաշենք կրակին վրայէն և պաղեցնելէ յետոյ

կշունք հողը : Կը տեսնենք որ նախկին ծանրութիւնը չունի, թեթեւցած է : Կորսուած մասը՝ բուսահողն էր որ այրեցաւ :

ԿԱՀ. — Քիչ մը հող դնենք գաւաթ մը ջուրի մէջ և խառնենք : Զուրը պիտի պղորի, և հողին մէկ մասը զաւաթին յատակը պիտի նստի, իսկ միւսը առկախ պիտի մնայ ջուրին մէջ : Վրայի ջուրը զգուշութեամբ ուրիշ գաւաթի մը մէջ փոխադրենք և թողունք որ չոգիանայ : Գաւաթին յատակը խաւ մը պիտի կազմուի : Հողին կաւս էր որ զատուեցաւ :

ՍԻԱԶ ԵՒ ԿԻՐ. — Առաջին գաւաթին յատակը մնացած հողը չորցնենք և վրան քիչ մը քլորաջրածնային թթու (ասիտ քլորիտիք) լեցնենք : Տեսակ մը եռացում առաջ պիտի գայ, ինչ որ արդիւնք է կրաքարի ներկայութեան : Գիտէք արդէն որ կաւիճն ալ ալսպէս կ'եռայ, երբ վրան թթու մը կամ բարակ քացախ լեցնենք : Կիրը կը լուծուի ջուրին մէջ, իսկ աւազը կը նստի գաւաթին յատակը :

Այսպէս առաջ եկած աւազը կշուելով, կրնանք հասկնալ նաև կիրին քանակութիւնը :

Մշակութեան ամէնէն աւելի յարմար հողը այն է, որ այս չորս տարրերը որոշ քանակութեամբ կը պարունակէ, օրինակի համար կէսը աւազ ըլլայ, մէկ քառորդը կաւ, և մնացեալն ալ կիր և բուսահող : Ցորենը և ուրիշ ընդեղէն ները լաւ կ'աձին այս տեսակ հողերու մէջ :

Սակայն ընդհանրապէս նիւթերէն ու է մէկը աւելի շատ կը գտնուի հողի մը մէջ, որով հողը կ'ըլլայ կրային, կաւային, աւազուտ և բուսահող նայած թէ ո՞ր նիւթը ամէնէն շատ կը պարունակէ :

Բուսահողը շատ յարմար է մշակութեան, բայց շատ ալ կակուղ է, և հնարաւորութիւն չի տար որ տունկերը հաստատուն արմատ ձգեն : Ասկէ զատ անձրեւի ջուրը առատուէն կը մթերէ, ինչ որ պատճառ կ'ըլլայ բոյսերու փտելու :

Կաւային հողը ; ընդհակառակն, շատ կարծր է և անթափանց՝ ջուրին համար : Երբ անձրեւ գայ, կաւը կը ձձէ ջուրը, բայց չի թողուր որ ան աւելի խորը երթայ : Երբ օղը տաքնայ, այս ջուրերը կը չոգիանան, և կաւը կը կարծրանայ ու կը փճացնէ իր մէջ գտնուող բոյսերուն արմատները :

Կրային հողը ծակոտէն է և հետեւաբար ջուր ծծող բայց չոր է և ամէն մշակութեան չի յարմարիր :

Աւազուտ հողերը թէեւ կարծր են, կամ կպչուն չեն, զիւրաւ կը հերկուին : Զուրը շատ զիւրութեամբ կ'անցնի անոնց մէջէն : Որով աւազուտ հողերը շուտով կը չորնան և յարմար չեն մշակութեան :

Բայց և այսպէս, աւազը իր որոշ դերն ունի : Կաւային հողը կը զագրի կպչուն ըլլալէ և ձեզքռասուելէ, եթէ հետք աւազ խառնուի, կիրն ալ նոյն զերը կը կատարէ, և միեւնոյն ատեն ծակոտէն կը զարձնէ կաւը :

Հաինք թէ, մշակութեան ամէնէն յարմար հողը այն է որ բոլոր տարրերը որոշ համեմատութեամբ կը պարունակէ : Եթէ տարրերէն ու է մէկը պակաս ըլլայ, պէտք է տեղը լեցնել : Ասոր համար ամէնէն աւելի կիր և գաճ կը գործածուին :

Մշակելի հողին տակ, աւելի խորը կը գտնուի ուրիշ մաս մը, որ ներքնահող կը կոչուի : Տեսակին համաձայն ներքնահողը աւազէ, կրաքարէ, կաւէ և ուրիշ նիւթերէ կը բաղկանայ : Ներքնահողին տեսակը մեծ աղղեցութիւն ունի մշակելի հողին վրայ, որովհետեւ եթէ կաւային է, չի թողուր որ ծծուղ ջուրը աւելի խորը անցնի և հողը ձահձային կ'ընէ : Իսկ եթէ աւազային է, ընդհակառակն բաւականաչափ ջուր չի պահեր, և այսպէսով կը վնասէ տունկերուն աճման :

ՊԱՐԱՐՏԱՑՈՒՄ

Պարարտացումի նպատակն է հողի մը տալ այն սննդաւոր նիւթերը, որոնց պէտք ունի ան:

Երկու տեսակ պարարտացում կայ. — Բնական և արուեստական:

Բնական պարարտացումը պարզ է, — Հողը մէկ կամ երկու տարի հանգիստ ձգել, այսինքն ցանք չընել հոն, Այդ միջոցին հողին վրայ կը բռւնին կարգ մը խոտեր, որոնք աշնան կը չորնան, կը փախն և հողին կը խառնուին: Այս խոտերը աճած ատեն, օդէն բնածուխ և բորակածին առած էին. փած ատեն ալ հողին կուտան այս սննդաւոր նիւթերը:

Պարարտացումի այս անկատար դրութիւնը կը կիրարկուէր հին ատենները, մանաւանդ գիւղերու մէջ, ուր շատ և տրամադրելի հողեր կային, և երկրագործը կրնար իր արտերուն մէկ մասը ամնշակ թողուլ:

Հին ատենները ուրիշ ձեւ մըն ալ կը կիրարկէին, փոխվար: Ասոր համար ամէն տարի նոյն ցանքը չէին կատարեր միեւնոյն տրտին մէջ: Տարի մը ցորեն կը ցանէին, օրինակ, յաջորդ տարին առւոյտ և երրորդ տարին ալ ճակնդեղ: Այսպէսով, առանց ո և է պարարտացում կատարելու, կարելի էր երեք կամ չորս տարի բերք ստանալ նոյն դաշտէն:

Գիտէք որ բոլոր բոյսերը հաւասարապէս նոյն սնունդը չեն քաղեր հողէն: Յորենը շատ բորակածին կը սպառէ, իսկ առւոյտը աւելի փօթաս կը սիրէ: Որով այն հողը որ սննդարար չէ ցորենին համար, կրնայ լիուլի կերակրել առւոյտը: Ահա թէ ինչո՞ւ երկրագործը փոխվար կը կատարէ, այսինքն ամէն տարի նոյն վարը չըներ:

Փոխվար ըրած ատեն, երբեմն ալ նկատի կ'ունենան բոյսի արմատին տեսակը: Յորենը, օրինակ, շատ խորը

արմատ չարձակեր հողին մէջ. ընդհակառակն գետնախնձորին արմատները խորը կը թաղուին և կը ձիւղաւորուին: Արով գետնախնձորը կրնայ սնունդ քաղել այն հողէն, ուր ցորենին կարծ արմատները չեն կրնար երկարիւ: Այս պատճառու է որ ցորենէն յետոյ գետնախնձոր կը տնկեն արտոի մը մէջ:

Երկայիս հողերը պարապ չեն ձեկը, ոչ ալ փոխվար կ'ընեն: Կան պարարտացումի միջոցներ, որով կարելի է պարապ չձգել արտը, և կամ ուղուած մշակութիւնը ընել հոն:

Գլխաւոր պարարտութիւնը՝ աղըն է, կենդանիներու կղկղանքը որ իր մէջ կը պարունակէ բոյսի մը անհրաժեշտ քոլոր սնունդները: Իրեւ աղը կրնան ծառայել նաև կենդանական և բուսական բոլոր մնացորդները: — արին, միս, մորթ, սոկոր, բուրգ, պտուղի կեղեւներ, տերեւ, ցոլուն, մոխիր, եւայլն:

Գիւղերու մէջ, աղըր կը գիզեն դաշտերու մէջ և չորցնելէ յետոյ հողին կը խառնեն: Այս ձեւով, սակայն, աղբին կազերուն մէկ մասը, և մասնաւորապէս բորակածինը որ այնքան կարեւոր է, կը կորսուի:

Եւրոպայի և ուրիշ երկիրներու մէջ, աղըր կը գիզեն վայրահակի մը վրայ, և աղբին ջուրը վազցներով կը հաւաքեն մասնաւոր աւազաններու մէջ: Այս ջուրը աղբին ամէննէն սննդարար մասն է. անով կը ջրեն տուն կերը:

Որպէս զի աղբաջուրը գիւրութեամբ զատուի, մեծ ցնցուղներով ջուր կը սրսկեն աղբի գէզերուն վրայ: Ասկէ զատ, գէզը կը ծածկեն հողով կամ յարգով, արգիլելու համար բորակածինին փախուստը:

Բնական է թէ ամէն աղը նոյն ուժը չունի, և կախում ունի զայն արտադրող կենդանինին կազմէն ու տեսակէն: Առողջ և զօրաւոր անասունի մը աղըր աւելի սննդարար նիւթեր կը պարունակէ: Ոչխարին և ձիուն աղըր գիւրու-

թեամբ կը տարրալուծուի և կ'արագացնէ տունկերուն աճումը, Եղներու և կովերու ազրը, ընդհակառակն, ուշ կը տարրալուծուի, բայց անոր ազգեցութիւնը առելի երկար կը տեւէ:

Ազրէն զատ կան քիմիական պարարտութիւններ, ուրոնք աւելի նպատակայարմար են, Ազրը միշտ նոյն նիւթերը կը պարունակէ, և գրիթէ նոյն չափով: Մինչդեռ սորվեցանք թէ բոլոր տունկերը նոյն չափով սնունդ չեն ուզեր ամէն նիւթէ: Քիմիական պարարտութիւնը անա այս պարագան նկատի կ'առնէ, և իւրաքանչիւր տունկին կուտայ իր ուղած, պէտք ունեցած սնունդը:

Քիմիական պարարտութիւնները չորս տեսակ են և իւրաքանչիւրը միայն մէկը կը պարունակէ նետեւալ չորս անհրաժեշտ նիւթերէն: — բորակածին, լրւածին, փօթաս և կիր: Կան պարարտութիւններ, որ այս չորս նիւթերն ալ կը պարունակին: բայց խնայողական չէ ասոնց գործածութիւնը, որովհետեւ կը պատահի որ առևնկ մը միայն երկու կամ երեք նիւթի պէտք ունի: Ասոր համար երկրագործները իրենք կը կատարեն խառնուրդը, առնելով միայն անհրաժեշտները:

Այն երկիրներու մէջ, ուր երկրագործութիւնը զարգացած է, պարարտացումի և ուրիշ աշխատանքները կը կատարուին մասնագէտներու զեկավարութեան տակ: Այս մասնագէտները զիւղատնտես կը կոչուին:

Գիւղատնաւորը ո'չ միայն հոգ կը տանի հողին պարարտացման, ճշգելով թէ իւրաքանչիւր հոգ ի՞նչ նիւթերու պէտք ունի, այլ և կը պայքարի կարգ մը հիւանդութիւններու դէմ որոնք երբեմն կը փացնին ամբողջ բերքը: Հասարակ զիւղացին թէեւ փորձառութեամբ բաւական բան զիտէ, բայց իր զիտցածը շատ սահմանափակ է, և գրեթէ միշտ անզօր կը մնայ տարափոխիկ հիւանդութիւններու և բնական աղէտներու առջեւ: Յետոյ իր արտադրած բերքն ալ քիչ է: Մինչդեռ զիւղատնտեսները զիտեն ո'չ միայն կոռուի հիւանդութիւններու դէմ, այլ և տատ բերք արտադրել հողէ մը, թէ՛ զայն պարարտացնելով քիմիական ազրերով և թէ լաւ սերմ ընտրելով:

ԳՈՐԾԱԾԱԿԱՆ ՄԵՏԱՂՆԵՐ

Ամէնէն աւելի գործածական մետաղներն են: — երկաթ, պղինձ, զինկ, կապար և անագ: Շատ մը գործիքներ առունցով շինուած են: Այս բոլոր մետաղները կ'ազգութիւն խոնաւութենէն, կը ժանգոտին: Ուրիշ խօսքով, չուրին և օդին թթուածինին հետ միանալով կ'այրին:

Բոլոր մետաղները հաստատուն են, բաց ի սնդիկէն, որ հեղուկ վիճակ ունի: Ասկէ զատ ունին իրենց յասուլկ փայլ մը, մանաւանդ երբ յղկութիւն: Մետաղները բաւ հազրոցիչ են ջերմութեան և ելեկտրականութեան համար:

Հողերու տակէն, մատնաւոր հանքերէ կը հանեն մետաղները: Շատ քիչ անգամ զուտ վիճակի մէջ կը գտնուին, զրիթէ միշտ խառնուած կ'ըլլան ուրիշ նիւթերու հետ: Այս վիճակի մէջ հանածոյ կը կոչուին: հանածոները կը հայցնեն և անոնց մէջէն կը զան մետաղը:

Երկաթ: — Ամէնէն աւելի գործածական և օգտակար մետաղն է: բնութեան մէջ առատօրէն կը գտնուի:

Զուտ երկաթը թէեւ զիմացկուն է, բայց կակուզ է: Ասոր համար մէջը ածուխ խառնելով կը կարծրացնեն զայն: Կարգ մը վառարաններ և արդուկներ թափծու երկաթով կը շինեն: Պողպատն ալ զարձեալ երկաթի և ածուխի խառնուրդ է: Միայն թէ թափծուին մէջ ածուխին քանտակութիւնը աւելի շատ է:

Ածուխը երկաթին խառնուելով զայն կը կարծրացնէ: բայց մինչ հասարակ երկաթը զիմացկուն է, պողպատը և մանաւանդ թափծուն զիւրաբեկ են: Մուրճով կարելի է զարնել հասարակ երկաթի վրայ, առանց զայն կոտրելու: մինչդեռ պողպատը և թափծուն այս պարագային կը կոտրին:

Գիտէք արդէն որ պողպատով կը շինեն զմելիի շեղք, ածելի և շատ մը գործիքներ: Պողպատէն կը պատրաստեն

բարակ թելեր, որոնք շատ առաձգական են և կը գործածուին իրեւ զսպանակ: Ասոր համար պողպատը կը ջրեն, այսինքն ճրաշէկ վիճակով ջուրի մէջ կը դնեն:

Երկաթը, բաց օդին մնալով, թթուածինի հետ կը միանայ և ժանդ կը կապէ: Այս ժանդը աստիճանաբար կ'աւելնայ և կուգայ ատեն մը որ կը փաხցնէ ամբողջ երկաթը: Այս անպատենութեան առաջքը առնելու համար, երկաթը կը պատեն զինկով կամ անագով: Զինկով պատուած երկաթը՝ կալվանիզէ երկաթ կը կոչուի, իսկ անագով պատուածը՝ թիթեղ: Այս ձեւով միայն երկաթին դուրսի մասը կը ժանդուի, իսկ մէջի մասը անվնաս կը մնայ:

ՊՊ. Հ. Զ. — Կարմիր և շատ փայլուն մետաղ մըն է, շատ լաւ հաղորդիչ է ջերմութեան և ելեկտրականութեան համար: Այս պատճառու պղինձէ կը շինեն խոհանոցի կարդ մը առարկաները: — կաթսայ, սան, ջնուց, որճաման, եւալին: Ելեկտրական հոսանքի թելերն ալ դարձեալ պղինձեայ են:

Միայն թէ խոնաւ օգէն շատ կ'ազգուի պղինձը և կը կապէ կանաչ ժանդ մը, որ թոյն է: Ուստի, կերակուր և փելէ յետոյ, անմիջապէս պարպելու է պղինձէ սանը, այս լապէս ժանդ յառաջ կուգայ: Այս անպատենութեան առաջքը առնելու համար, պղինձեայ ամանեներուն ներսի կողմը կը կլայելին:

Պղինձը երկաթէն աւելի կակուղ է, և կրնայ բարակ թերթերու և թելերու վերածուի: Պղինձին զինկ խառնելով արոյը կը պատրաստեն: Անագապղինձն ալ, որմէ զանգակ և թնդանօթ կը շինեն, պղինձի և անագի խառնուրդ է:

Զինկ: — Ճերմակ կապտորակ մետաղ մըն է: Խոնաւութենէն կ'ազգուի և ժանդ կը կապէ: Սակայն այս ժանդը չի մաշեցներ մետաղը, ինչպէս կ'ըլլար երկաթին մէջ, այլ կը պաշտպանէ զայն օդէն և խոնաւութենէն: Ասոր համար է որ երկաթին երեսը զինկի խառնվ մը կը պատեն, որպէս զինկի խոնաւութեան դիմանայ:

Կակուղ է զինկը, բայց ոչ երկաթին չափ: Որոշ տարութեան մը մէջ կուլի է, այսինքն մուրճի հարուածներու տակ կրնայ ուղուած ձեւը առնել: Միայն թէ տոկունչէ: Զինկը կը գործածեն իր հետեւեալ յատկութիւններուն համար: — գիւրաւ թերթերու կը վերածուի, առածգականէ, և մանաւանդ չի փանար, ջուրին և օդին մէջ մնալով: Երեսը միայն կը ժանդուի, և այսափ: Այս պատճառաւ զինկի թերթեր կը գործածեն տանիքներ ծածկելու և ջուրի խողովակներ շինելու:

Սակայն զինկը չեն գործածեր խոհանոցի ամաններու պաշտպանութեան համար, որովհետեւ այս մետաղը թթուներու հետ միանալով զօրաւոր թոյն կը կազմէ:

ԱՆԱԳ. — Շատ փայլուն է և կակուղ: Խոնաւութենէն չաղցուիր: Ասոր համար անագի բարակ թերթի մէջ կը զինեն չօքոլայի և թէյի նման նիւթեր, խոնաւութենէ պաշտպանելու համար զանոնք:

Անագը կապարի հետ խառնելով կլայեկ կը պատրաստեն: Կլայեկուած պղինձէ ամանները ժանդ չեն կապեր: Երկաթի թերթերը անագի մէջ թաթիւելով թիթեղ կը պատճառաւ:

ԿԱՊԱՐ. — Կակուղ մետաղ մըն է, գործ կապտորակ գոյնով: Բոլոր մետաղներէն աւելի գիւրութեամբ կը հալի: Կուլի է, բայց ոչ դիմացկուն: Հաստ եղած ատեն դիմացկուն է, բայց թել վիճակի մէջ գիւրաւ կը կարիք: մինչդեռ գիտէք որ երկաթի և պղինձի թելերը այսպէս չեն, և նորէն կը դիմանան, որքան ալ բարակ ըլլան:

Կապարէ կը շինեն որսի հրացանի գնդակներ և ջուրի ու լուսաւորութեան կազի խողովակներ: Տպագրական տառերը կապարի և ուրիշ մետաղի մը խառնուրդով պատճառաւուած են: Կապարի բաղադրութիւնները թունաւոր են:

ԱԼՈՒՄԻՒՄԻԱՄ. — Ճերմակ և շատ թելեւ մետաղ մըն է: Անով կը շինեն խոհանոցի ամաններ, տուփեր և ելեկարական հոսանքի թելեր:

ԱԶՆԻՒ ՄԵՏԱՂՆԵՐ

Այսպէս կը կոչուին ոսկին, արծաթը և լոնսոկին։ Այս մետաղները զուտ վիճակի մէջ կը գտնուին հողերու տակ, բայց շատ քիչ քանակութեամբ։ Իրենց գլխաւոր առաւելութիւնը այն է որ, խոնաւութենէն չեն ազդուիր, ժանդ չեն կապեր։

Ոսկին և արծաթը զուտ վիճակի մէջ չեն գործածուիր, որովհետեւ կարծր չեն և շուտ կը մաշին։ Ասոր համար որոշ քանակութեամբ պղինձ կը խառնեն անոնց մէջ։ Ոսկիով և արծաթով գրամ և գոհարեղէններ կը պատրաստեն։ Լոնսուին ճերմակ մետաղ մըն է, արծաթի գոյնով։ Ամէնէն գժուարաւ հայելի մետաղն է։ Լոնսուին այս յատշութիւնը կ'օգտագործեն գիտական փորձերու մէջ, ուր պէտք կայ մնձ ջերմութեան դիմացող հալոցներու։ Լոնսուին արուեստական ակռայ և գոհարեղէններ կը պատրաստեն։

Թանկագին մետաղ մըն է նաև սնդիկը, որ հալած արծաթի գոյն ունի։ Սնդիկը շատ մը գործածութիւններ ունի բժշկութեան մէջ։ Գիտէք որ ջերմաչափն ալ սնդիկով շինուած է։

ՀԱՆՔԱՅԻՆՆԵՐ

Հողին տակ կան ո՛չ միայն մետաղներ, այլ և տեսակ քարեր, որոնք կը գործածուին շինութեանց մէջ, և ուրիշ պէտքերու համար։ Կան նաև քարածուխ, քարիւղ, եւայլն։ Բոլոր այս նիւթերը հանքային կը կոչուին։

Բոլոր քարերը ո՛չ միւնոյն կարծրութիւնը, ո՛չ ալ միւնոյն յատկութիւնը ունին։ Կան որ կարծր են և դիւրաւ չեն փշուիր, ինչպէս սալայտակումի համար գոր-

ժածուած քարերը։ Կան ալ որ շատ գիւրաբեկ են, ինչպէս մարմարիոնր։

ԿՐՍԹԻՆ. — Այսպէս կը կոչուին կարգ մը քարեր, որոնք իրենց մէջ կիր կը պարունակին։ Եթէ բարկ քացախ լեցնեանք այս տեսակ քարերու վրայ, տեսակ մը բոնկում կը սկսի։

Դիմաւորներն են. — Կրաքարը, մարմարիոնր, կաւիճը և շինութեան քարը։

Կրաքարը հնոցներու մէջ տաքցնելով կիր կը պատրաստեն։ Տաքութեան ազգեցութեամբ, բնածիւային կազր զուրս կ'ելլէ։ Այս կիրը, վրան ջուր լեցնելով, կը մարեն և շինութեան մէջ կը գործածեն։ Կիրի աւազախսան շաղախը չորնալով կը կարծրանայ և ամուր մը իրարու կը միացնէ պատի քարերը։

Մարմարիոնր կարծր քար մըն է, ճերմակ և երբեմն ալ զեղնորակ և կամ կարմիր գոյնով։ Շատ յղկելի է։ Կը գործածուի արծան, սիւն, տապանաքար, եւալլն շինելու։

Շինութեան քարերը մարմարիոնի պէս չեն յղկուիր, բայց աւելի զիմացկուն են։ Անոնց գլխաւոր յատկութիւնն է շատ չազգուիլ օդէն ու խոնաւութենէն։

Կաւիճը ճերմակ, գիւրարեկ և կակուղ կրաքար մըն է։ Կը գործածուի գրատախտակի վրայ գրելու։

Տեսակ մը կրաքարեր կան, որ վիճագրութեան մէջ կը գործածուին։ Այս քարէն բարակ և ողորկ տախտակներ կը պատրաստեն։ Ցեսոյ վրան կը գծեն ուղղուած պատկերը կամ գիրերը։ Ասոր համար կը գործածուի գրիչ մը որ կը բաղկանայ մոմէ, ճարսէ, օճառէ և քարէ։ Գծագրութիւնը աւարտելէ յետոյ, քարին վրայ թթու մը կը թափեն։ Թթուն կ'այրէ, կը մաշեցնէ քարին այն մասերը, ուր չէ անցած գրիչը։ Որով գծագրուած մասը կը մնայ զուրս ցցուած։ Տպագրիչը կը մերանէ քարը և վրան թուղթ դնելով մեքենայի տակ կը ճնշէ։ Այս ճեւով, գծուած պատկերը ժողովին վրայ կը տպուի։

ԳԱԾԱԲԱՐ. — Գաճ և ջուր կը պարունակէ։ Փուռի մէջ առաքցնելով գաճաքարը, ջուրը կը զատեն անկէ։ Գաճը

ջուրով թրջուելով անմիջապէս կը պնդանայ և քարի կարծրութիւն կ'առնէ : Բնակարաններու և ուրիշ շինուաթեանց մէջ կ'օգտուին գաճին այս յատկութենէն :

Գաճը կը գործածուի նաեւ երկրագործութեան մէջ, իբրև պարարտացուցիչ :

ԳԱՅԼԱԽԱԶ. — Այս քարերը շատ կարծր են, և կարելի չէ դանակով դժել զանոնք : Գլխաւորներն են, — Երկանաքարը, կայծքարը, աւազը և խճաքարը:

Երկանաքարին կը շինեն ջաղացքի երկաններ, անոնց միջեւ փշուելու համար ցորենի և ուրիշ ընդեղէններու հաւատիկները : Նուազ կարծր երկանաքարերով տուններու պատեաւանդ հիմ կը շինեն :

Հատաքարն (կրանիթ) ալ իբրեւ հիմնաքար և շինուաթեան քար կը գործածուի :

Կայծքարը, ինչպէս անունէն ալ յայտնի է, կայծ կ'արձակէ, պողպատի հետ շփման տաեն : Այս յատկութենէն օգտուելով, մարդիկ կրակ կը շինէին հին տաենները, երբ լուցկի չկար : Ասկէ զատ, հրացաններու մէջ վառողը կայծքարով կը բռնկցնէին :

Աւազը գայլախազի մանրութներէ կազմուած է :

Խճաքարը կազմուած է աւազի հատիկներէ, որոնք կրային կամ կաւային շաղախով իրարու միացած են : Կը գործածուի փողոցները սալայատակիլու :

Հերձաքար. — Սիւ քար մըն է, որ կրնայ թերթերու բաժնուիլ: Դպրոցականներու քարէ տախտակները հերձաքարէ շինուած են :

Միքան քար մըն է, կազմուած բարակ թերթերէ : Անզոյն և գունաւոր տեսակները կան : Անզոյնները կը գործածուին ապակիի պէս, իբրեւ գոնակ քարիւղի լամբարի, շեռոցներու, ինչպէս նաեւ վառարաններու : Ծովեկերքի աւազներուն մէջն կը հանեն փոշիացած միքան, որ զրութիւններու մելանը չորցնելու կը գործածուի :

Կաւս ալ քար է, բայց շատ կակուղ է, Զանազան գոյսներով կաւեր կան . բայց ամէնէն յարդին ձերմակն է, որով յախճապակի կը շինեն : Սովորական կաւս ալ ինեցին, կղմինար և աղիւս կը պատրաստեն :

ԲՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՆՈԹՈՒԹԻՒՆՆԵՐ

ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒ ԱՆԿՈՒՄԸ

Ուետինի կտոր մը կ'առնեմ և սեղանիս ուղղութեամբ վեր բարձրացնելէ յետոյ, օդին մէջ թող կուտամ : Ուետինը սեղանին վրայ կ'իյնայ և հոն կը կենայ :

Եթէ սեղանը չըլլար, սետինը պիտի շարունակէր իյնալ և տախտակամածին հասնելէ յետոյ միայն պիտի կենար : Իսկ եթէ տախտակամածին վրայ լայն ծակ մը բացուած չըլլար, սետինը աւելի վար պիտի իջնէր և մինչեւ վարի յարկը պիտի երթար : Նոյնը կարելի է ըսել նաեւ վարի յարկին համար . սետինը հոն ալ չպիտի կենար, եթէ տախտակամածը զոց չըլլար :

Ուրեմն ուետինը այն ատեն միայն կը կենայ, երբ արգելքի հանդիպի, այլապէս պիտի շարունակէ իյնալ :

Այսպէս են բոլոր մարմինները : Չեր սեղանը վար պիտի իյնար, եթէ յենարան չունենար : Պտուղները կոթունի ուժուին է որ ծառերու վրայ կը մնան . երբ կոթունը թուլնայ, այլիւս չի կրնար գիմանալ, և պտուղը վար կ'իյնայ :

Տեսէ՛ք, պատի սա քարտէսը վար չիյնար, որովհետեւ թելով մը գամէ մը կախուած է : Եթէ քարտէսին տեղ երկաթեայ մեծ դունդ մը կախենք, վար պիտի իյնայ : Պարզ է պատճառը, զամը չի կրնար գիմանալ գունդին ծանրութեան : Ծանր սուարկանները զօրաւոր յենարանի պէտք ունին :

Այս բոլոր օրինակներէն կրնանք եղբակացնել թէ, բոլոր մարմինները կը ծգտին վար իյնալ, և միայն զօրաւոր յենարաններու միջոցաւ է որ անշարժ կը մնան : Կարծես անտեսանելի ուժ մը կայ որ մարմինները վար կը քաշէ : Այս ուժին՝ կշռողութիւն կ'ըսեն :


Չկայ մարմին մը, — հաստատուն, հեղուկ կամ կազային, — որ այս ուժին ենթակայ չըլլայ :

ՄԱՐՄԻՆԵՐԸ Ո՞Ր ՈՒՂՂՈՒԹԵԱՄԲ Կ'ԻՉՆԱՆ

Բոլոր մարմինները կ'իյնան, եթէ արգելքի չհանդիպին: Սակայն ո՞ր ուղղութեամբ կ'իյնան: Արգեօք ամէն առարկայ տարբե՞ր ուղղութեամբ կ'իյնայ: Այս կէտն ալ կրնանք ձշգել, շատ պարզ փորձ մը կատարելով:

Կապարի սրածայր կտոր մը կապենք թելի մը, և թելը կախենք տեղէ քը, պայմանաւ որ վարի ծայրը ճիշդ գետնին հասնի: Կաւիճով նշանակենք այն կէտը, ուր կապարին սուր ծայրը գետնին կը դաշի:

Կաւիճով նշանակուած կէտին վրայ թուղթ մը փոենք: Յետոյ թելը վեր քաշելով և հանգոյց ընելով կարճեցնենք: Հիմա լուցկիով զգուշութեամբ այրենք թելը: Կապարի



կտորը բնականաբար վար պիտի իյնայ, քանի որ այլ եւս թելէ կախուած չէ, արդելք չունի: Բայց ուրիշ բան մըն ալ պիտի տեսնենք: — Կապարը թուղթը ծակեց ճիշդ հոն, ուր կաւիճով նշան ըրած էինք, այսինքն նախապէս մեր պրկած թելին ուղղութեամբ վար ինկաւ:

Եթէ կապարին տեղ քարի կամ ուրիշ մարմիններու կտորներ առնենք և փորձ կատարենք, պիտի տեսնենք որ բոլորն ալ նոյն տեղը պիտի իյնան: Սակէ կրնանք հետեւցնել.

Մարմինները տամալարի ուղղութեամբ կ'իյնան:


1. — Բոլոր մարմինները նոյն ուղղութեամբ վար կ'իյնան:
2. — Այս ուղղութիւնը գտնելու համար, կը բաւէ թել մը պրկել, ծայրէն ծանր առարկայ մը կախելով:

ՏՐԱՄԱԼԱՐ

Տրամալար կը կոչուի այն գործիքը, որ կը ցուցնէ մարմիններու անկման ուղղութիւնը: Շատ պարզ է այս գործիքը: — թել մը, որուն ծայրէն կախուած է կապարչ սուր կտոր մը:

Այս պարզ գործիքը շատ մեծ կիրարկում ունի կեանքի մէջ: Առանց տրամալարի որմեագիրը չի կրնար գործել, և իր չինած պատերը միշտ փլչելու ենթակայ են: Թերեւս զարմանալի թուի ձեզ այս պարագան: բայց օրինակ մը պիտի բաւէ ձեր զարմանքը փարատելու:

Կաւիճի կտոր մը վերէն օդին մէջ թող տանք, և զգալի ձեւով թուղթով մը փորձենք բռնել զայն: Անկասկած, թուղթը պէտք է բռնել այն ճամբուն վրայ, ուրկէ պիտի անցնի կաւիճը, վար ինկած ատեն: Արդ, եթէ կաւիճին ինկած տեղէն տրամալար մը վար կախենք, առանք գժուարութեան կրնանք որոշել թէ ո՞ւր բռնելու է



ՏՐԱՄԱԼԱՐ ԵՎ ԱՐՑԱՊՐԻ ԽԱՐՔԱՅԻ

1. Ուղղաձիգ պատ, 5. Շեղ պատ, 3. Հարկանական երես, 8. Թել երես.

Թուղթը, քանի որ գիտենք թէ բոլոր մարմինները նոյն ուղղութեամբ վար կ'իյնան:

Պատերն ալ այսպէս են, և պատին քարերը միշտ կ'աշխատին վար իյնալ: Որմնագիրը կ'աշխատի այնպէս մը շարել քարերը, որ վարինները յենարան գտանան:

գերիններուն և չթողուն որ անոնք իյնան։ Ասոր համար ալ, տրամալար մը կը կախէ և անոր ուղղութեամբ կը հիսէ պատը։ Եթէ այսպէս չընէ, պատը շիփ շիտակ չըւրար և կը փլի։

Փորձով կրնաք համոզուիլ ասոր, դիրքեր վրայ վրայի շարելով։ Եթէ խառնիխուսուն՝ շարէք, վերի գիրքերը վար պիտի իյնան, որովհետեւ վարինները չեն գտնուիր իրենց անկման ուղղութեան վրայ։


Տրամալարի առած ուղղութեան՝ ուղղածիկ կ'ըսեն։

ՀԱՐԹԱՉԱՓ

Քարի կտոր մը կրնայ խորտութրտ ըլլալ։ միայն տաշելով կարելի է հարթ հաւասար ընել անոր երեսը։ Հեղուկները այսպէս չեն, այլ ինքնաբերաբար հարթ հաւասար մակերես կ'առնեն։ ինչ ամանի մէջ ալ դրուին, որովհետեւ հեղուկներու մասնիկները քարի մասնիկներուն նման իրարու փակած չեն, այլ իրարու վրայ կը սահին, կը հոսին։ Ասոր համար ալ հոսանուտ կ'ըսեն հեղուկներուն։

Հանդարտ ջուրի այս հարթ հաւասար մակերեսին՝ ցորիզոնական կ'ըսեն։ Ուղղածիդին նման, հորիզոնական ուղղութիւնը գիտնալի ալ կարեւոր է։ Պատ շինած ատեն, որմնադիրը կ'աշխատի որ պատի վրայի երեսը հորիզոնական ըլլայ։ Եթէ այսպէս չընէ, պատը հաստատուն ըլլար և կրնայ դիրութեամբ փլիլ։ Գիտէք որ թեք տեղի մը վրայ դրուած առարկաները աւելի հակամէտ են վար սահելու։ Քանակիո վրայ կաւիճի կտոր մը դնեմ, քանի քանակը հորիզոնական դիրք ունի, կաւիճը չի շարժիր տեղէն, ծում քանակը։ — կաւիճը կը սկսի սահիլ և վար իյնալ։ Քարերն ալ ձիշտ այս դիրքն ունին պատին վրայ։

Ուղղածիդ և հորիզոնական ուղղութիւնները իրարու ուղղահայեաց են, այսինքն եթէ տրամալար մը իջեցնեմ հորիզոնական քանակի մը վրայ, երկու առընթերակաց հաւասար անկիւններ առաջ կուգան։ Այս անկիւններէն իւրաքանչիւրը ուղիղ անկիւն է և 90 աստիճան ունի։ Տրամալար մը իջեցուցէք աման մը ջուրի մէջ, յետոյ ուղղանկիւն քանակի մը մէկ կողմը ջուրի երեսին վրայ դրէք և միւս կողմը տրամալարին կրթնցուցէք։ Պիտի տեսնէք որ տրամալարը և քանակը իրար պիտի ծածկեն, առանց բացուածք ձգելու։ Ասկէ կը հետեւի թէ տրամալարը ուղղահայեաց է հանդարտ ջուրի մակերեսը կերեսին։



Հանդարտ ջուրի մակերեսը
հորիզոնական է

ՀԱՐԹԱՉԱՓ. — Հարթաչափով կը հասկնան թէ տեղ մը հորիզոնական է թէ ոչ։ Երկու տեսակ հարթաչափ կայ։ — որմնադիրի և օդի։

Առաջինը երկողմնակոյդ ուղղանկիւն եռանկիւն մըն է, որուն գագաթէն տրամալար մը վար կախած են։ Եռանկիւնը տեղ մը գրուած ատեն, եթէ տրամալարին վարի ծայրը ծիչդ խարիսխին մէջտեղի կէտին հանդիպի, կ'ըսեն թէ այդ տեղը հորիզոնական է։ Խոկ եթէ տրամալարը մէկ կողմ ծափ, տեղը հորիզոնական չէ, ծում կողմը աւելի ցած է։

Օդի հարթաչափը ուրիշ սկզբունքի վրայ հիմնուած է։ Ծիչ մը ջուրով լեցուցէք, պայմանաւ որ քիչ մը տեղ

պարապ մնայ : Գիտէք որ օդ կայ մեր պարապ կոչած մասին մէջ , Խցանով գոցեցէք շիշը և գլխիվայր գարձուցէք . օդին պղպջակն ալ տեղ փոխեց և շիշին յատակի կողմբ գնաց , այսինքն հոն որ ամէնէն աւելի բարձր է : Թեւ թեւ մարմինները միշտ այսպէս են և վեր կը բարձրանան : Օդն ալ ջուրէն տւելի թեթեւ ըլլալով , շիշին մէջ միշտ ամէնէն բարձր տեղը կը գրաւէ :



Հարազափ

Հարթաչափն ալ այսպէս շինուած է : Ապակեայ խողովակ մը է , ջուրով լիցուն : Խողովակին ճիշտ մէջտեղն ալ օդի պղպջակ մը կայ : Տեղի մը հարթ ըլլալը հասկնալու համար , գործիքը հոն կը դնեն : Եթէ օդի պղպջակը խողովակին ճիշտ մէջտեղը կինայ , կը հաշնակէ թէ այդ տեղի մակերեսը հորիզոնականն է . հակառակ պարագային , այդ տեղը հորիզոնական չէ և պղպջակին գացած կողմը աւելի բարձր է :

Եթէ հարթաչափ չունիք , կրնաք վիշ մը ջուր առնել և միեւնոյն փորձը կատարել ձեր սեղանին վրայ :

ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒ ԾԱՆՐՈՒԹԻՒՆԸ

Բոլոր մարմինները քիչ թէ շատ ծանրութիւն ունին : Կազիրն անգամ , որ այնքան թեթեւ են , նորէն ծանրութիւն ունին : Անցեալ ասրի սորվեցանք որ մէկ լիտր օդը մէկ ու կէս կրամէն քիչ մը պակաս կը կշռէ :

Բնականաբար բոլոր մարմինները միեւնոյն ծանրութիւնը չունին : Կշիռով է որ կ'որոշեն առարկայի մը ծանրութիւնը : Եւ ասոր համար կը գործածուին մետաղեաց ծանրութիւններ , որ կրամ , քիլօկրամ , քաշ (օխա) եւայլն կը կոչուին : Նպարագաճառը կշիռով նպարեղէն կը ծախէ . մատագաճառն ալ կը կշռէ միու և այնպէս կուտայ :

Ի՞նչպէս շինուած է կշիռքը : Այս հարցումին պատառ խանելէ առաջ , պարզ փորձ մը կատարենք :

Քանակ մը առնենք և ճիշտ մէջտեղը սրածայր յենարանի մը վրայ գնենք : Քանակը չի շարժիր աջ ձախ : Կ'ըսեն թէ քանակը հաւասարակշռուած է : Այս քանակին միջոցաւ կրնանք գիտնալ թէ սա կաւիճին կտորը աւելի ծանր է , թէ սետինը :

Կաւիճին կտորը քանակին մէկ ծայրին վրայ գնենք , և սետինն ալ՝ միւս ծայրին վրայ , ուշագրութիւն ընելով որ երկուքն ալ հաւասար հեռաւորութիւն ունենան մէջտեղի յենարանէն : Քանակը նորէն անշարժ մնայ : Ասկէ կը հետեւցնենք թէ սետինը և կաւիճի կտորը նոյն ծանրութիւնն ունին :


Այս անգամ ալ , կաւիճի կտորին փախարէն ամբողջ կաւիճ մը գնենք քանակին վրայ : Տեսէ՛ք , քանակին մէկ ծայրը միւսաւ վար իջնել կաւիճին կողմը , իսկ միւս ծայրը վեր բարձրացաւ : Ասկէ կը հետեւցնենք թէ կաւիճը սետինէն աւելի ծանր է :

Այս ձեւով կարելի է՞ գիտնալ նոյնպէս թէ երկու աշակերտներէն ո՞րը աւելի ծանր է : Բնականաբար այլիւս քանակ չենք գործածեր , այլ ծանր և գիմացկուն տափառէ մը : Պարտէզի մէջ անսած ըլլալու էք այս տեսակ խաղեր : Տափառակ մը կը ձգեն յենարանի մը վրայ , և երկու ծայրին վրայ երկու հոգի կը կ'ենան : Տափառակը միշտ կը ծով գէպ ի այն կողմ , ուր կեցողը աւելի ծանր է :

Այս խաղը , սակայն , կրնայ վարագաւոր ըլլալ , եթէ տափառակը բարձր յենարանի մը վրայ զրուած է :

Ճիշտ այս սկզբունքին վրայ հիմնուած է սովորական կշիռք : Մետաղեայ շարժական ձող մը , ճիշտ մէջտեղէն հաստատուած է սիւնի մը վրայ : Զողին երկու ծայրերէն կախուած են պնակներ , որոնց նժար կ'ըսեն : Զողին մէջտեղն ալ կայ ասել մը , որ աջ ձախ կը շարժի : Երբ ձողը

Նորիզոնական դիրք ունենայ, առեղն ալ ձիշտ մէջտեղը կը կենայ, առանց աջ կամ՞չախ չարժելու:



Կշիռ

Այս կշիռքով ճշգենք
կապարէ սա գունդին
ծանրութիւնը: Գունդը
կը դնենք մէկ նժարին
մէջ: Տեսէք, այս նժարը
վար իջաւ, իսկ միւս
նժարը ընդհակառակն
բարձրացաւ: Վրայի աւ-
սեղն ալ իր դիրքը փո-
խեց:


Կրամիներ դնենք պա-
րապ նժարին մէջ: Աւ
սեղը քիչ մը զէպ ի ձախ
դարձաւ, բայց նորէն
մէջտեղը չէ: Ուրիշ կրամ-

ներ առելցնենք: ասեղը մէջտեղը եկաւ և կշիռքին ձողն ալ
հորիզոնական դիրք առաւ:

Ուրեմն կապարին ծանրութիւնը հաւասար է կրամին-
ներուն ծանրութեան: Համբելով կը տեսնենք որ
կապարէ գունդը 200
կրամ կը կշռէ:

Կշիռքի մը ձողը մէջ-
տեղէն բաժնուած է եր-
կու մասերու: Այս մա-
սերը թեւ կ'անուան-
ուին և պէտք է որ ի-
րարու հաւասար ըլլան:

ՀԱՌՈՄԵԱԿԱՆ ԿԾԵԽԾԲ. — Այս կշիռքին մէջ երկու թե-
ւերը իրարու հաւասար չեն: Ծնորհիւ առոր, փոքր
գունդ մը կրնայ հաւասարակշռել իրմէ շատ աւելի ծանր



ՀԱՌՈՄԵԱԿԱՆ ԿԾԵԽ

առարկայ մը: Հռոմէական կշիռքին սկզբունքը հասկնալու
համար, կաւիճով քանակ մը չորս հաւասար մասերու բաժ-
նեցէք, և յետոյ քանակը հաստատեցէք յենարանի մը
վրայ, այնպէս որ մէկ կողմը մէկ մաս և միւս կողմը
երեք մաս մնայ: Քանակին կարծ մասին վրայ երեք, և
երկայն մասին վրայ մէկ կաւիճ գրէք: Քանակը հորիզո-
նական գիրքի մէջ պիտի մնայ, հակառակ անոր որ երկու
կողմի ծանրութիւնները իրարու հաւասար չեն: Պատճառը
այն է որ, թեթեւ ծանրութեան թեւը աւելի երկար է:

Հռոմէական կշիռքն ալ ձիշտ այսպէս է: Թեթեւ
գունդը, չնորհիւ իր երկայն թեւին, կրնայ իրմէ աւելի
ծանր առարկաներ հաւասարակշռել:

Խ Տ Ո Ւ Թ Ի Ւ Ն

Բոլորդ ալ զիտէք թէ քարը փայտէն աւելի ծանր է: Հիմա
պիտի կշռեմ ձեռքիս սա երկու առարկաները: —
Փայտի և քարի երկու կտորներ:


Տեսէք, կշիռքը հաւասարակշռուեցաւ: Ուրեմն քարը
և փայտը նոյն ծանրութիւնը ունին, պիտի բաէք: Սա-
կայն եթէ քիչ մը ուշագրութիւն ընէք, պիտի տեսնէք որ
փայտին կտորը աւելի խոշոր է, կամ աւելի մեծ ծաւալ
ունի: Ենզիրը կը փոխուի, երբ փայտին կտորն ալ ձիշտ
քարին մեծութիւնը, ծաւալն ունենայ: Այն ատեն քարը
պարունակող նժարը վար պիտի ծորի:

Ուրեմն, հաւասար ծաւալով քարը եւ փայտը նոյն ծան-
րութիւնը չունին: Եւ կամ, քարը փայտէն աւելի խիտ է:

Փորձ մըն ալ ընենք, գիտնալու համար թէ կապարը,
քարը և խիցը ջուրէն աւելի խիտ են թէ ոչ:

Գաւաթ մը ջուրի մէջ կապարի և քարի կտորներ
ուհանք: Յատակը իջան: Ուրեմն անոնք ջուրէն աւելի

խիտ են: Բնդհանրապէս բոլոր մետաղները և քարերը ջուրէն աւելի ծանր են:



Հիմա ալ խիցի կտորը ջուրին մէջ դնենք: Եիցը վար չիջաւ, այլ բնդհանրապէս կառակն վեր ելաւ: Ուրեմն խիցը ջուրէն նուազ խիտ է:

Հեղուկներն իջջիթիկներ.—Հաստատուն մարմիններուն նման, հեղուկներն ու կազայիններն ալ նոյն խտութիւնը չունին: Բանի մը կաթիլ ձեթ կաթեցնենք աման մը ջուրի մէջ: Կաթիւները ջուրին երեսը մնացին: Ուշնին ձեթը ջուրին չափ խիտ չէ:

Եթէ ձեթին անգ սնդիկ կաթեցնենք անմիջապէս ամանին յատակը պիտի իջնէ, սրովհանունդիկը ջուրէն աւելի ծանր, աւելի խիտ է:

Օդը ջուրէն թեթեւ է: Հարթաչափին մէջ տեսանք որ օդի պապջակը միշտ ջուրին երեսը, ամէնէն բարձր տեղը կ'ելլէր:

Ջրաշողին օգէն նուազ խիտ է, և ասոր համար միշտ վերերը կը բարձրանայ: Այսպէս են նաև ջրածինը, և լուսաւորութեան կազը: Բնածխային կազը ընդհակառակն օգէն ծանր է:

Հաստատուն և հեղուկ մարմիններուն համար, ջուրին խտութիւնը իբրեւ չափ, իբրեւ միութիւն կ'ընդունուի: Կազայիններուն համար ալ օդը միութիւն ընտրած են:

Մետաղներուն մէջ ամէնէն խիտը լանոսկին (փլաթին) է: յետոյ կուգան ոսկին և արծաթը:


ՀԵՂՈՒԿՆԵՐՈՒ ԿԱՅՈՒՆՈՒԹԻՒՆ

Էսինք թէ հեղուկները, ինչ ամանի մէջ ալ գրուին, միշտ հորիզոնական մակերես կ'ունենան: Այս մակերեսը չի փոխուիր, ինչ գիրք ալ տրուի ամանին: ուրիշ խոռոչով, կայուն հեղուկի մը մակերեսին վրայ ամէն մէկ կէտ նոյն բարձրութիւնը ունի:

Առնենք մէկը նեղ և և միւսը լայն երկու ամաններ, սրոնք խողովակով մը միացած են իրարու: Նեղ ամանին մէջ ջուր լիցնենք: Թերեւս կարծէք որ այս ամանը աւելի շուտ կը լեցուի: Ո՛չ, ջուրը երկու ամաններուն մէջ ալնոյն բարձրութեան վրայ կը էննայ:

Այս պարզ սկզբունքը բազմաթիւ կիրարկումներ ունի կեանքի մէջ: Այսպէս է որ ազրիւնները կը վագեն և Արթէզիան կոչուած ջրհորները ջուր կը ժայթքեն: Ազրիւններու բնական աւազանը աւելի բարձր տեղ մը, լեռներու կամ բլուրներու մէջ կը գտնուի: Անձրեւի ջուրը կ'անցնի աւազային խաւերէ և կը հաւաքուի կաւային խաւերու մէջ, սրովհետեւ գիտէք թէ կաւը անթափանց է: Այս ջուրն է որ հողին առկէն, լեռներէն վար կ'իջնէ և աւելի ցած տեղ մը գուրս կը ժայթքէ:

Նոյն սկզբունքին վրայ հիմնուած են նաև շատրուանը



և քաղաքներու ջրաբաշխութիւնը : Բարձր տեղ մը , ծառի վրայ օրինակ , տակառ մը ջուր կը դնեն , և խողովակով ջուրը կը բերեն աւազանի մը տակ , ծորակի մէջ , Երբ ծուրակը բացուի , ջուրը կը սկսի ժայթքիլ , և կ'ուզէ տառ կառի մէջի ջուրին բարձրութեանը հասնիլ . բայց չի կրնար հասնիլ , որովհետեւ օդին ձնչումը կայ որ արգելք կը հանդիսանայ :

Դուք ալ կրնաք պարզ շատրուան մը շինել : Թիթեզէ աման մը ջուրով լեցուցէք և սեղանի մը վրայ գրէք : Խոզվակի մէկ ծայրը ամանին յատակը անցուցէք , խոկ միւսը տեղի ցած տեղ մը վեր զարձուցէք : Երբ խողովակը բանաք , ջուրը պիտի սկսի վեր ժայթքիլ :

Ջրաբաշխութիւնն ալ այսպէս է : Բարձր տեղի մը ջուրը խողովակներով քաղաք կը բերեն և ամէն կողմ կը բաշխեն : Երբ ծորակը բացուի , ջուրը ինքնարերաբար վեր կ'ելլէ , մինչեւ ամէնէն բարձր յարկերը : Պայման է սաշկայն , որ ջուրին աւազանը բոլոր տուներէն աւելի բարձր ըլլայ . այլապէս բարձր տուներու վերի յարկերը ջուր չեն ունենար :

Պոլոյ ջուրը կ'առնուի Տէրքոս լիճէն , որ քաղաքէն շատ բարձր տեղի մը վրայ կը գտնուի : Ստկայն կարդ մը ափարթըմաններու վերի յարկերը այնքան բարձր են , որ ջուրը ինքնարերաբար մինչեւ հոն չի բարձրանար , և հարկ կ'ըլլայ մեքենաններով վեր հանել ջուրը :



ԶՈՒՐԸ ՃՆՇՈՒՄ ՈՒՆԻ

Հեղուկները , իբրեւ մարմին , բնականաբար ձնչում ունին : Այս ձնչումն ալ ամէն կողմէ է . — վերէն , կողերէն և վարէն :

Թուղթէ մեծկակ ամանի մը մէջ ջուր լեցուցէք : Պիտի տեսնէք որ յատակը կը սկսի ուսիլ և նոյն իսկ պատուիլ , և թէ թուղթը շատ հաստ չէ : Ջուրին վերէն վար ըրած ձնչումն էր որ ուսեցուց կամ պատուց թուղթէ ամանին յատակը :

Կողերն ալ այսպէս ձնչումի ենթակայ են : Զգալիէ մէք առնենք . նախապէս կողերը սմբած են , իբրու վրայ ծալլուած : Պարկին մէջ ջուր լեցուցէք , և պիտի տեսնէք որ կողերը կը սկսին բացուիլ , ուսիլ : Ջուրին կողմնակի ձնչումն էր որ ուսեցուց պարկին կողերը :

Պարզ փորձով մը կրնանք հաստատել թէ ջուրը վարէն վեր ալ ձնչում ունիր : Դոյլ մը ջուր գրէք ջուրով լեցուն տաշտի մը մէջ , և սկսէք գոյլը վեր վերցնել : Քանի գոյլը ջուրին մէջն է , զժուարութիւն չէք քաշեր գոյլը վերցնելու , բայց երբ ջուրէն զուրս ելլէ , կարծես կը սկսի ծանրանալ :

Ի՞նչ է պատճառը : Անշուշտ սխալ է ըսել թէ գոյլը ծանրացաւ , քանի որ մարմին մը միշտ նոյն ծանրութիւնը ունի : Պատճառը տաշտի ջուրին մէջ փնտակլու է : Դոյլը ինչպէս բոլոր մարմինները , կ'աշխատի վար իջնել , մինչդեռ տաշտին ջուրը արգելք կը հանդիսանայ , վարէն վեր ձնչելով անոր վրայ : Այս ձնչումին՝ վերմղում կ'ըսեն :

Ուրիշ օրինակ մը : Առէք ջուրի թաս մը և ջուրով լեցուն ամանի մը մէջ գրէք : Թասը ջուրին մէջ չընկղմիր , որովհետեւ վարէն վեր ձնչումի ենթակայ է : Եւ այս վերմղումը բաւական զօրաւոր է . այնպէս որ պէտք է ձեռա

քով ամուր մը ձնչել թասին յատակին վրայ, զայն ջուրին
մէջ ընկղմելու համար:

Եթէ վերմղումը աւելի ըլլայ մարմնին ծանրութենէն,
թող չի տար որ մարմինը ընկղմի: Այսպէս է որ փայտի
կտոր մը կը ծփայ ջուրին վրայ, և նաւակներն ու չողե-
նաւերը կրնան ծովուն վրայ մնալ, առանց ընկղմելու:
Սակայն նաւակը կամ շոգենաւը կ'ընկղմի, եթէ չափէն
աւելի բացուի:

Թիթեղէ աման մը ջուրին երեսը դնենք, վար չիջներ,
բայց եթէ մէջը ծանր առարկաներ դնենք, ջուրին յա-
տակը կ'երթայ:

Նաւերն ալ այսպէս են, սովորական վիճակի մէջ կրնան
ջուրին երեսը մնալ, բայց երբ շատ ծանրութիւններ դնենք
անոնց մէջ, կ'ընկղմին:

Ընդծովեաներն ալ այս հիման վրայ կը շարժին: Երբ
ուզեն ընդծովեան ծովուն խորը իջեցնել, ջուր կը լցնեն
մասնաւոր ջրամբարի մը մէջ, Ընդծովեան ծանրանալով
կը յաղթէ ծովու ջուրին վերմղումին, և վար կ'իջնէ: Վեր
համելու համար, ընդհակառակին կը պարպեն ջրամբարին
ջուրը: Այսպէսով ընդծովեան կը թիթեւնայ, և վեր կ'ելլէ:

Ասկէ դատ, ընդծովեան ձուկի լողակներուն նման թե-
ւեր ունի, որո՞նք կը բացուին կը գոցուին, երբ ան վեր
վար շարժի:



ՕԴԱՊԱՐԻԿ ԵՒ ՍԱԻԱՌՆԱԿ

ՕԴԱՊԱՐԻԿ: — Հեղուկներուն նման օդն ալ վերմղում
ունի:

Նաւակը կրնայ առանց ընկղմելու ջուրին վրայ կենալ,
որովհետեւ ջուրին վերմղումը աւելի շատ է իր ծանրու-
թենէն:


Օդապարիկներն ալ ձիչդ այսպէս կրնան օդին մէջ մնալ,
եթէ անոնց ծանրու-
թիւնը քիչ ըլլայ օդին
ճնշումէն:

Առաջին անգամ Մօն-
կոլֆիէ եղբայրները Ֆր-
րանսայի մէջ կատարե-
ցին այս փորձը: Թուղ-
թէ շինուած գունդ մը
տաք օգով լեցուցին և
բերանը ամուր մը կա-
պեցին: Եւ որովհետեւ
տաք օգը պաղէն աւելի
թեթևէ, գունդը սկսաւ
օդին մէջ բարձրանալ:

Տաք օգը ոչ միայն
կը թեթեւնայ, այլ և
շողիի նման ուժ կը

0դը տաքնալով շողիի նման ուժ կը ստանայ
ասանայ:

Ծիշի մը մէջ քիչ մը ջուր դնենք. բերանը խիցով ամուր
մը գոցենք: Ապակիէ խողովակ մըն ալ խիցէն անցընելով
վար իջեցնենք շիշին մէջ՝ մինչեւ ջուրին մակերեսը: Յետոյ
շիշը դնենք տաք ջուրով լեցուն ամանի մը մէջ:



Տեսէ՞ք, միշին ջուրը խողովակին մէջն դուրս կը
ժայթքէ: Շիշին օդն էր որ տաքցաւ և ջուրին վրայ ձըն-
շելով վեր հանեց զայն խողովակին մէջ:

Ուշադրութիւն ընելու է որ խիցը ամէն կողմէ լաւ մը
գոցուած ըլլայ, որպէս զի՞օդը դուրս չփախչի և ամբողջ
ուժով ջուրին վրայ ձնչէ:


Օդապարիկին մէջ ալ տաք օդին այս ուժն է որ կ'օշ-
տագործեն:

Աւելի վերջը, մարդիկ տաք օդի
տեղ սկսան գործածել ջրածինը և
լուսաւորութեան կազը, որոնք
օդէն թեթեւ են: Այս տեսակ կա-
զերով լցուած գունդ մը բնակա-
նաբար օդին մէջ կը բարձրանայ,
ինչպէս որ փայտի կամ խիցի կտոր
մը ջուրին երեսը կ'ելլէ:

Օդապարիկներուն վարի կողմը
կողովի ձեւով ցանց մը կայ, ուր
կը նստի սաւառնորդը: Կողովը
թեկերու ցանցով մը ամէն կողմէ
կապուած է օդապարիկին: Բաւա-
կան վեր ելած ատեն, օդապարիկը
այլ եւս կը կորսնցնէ իր առաջին
թափը, և չի կրնար շատ բարձրա-
նալ, որովհետեւ վերի օդը անօրդ
է: Բայց սաւառնորդը, այս պարագան նկատի առնելով,
իր հետ աւազի պարկեր առած է: Այս պարկերէն մատ
մը և կամ ամբողջը կը նետէ, և օդապարիկը աւելի թեթեւ-
նալով նորէն կը բարձրանայ:

Վար իջնելու համար, սաւառնորդը կը բանայ դռնակ
մը: Դուրսի ծանր օդը դռնակէն ներս կ'անցնի և կը ծան-
րացնէ օդապարիկը:

Հին ատենուան օդապարիկները գունդի ձեւ ունէին.
Էիմակուանները ձուկի ձեւով են և զեկ ունին: Ասկէ զատ



Օդապարիկ


պտուտակ մը շաբաթիչ մեքենայի (մօթէօր) մը միջոցաւ կը
զառնայ արագօրէն: Այս պտուտակը թոշունի մը թեւին
զերը կը կա-
տարէ, և օդին
մէջ զառնա-
ւով հով առաջ
կը բերէ: Օ-
դապարիկը
այս հովին ու-
ժով արագօ-
րէն կը թոշի:



Ցիկլին

Ցատ տեսակ
զեկաւոր օ-
դապարիկներ
կան: Յիշենք
զերմանական
ցէվլինը, որ
հնարիչին ա-
նունով կը կոչուի, և կրնայ մինչեւ 40—50 ձամբորդ փո-
խազրի:

ՍՈՒԱԾԻՆ ԱԿ




Սաւառնակ

Են օդէն, և չեն կրնար թոշիլ, եթէ թեւ չունենան:
Սաւառնակներն ալ թեւ ունին, պտուտակ մը որ շաբ-

Ժիչ մեքենայի մը միջոցաւ արագօրէն կը դառնայ: Պտուտակին արտադրած հովը կը ձնշէ գործիքին թեւերուն վրայ և սաւասնակը առաջ կը մղէ: Պայման է սակայն, որ պտուտակը շատ արագօրէն դառնայ. այլապէս սաւասնակը վար կ'իշնայ:

Օգագարիկն ալ պտուտակ ունի. բայց այդ պտուտակին զերն է ո՛չ թէ զայն օդին մէջ պահել, այլ անոր ընթացքը արագացնել, Այնպէս որ օգագարիկը կրնայի հարկին անշարժ մնալ օդին մէջ: Սաւասնակը այսպէս չէ, և ինչպէս ըստնք չի կրնար անշարժ մնալ կէտի մը վրայ,



Զրասաւառնակ

որովհետեւ շարժիչ մեքենան (մօթէօր) պէտք է միշտ բանի: Մեքենան գաղրելուն պէս, սաւասնակը վրայ կ'իշնայ, ու բովհետեւ օդին ծանր է:

Օգագարիկը կարելի է նմանցնել շոգենաւին, որ կրնայ չուրին վրայ անշարժ մնալ, բայց շարժիչ մեքենայի պէտք անի, քայլելու համար:

Սաւասնակներն ալ նմանցնենք մարգկային մարմին: Փիտէք որ չենք կրնար ջուրին մէջ անշարժ մնալ, և ստիպուած հնք շարժել մեր թեւերն ու սաքերը, որոնք պտուտակի զեր կը կատարեն: Այս շարժումն է որ լողալ կը կոչուի: Թեւերու շարժումին չնորհիւ, ջուրի հոսանք առաջ կուզայ և այդ հոսանքին փերմզումը արգելք կ'ըլլայ մեր մարմին ընկղմելուն: Եթր թեւերը յոգնին և զաղրին շարժել, հոսանքն ալ կը դագրի, և մարդ կ'ընկզմի:

Զրասաւառնակը այնպէս մը շինուած է, որ կրնայ թէ օդին մէջ թռչիլ և թէ ջուրի վրայ նաւարկել, շոգեշարժ մակոյկներու նման:

ԶԵՐՄՈՒԹԻՒՆ

ԸՆԴԱՅԱՅՆՈՒՄ

Զերմութեան ազգեցութեան տակ մարմինները աւելի մեծ ծաւալ կը սաւանան, կ'ընդլայնին: Այսպէս ևն զրեթէ բոլոր հասաւատուն մարմինները, ինչպէս նաև հեղուկներն ու կազայինները:

Հաստատուն մարմիններուն ընդլայնումը շատ քիչ է, և

հետեւաբար

դժուարութեամբ

կը չափուի: Եր-

կաթէ քանակէ

մը եթէ պաղ և

տաք վիճակի մէջ

չափենք, որոշ

տարրերութիւն

չպիտի տեսնենք:

Սակայն մասնաւ-

ւոր գործիքով

մը կարելի է որոշակի երեւան բերել մետաղներուն ընդ-

լայնումը:

Առնենք մետաղէ ձող մը, մէկ ծայրը ամրացնենք, իսկ միւսը ազատ թողունք: Ազատ ծայրին վրայ հաստա-

տենք սլաք մը և սկսինք ձողը տաքցնել:

Պիտի տեսնենք որ ասեղը կը սկսի շարժիլ և այնքան շատ առաջանալ ա-

զեղին վրայ, որքան շատ տաքութիւն տանք:

Բնականաբար ասեղը չէր կրնար ինքնաբերաբար շար-

ժիլ, բան մը պէտք էր, որ հրէր, առաջ մղէր զայն: Մե-



Մետաղի ձողը ամֆաղով կ'ընդլայնի

տաղէ ձողն էր որ տաքնալով երկնցաւ և առաջ մղեց
ոլաքը: Եւ որովհետեւ ձողը մէկ ծայրին վրայ ամրացուած
է, միայն աղոտ ծայրին ուղղութեամբ կրցաւ տարածուիլ,
ընդլայնիլ:

Երբ գաղրինը ձողը տաքցնելէ, ուաքն ալ տառիձանա-
քար իր նախկին տեղը կը վերադառնայ:


Հաստատուն մարմինները թէեւ քիչ կ'ընդլայնին, բայց
ընդլայնուած տակն մնձ ուժ կ'արտազրեն, շատ ճնշում
կը բանեցնեն իրենց կից առարկաներուն վրայ:

Մարդիկ կ'օգտուին այս յատկութենէն, կառքերու աւ-
նիւները մետաղէ շրջանակով ամուր մը սեղմելու հա-
մար: Շրջանակը քիչ մը փոքր կը շինեն անխէն, և յետոյ
տաստիկ կը տաքցնեն: Ձերմութեան աղղեցութեամբ, շրջա-
նակը կ'ընդլայնի և այլեւս կրնայ իր մէջ պարփակել փայ-
տէ անխւը: Այս վիճակին մէջ շրջանակը փայտին վրայ
կ'անցընեն և կը ոկախն ջուրով պաղեցնել զայն: Շրջանակը
պաղելով կը կծկուի, և ամուր մը կը գրկէ անխւը:

Ուշադրութիւն ըրած էր: Երկաթուղիի ձողերը ծայրը
ծայրին դրաւած չեն: Եթէ այսպէս ըլլար, ամրան՝ ձողերը
պիտի երկնային և իրարու վրայ
ճնշելով պիտի քանդէին զիծը: Որ-
պէսզի այս անպատճութեան առաջքն
առնեն, ձողերուն մէջտեղը քիչ մը
բաց կը ձգեն:

Հեղու կները աւելի շատ կ'ընդլայ-
նին: Առնենք նեղ խողովակով մը
վերջաւորուած փորձանօթ մը և ջու-
ռով տանալով կ'ընդլայի բոլ լիցնենք: Եւ որպէս զի ընդլայ-
նումը որոշակի տեսնուի, ջուրը դու-
ռաւորենք: Այս վիճակին մէջ եթէ տաքցնենք փորձանօ-
թը, պիտի տեսնենք որ ջուրը խողովակին մէջ կեր պիտի
բարձրանայ, պիտի ընդլայնի:

Կազերը ա'լ աւելի կ'ընդլայնին: Առնենք փորձանօթ մը,



և անոր վրայի խողովակին մէջ քիչ մը գունաւոր ջուր
լիցնենք: Կը բաւէ ձեռքով բանել փորձանօթը, տեսնելու
համար որ գունաւոր ջուրը կը սկսի շարժիլ, առաջ երթալ
խողովակին մէջ:

Փորձանօթին պարունակած օդն էր որ մեր ձեռքին
ջերմութեան տակ ընդլայնեցաւ և ջուրը առաջ մղեց:

ԶԵՐՄԱՉԱՓ

Մեր մարմինը կրնայ զգալ թէ չուրջի առարկաները
իրմէ աւելի տաք թէ պաղ են: Այսպէս է որ կ'ըսենք թէ
այսինչ մարմինը տաք է, և այնինչը պաղ: Պէտք է գիտ-
նալ, սակայն, որ պաղութիւնը ջերմութեան նման որոշ
քանակութիւն մը չէ: Պաղութիւն ըսելով պարզապէս
պէտք է հասնալ ջերմութեան նուազում:

Մարմնով կրնանք հասկնալ նոյնպէս թէ երկու
առարկաներէն ո՞րը աւելի տաք է: Յաջորդաբար ձեռքս կը
դնեմ ջուրով լիցուն երկու ամաններու մէջ, և կրնամ ո-
րոշել թէ ո՞րը աւելի տաք է:

Մակայն այս միջոցով չենք կրնար գիտնալ թէ ամաններէն
մէկը միւսէն քանի՞ անգամ աւելի տաք կամ պաղ է: Ասկէա
հասկնալու համար կը գործածենք պարզ գործիք մը, որուն
ջերմաչափ կ'ըսեն:

Տեսէք, ջերմաչափը ապակեայ նեղ խողովակ մըն է,
սնդիկով լիցուն: Խողովակին վարի ծայրը աւելի լայն
է: Այս լայն մասին ընդունարան կ'ըսեն:

Երբ ջերմաչափը տաք տեղ մը զրուի, մէջի սնդիկը կը
սկսի ընդլայնիլ և խողովակին մէջ զի բարձրանալ: Ընդ-
հակառակն, ցուրտ տեղի մը մէջ սնդիկը վար կ'իջնէ: Որ-
պէս զի ընդլայնումը որոշակի տեսնուի, ջերմաչափին խո-
ղովակը շատ նեղ կը շինեն:

Պէտք է գիտնաք որ ջերմաչափի խողովակին մէջ օդ

չկայ և սնդիկը ջերմութեան ազդեցութեամբ կրնայ ազատորէն ընդլայնիլ:

Զերմաչափ շինած ատեն, նախ մէջի օգը կը պարպեն և սնդիկով լեցնելէ յետոյ ընդունաբանը, կը գոցեն խողովակին վերի ծայրը: Յետոյ գործիքը կը դնեն եռացած ջուրի մէջ: Սնդիկը կը սկսի բարձրանալ, բայց կուզայ ատեն մը, երբ կէտի մը վրայ անշարժ կը մնայ և այլ եւս չի բարձրանար, որչափ ալ տաքցնենք ջուրը: Այդ կէտին վրայ 100 կը նշանակեն:

Քործիքը յետոյ կը դնեն հալելու վրայ եղող սասոցի մէջ: Սնդիկը բնականաբար վար կ'իջնէ, բայց նորէն որոշ կէտի մը վրայ կը կենայ և աւելի վար չիջներ: Այս կէտին վրայ ալ զերո կը նշանակեն:

Յետոյ երկու կէտերուն մէջտեղի միջոցը հարիւր հաւասար մասիրու կը բաժնեն:

Կան ջերմաչափեր, որ սնդիկի փոխարէն գունաւոր ալքոլով լիցուած են: Այս ջերմաչափերը աւելի զգայուն են, բայց շատ տաքին չեն գործածուիր, և 70 աստիճանէն անդին չեն ցուցներ: Ալքոլը 70 աստիճանէն աւելի տաքցած ատեն, կ'եռայ և կը պայթեցնէ խողովակը:

Ընդհակառակն այս ջերմաչափը շատ կը յարշարի ցուրտ երկիրներու, որովհետեւ ալքոլը ուշ կը ստու

ԿԻՐԱՐԿՈՒՄՆԵՐ

Երկաթէ ձողի մը մէկ ծայրը կրակի մէջ դնենք: Շատ չանցած, ոչ միայն այս ծայրը կը տաքնայ, այլ և միւս ծայրը, և այն աստիճան՝ որ չենք կրնար ձեռքով բռնել:

Այս անգամ ալ փայտի կտորի մը վրայ կատարենք նոյն փորձը: Փայտին մէկ ծայրը կրակին մէջնէ, կ'այրի, բայց նորէն կրնանք բռնել միւս ծայրը, առանց մեծ տաքութիւն զգալու:

Ուրեմն երկաթը և փայտը նոյն դիւրութեամբ ջերմութիւն չեն հազորդեր: Երկաթը լաւ հազորդիչ է, իսկ փայտը՝ վատ հազորդիչ: Բոլոր մետաղները լաւ հազորդիչ են. իսկ փայտը, ապակին, մետաքսը, բամպակը, եւայն վատ հազորդիչ: Հեղուկները, բաց ի սնդիկէն, վատ հազորդիչ են. կազայիբները ալ աւելի վատ հազորդիչ են:

Մետաղներուն մէջ ամէնէն հազորդիչը արծաթը և պղինձն են: Անոր համար խոհանոցի սաները ընդհանրապէս պղինձէ կը չինեն:

Երկաթագործի գործիքներուն կոթն ալ փայտէ կը չինեն, որովհետեւ փայտը վատ հազորդիչ է տաքութեան համար: Եսին պատճառվ, մարզիկ ձմրան բրդեղն կը հազնին: Բուրդը թող չի տար որ մեր ներքին ջերմութիւնը գուրս ելլէ:

Բոխնք թէ ապակին ալ վատ հազորդիչ է: Բայց զիտէք որ արեւի ճառագայթները կ'անցնին ապակիէն, իսկ այդ ճառագայթներուն մէջ տաքութիւն կայ: Ուրեմն ապակին ալ չերմութիւն կը փոխազրէ: Այսո՛, և շատ մեծ քանակութեամբ: Սակայն զանազանութիւն մը պէտք է դնել արեւի ճառագայթներուն տաքութեան և օրինակի համար վառարանին տուած տաքութեան միջնէ: Առաջինը լուսաւոր տաքութիւնն է, իսկ երկրորդը՝ խաւար: Լուսաւոր ջերմութիւնը կ'անցնի ապակիէն, իսկ խաւար ջերմութիւնը՝ ոչ:

Այս յատկութենէն կ'օգտուին պարտիզավանները։ Գար նաև, զանգապակիի տակ կը դնեն ծաղիկ մը, որուն աճումը կ'ուղեն փութացնել։ Արեւին ջերմութիւնը, լուսաւոր ըլլալուն համար, կ'անցնի աղակիին մէջէն և կը տաքցնէ բոյսը։ Սակայն յետոյ գժուարութեամբ դուրս կ'ելլէ, որովհետեւ խաւար ջերմութեան կը փոխուի, իսկ ապա կին վատ հաղորդիչ է այս տեսակ ջերմութեան համար։

ՕԴԵՐԵՒՈՅԹՆԵՐ

Այսպէս կը կոչուին օդին մէջ տեղի ունեցած կարգ մը երեւոյթները։ — անձրեւ, հոգ, փոթորիկ, եւայլն։

ԱՄՊ։ — Անձրեւը ամպիրէ առաջ կուգայ. իսկ ամպը ջրաշողիէ կազմուած է։ Արեւի և կամ ուրիշ ջերմութիւններու ազդեցութեան տակ, երկրիս երեսէն միշտ ջրաշողի կ'արտադրուի։ Այս չոգին օդին մէջ կը բարձրանայ և ցուրտէն կը վերածուի ջուրի շատ մանր կաթիլներու, ամպերու։ Այս կաթիլները այնքան թեթեւ են, որ կրնան օդին մէջ ծփալ։ Սակայն կուգայ տաեն մը, երբ կաթիլները կը խտանան, կը ծանրանան, և ջուրի վերածուելով վար կը թափին։ կ'ըսենք թէ անձրեւ կը տեղայ։

Բոլոր ամպերը անձրեւարեր չեն. կան ամպեր որ ճերմակ են և շատ բարձրեր կը դանուին։ Ասոնք ընդհանրապէս անձրեւ չեն բերեր, այլ ծուէն ծուէն ըլլալով կը ցրուին։ Անձրեւարեր ամպերը սեւ են և վարերը կը դանուին։

ՄԾՈՒԾ. — Մշուշը կամ մառախուղը ուրիշ բան չէ, եթէ ոչ երկրիս մակերեսին շատ մօտերը կազմուած ամպեր։ Գետնէն կամ ծովէն արտադրուող չոգին, օդին ցըրտութեան պատճառաւ, զեռ շատ չբարձրացած կը խտանայ և ամպի կը վերածուի։ Մշուշը երբեմն այնքան խիս կ'ըլլայ, որ չորս կողմը կը մթաղնէ, անտեսանելի ընելու

աստիճան։ Մշուշու օդին, շոգենաւերը չեն բանիր, արկածի տեղի չտալու համար։ Երբ արեւ ծաղի, մշուշն ալ կը փարատի, որովհետեւ ջուրի կաթիլները կը չոգիանան և աւելի վերերը կ'ելլին։

ԶԻՒՆ. — Երբ սաստիկ ցուրտ ընէ, օդին մէջ զանուող ջրաչոգին կը պաղի և փոխանակ ջուրի վերածուելու, կը սառի, եթէ սառումը դանդաղ ըլլայ, ջրաչոգին ձիւնի կը փոխուի, իսկ եւ

թէ արագ ըլլայ։ Կարկուտի կը վերածուի։

ԶԻՒՆԻ հատիկները, որոնց բաթիլ կ'ըսեն, շատ կանոնաւոր ձեւ ունին։ Եթէ բաթիլ մը սեւ կերպասի վրայ դնէք և ման-


րացոյցով գիտէք, պիտի տեսնէք որ երկրաչափական կունոնաւոր տատղի մը ձեւն ունին։

ԶԻՒՆԻ իսաւը սաստիկ ցուրտէն կը պաշտպանէ ցանքերը։

Կարկուտը կազմուած է մեծ հատիկներէ, որոնք երբեմն ընկոյզի մեծութիւն կ'ունենան և շատ կը փնտոն բոյսերուն։

ՇԱՂ. — Գարնան և աշնան, առոտուները, յաճախ կը տեսնէք որ բացը մնացած առարկաներուն երեսը ջուրի մանր կաթիլներով կը ծածկուի։ Այս կաթիլներուն շաղ կամ ցող կ'ըսեն։

Պատճառն ալ պարզ է։ Գիշեր տաեն, հոգին վրայ գրանուող առարկաները մաս առ մաս գուրս կուտան ցերեկին իրենց ամբարած տաքութիւնը, և կը պաղին։ Օդին պա-



ԶԻՒՆԻ բարիղներ

ըռւնակած ջրաշողին, այս պազութենէն կը խտանայ և մանր կաթիլներով կը նստի առարկաներուն վրայ, Գիտէք անշուշտ, որ եթէ եռացած ջուրի վրայ պնակ մը բռնինք, պնակին երեսը կը ծածկուի ջուրի մանր կաթիլներով շաղն ոլ ձիչդ այս ձեւով կը կազմուի:

ԵՂԵԱՄ. — Երբեմն կը պատահի որ, հողը շատ կը պաղի, զբուէն աւելի վար: Այս ատեն ջուրի կաթիլները կը սառ ոին և ձերմակ խաւ մը կը կապեն: Այս խաւին՝ եղեամ կը ըստ:

Եղեամ առաջ կուգայ պարզ, անամպ օգերուն, երբ գոլորշիացումը աւելի արագ կը կատարուի: Շատ հասա խաւ կապած ատեն, եղեամը կրնայ տունկերուն վնասել: Ասոր համար, երկրագործները երբեմն արուեստական ամպեր առաջ կը բերեն, խէժոտ նիւթեր այրելով: Ամպը ծածկոցի գեր կը կատարէ, և չի թողուր որ հողը շատ գուրբչի արտադրէ:

ՀՈՎ. — Օդի տեղափոխութիւնն է որ հով առաջ կը բերէ, ասոր ալ պատճառը՝ մօտակայ տեղերու բարեխառնութեանց տարբերութիւնն է: Երբ տեղի մը օդը տաքնուով վեր բարձրանայ, մօտակայ վայրէ մը պաղ օդ կը խուժէ և կը բռնէ տաք օդին տեղը: Եթէ այս խուժումը շատ արագ տեղի ունինայ, հովն ալ ուժգին կ'ըլլայ և փոթորիկ կը կոչուի:

Լ Ո Յ Ս



Ցերեկին, արեւով կը լուսաւորուինք, խոկ մութին՝ մոմով և զանազան լամբարներով: Արեւը, լամբարները և ուրիշ մարմիններ, որ այսպէս լոյս կ'արձակեն, լուսառու կը կոչուին:

ԼՈՅՍԻՆ ՈՒՂՂՈՒԹԻՒՆԸ. — Լուսատու մարմինները չառագայթներ կ'արձակեն, որոնք թէ՛ լոյս և թէ ջերմութիւն կուտան: Լոյսի ճառագայթներուն՝ շող ալ կ'ըսեն: Այս ճառագայթները ուղիղ գիծով կը տարածուին, այս մինքն չի փառակ, առանց չեղելու: Ասոր համոզուելու համար, կը բաւէ արեւ օդին զոցել պատուհանին փեղկերը: Լոյսը անցք մը կը գտնէ և սենեակէն ներս կուգայ: Օդին մէջ առկախ գանուող փոշիները ուղիղ գիծի մը՝ ուղղութեամբ կը լուսաւորուին: Ասկէ կը հետեւցնենք թէ լոյսը ուղիղ գիծով կ'ընթանայ:

ԼՈՅՍԻՆ ԱՐՍՂՈՒԹԻՒՆԸ. — Լոյսը չափազանց մեծ արագութեամբ կը տարածուի, այնքան մեծ որ՝ տեղէ մը անոր ծագումը և ուրիշ տեղ մը ժամանումը ակնթարթի մէջ տեղի կ'ունենայ: Փարոսի մը լամբարը վառուած ատենն խոկ, լոյսը կը տեսնուի նաւապետին կողմէ, որքան ալ մեծ ըլլայ հեռաւորութիւնը:

ԹԱՓԱՆՑԻԿ ԵՒ ԱՆԹԱՓԱՆՑ ՄԱՐՄԻՆՆԵՐ. — Լոյսը կ'անցնի ապակիէն, օդէն և ջուրէն: Այս տեսակ մարմիններ թափանցիկ կը կոչուին: Ընդհակառակը, փայտի, քարի և երկաթի նման մարմինները թուլ չեն տար որ լոյսի ճառագայթը անցնի իրենց մէջն, և ասոր համար անթափանց կը կոչուին:

Թուղթը կիսաթափանց կ'ըլլայ, երբ վրան իւղ քսենք:

Այս տեսակ թուղթի մը ետին գտնուող առարկան որոշակի չերեւիր, այլ միայն շուր կը ձգէ: Հին ատենաները գիւղերու մէջ ապակիի փոխարէն իւղոտ թուղթով կը ծած-կէին պատռհանի փեղկերը:

ՑՈՒՅՑՈՒՄ. — Որպէս զի առարկայ մը տեսնուի, պէտք է որ լոյսի ճառագայթ մը հանդիպի անոր: Սակայն գիշելք որ ցերեկ ատեն սենեակի մը բոլոր տեղերը լոյս չեն առներ գուրսէն: Բայց նորէն կը տեսնուին: Սենեակին պատերը և որից առարկաներն են որ իրենց առած լոյսին մէկ մասը կ'անդրադարձնեն, կը ցրուեն: Ճառագայթը՝ պատին հանդիպած ատեն, կը փոխէ իր ուղղութիւնը և ետ կուգայ, կը ցրուի: Այսպէսով, առարկաներու ետին գրտ-նուող տեղերն ալ կը լուսաւորուին:

Եթէ պատին վրայ հայելիներ գնենք, պիտի տեսնենք որ սենեակին մութ տեղերը աւելի շատ կը լուսաւորուին: Հայելիին երեսը, ողորկ ըլլալուն համար, ամբողջութեամբ անգրագարձուց իր վրայ ինկող ճառագայթները: Լոյսին այս ձեւով ետ գառնալուն՝ ցոլացում կ'ըսեն: Խորառութու մակերեսները լաւ չեն ցոլացներ լոյսի ճառագայթները, այլ անկանոն կերպով կը ցրուեն:

Գոյնի տեսակէտով ալ տարբերութիւն կայ: Ճերմակ մարմինները աւելի լաւ կը ցոլացնեն, քան սեւերը: Դիտած էք անշուշտ որ սենեակները աւելի լուսաւոր կ'ըւ-լան, եթէ պատերը ճերմակ ներկուին:

ՀԱՅԵԼԻ. — Ցոլացման չորհիւ, ողորկ մակերեսները կը ցոլացնեն իրենց զիմացը գտնուող առարկաներուն պատ-կերը: Երբ հայելի հայելիին զիմացը զրուած առարկայի մը, այդ առարկան երկու հատ կը տեսնէք. — մէկը բուն առարկան, որ հայելիին առջեւը կը գտնուի, իսկ միւսը՝ անոր պատկերը, որ հայելիին ետին կ'երեւի: Առարկան կարելի է բանել, շօշափել, մինչդեռ պատկերը՝ ո՛չ: Ուրիշ խօսքով, պատկերը երեւութական է, զոյութիւն չունի. առարկան վերցուելուն պէս, պատկերն ալ կը վերնայ, կ'անհետի, ճիշդ մարմի մը շուքին պէս:

Պատկերը և առարկան միեւնոյն հեռաւորութիւնը կ'ու-նենան հայելիին. եթէ առարկան հեռացնէք, պատկերն ալ կը հեռանայ, եթէ մօտեցնէք, ան ալ կը մօտենայ:

Դիտէք որ բոլոր ապակիները հայելիի նման չեն ցուց-ներ իրենց զիմացի առարկաները. պայման է որ լոյսը ամբողջովին չանցնի ապակիին մէջէն, այսինքն անթա-փանց կամ կիսաթափանց ըլլայ: Առոր համար ապակիին ետեւը սնդիկով շինուած ներկ մը կը քսեն:

Աղտոտ և փաշոտած ապակիներն ալ հայելիի պէս կը ցուցնեն զիմացի առարկաներուն պատկերը: Զուրի մակե-րեսը և չնարակուած փայտերն ալ այսպէս են:

ԲԵԿՈՒՄ

Լոյսի ճառագայթները ուղիղ զիծով կ'ընթանան. ոտ-կայն եթէ իրենց ճամբուն վրայ հանդիպին աւելի կամ նուազ խիտ միջավայրի մը, կը փոխեն իրենց ուղղու-թիւնը, կարծես կը կոտրին: Օրինակ, օ-գէն ջուրի մէջ անցնող ճառագայթ մը չի կրնար առջի ուղղութեամբ առաջանալ, ո-րովհետեւ ջուրը օգէն աւելի խիտ է:

Լոյսին այս ձեւով ուղղութիւն փոխե-լուն՝ բեկում կ'ըսեն:

Ապակիէ ձող մը գնենք գաւաթ մը ջուրի մէջ: Չողը ջուրի մակերեսին վրայ շողը կոտրած կ'երեւի:

Աւելորդ է ըսել թէ ապակիէ ձողը միակտուր է, և պարզապէս մեր աչքն է որ կոտրած կը տեսնէ զայն:

Բեկման հետեւանքով է նոյնպէս որ աւազանի մը յա-տակը իրականէն նուազ խոր կ'երեւի մեզի:



ԽՈՇՈՐԱՑՈՅՑ

Բոլորդ ալ տեսած ըլլալու էք այս պարզ գործիքը, որ պզտիկ տուրկաները մեծ կը ցուցնէ: Ոսպի ձեւով քայց աւելի մեծ ապակի մըն է, և ասոր համար ոսպնեակ անունը առած է:

Եթէ ոսպնեակ մը արեւին կամ ո և է լոյսի բռնենք, կը տեսնենք որ ոսպնեակին ետեւի կողմը, քիչ մը հեռուն, կլոր և ձերմակ կէտ մը առաջ կուգայ: Լոյսի ձառագայթներն են որ, ոսպնեակին միջն անցներէ յետոյ, մէկ կէտի վրայ կը հաւաքըուին: Եթէ սիկար մը բռնենք այդ կէտին վրայ, չատ չանցած պիտի վասի: Սյու կէտը՝ վառարան կը կոչուի: Ոսպնեակ մը երկու վառարան կ'ունենայ, մէկը աջ, միւսը ձախ կողմը:

Պէտք է գիտնաք որ վառարանները ոսպնեակին վրայ չեն գտնուիր, այլ դուրսը, երկու կողմերը: Երբ ոսպնեակ մը արեւին բռնէք, կը տեսնէք որ ձերմակ կէտը, վառարանը, աւելի հեռուն կը կազմուի:



Խոշորացոյցը կը
մնացն առարկաները

Եղողորացոյցը կ'ըսեն: Ասոր համար, այս ոսպնեակին խոշորացոյց կ'ըսեն:

Սակայն բոլոր ոսպնեակները խոշորացոյցի դեր չեն կատարեր: Կան որ բնդակառակն կը պզտիկցնեն:

Չատ փոքր մարմինները, օրինակ հիւանդութեանց մանրէներ, գիտելու համար, մանրացոյց կոչուած գործիքը կը գործածեն: Մանրացոյցն ալ խոշորացոյցին պէս շինուած է, միայն մէկի տեղ երկու կամ աւելի թիւով ոսպնեակներ ունի:

ԿիրԱՐԿՈՒՄՆԵՐ: — Հայելիները և ոսպնեակները շատ գործածական են կեանքի մէջ: Բաց ի սովորական հայելիներէն որ հարթ մակերես ունին, կան նաև կոր հայելիներ: Այս հայելիներն ալ ոսպնեակներու նմտն վառարան ունին: Երբ լոյս մը գրուի վառարանին վրայ, ձառագայթները կը ցորան և զուգահեռական ուղղութեամբ կը տարածուին:

Այս տեսակ հայելիներուն՝ լուսարձակ կ'ըսեն: Ինքնաշարժերը և շողենաւերը անպայման լուսարձակ կ'ունենան, գիշեր ատեն իրենց ճամբան գտնելու և արկածի տեղի չտալու համար: Շողենաւերու և մանաւանդ զրահաւորներու լուսարձակները շատ զօրաւոր են, և ահազին հեռաւորութեան վրայ լոյս կուտան:

Ոսպնեակները աւելի շատ գործածական են: Հեռագիտակները ոսպնեակներու միջոցաւ է որ կը մօտեցնեն հեռուի տուրկանները: Շարժանկարի և լուսանկարչութեան հիմն ալ գարձեալ ոսպնեակներն են:

ԼՈՒՍԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ

Անցեալ տարի, աչքի կազմութեան վրայ խօսած ատեն, համառօտակի բացատրած էինք նաև լուսանկարչական գործիքը: Այս անգամ քիչ մը աւելի մանրամասնութիւն հաղորդենք:

Լուսանկարչական գործիքը գրուած է տուփի մը մէջ, որուն կողերը անթափանց են, և փքոցի նման կրնան բացուիլ գոցուիլ: Միայն բաց է առջեւի կողմը ուր պղինձէ տուփի մը մէջ գրուած ոսպնեակ մը հաստատուած է:


Ոսպնեակին զիմաց գտնուող տուրկայի մը պատկերը կը կազմուի ոսպնեակին ետեւի կողմը, անփայլ և կիսաթափանց ապակիի մը վրայ: Փքոցը բանալով գոցելով

լուսանկարիչը այնպիսի դիրք մը կուտայ գործիքին, որ
պատկերը կ'ըլլայ յստակ և որոշ :

Այս գործողութենէն յետոյ, լուսանկարիչը կը հանէ
անփայլ ապա-
կին և տեղը կը
դնէ ուրիշ ա-
պակի մը, որուն
վրայ քիմիական
նիւթեր քսուած
են: Լոյսի ճա-
ռագայթները
կ'ազդեն այս ա-
պակիին վրայ և
հոն առաջ կը բե-
րեն առարկային
պատկերը:

Սակայն այս պատկերը ժխտական է. այսինքն առար-
կացին լոյս տեսած մասերը սեւ կ'երեւին պատկերին վրայ,
իսկ լոյս չտեսածները՝ ձերմակ: Պատկերի ապակին մաս-
նաւոր թուղթով մը կը ծածկեն և արեւին կը դնեն: Թուղ-
թին վրայ պատկերը կը զբարի, այսինքն լոյս առած մասերը
ձերմակ կ'երեւին, և չուրբին մնացածներն ալ՝ սեւ:

Հսկնք թէ լուսանկարչական զործիքը գրուած է ան-
թափանց տուփի մը մէջ: Այս տուփին՝ մութ սենեակ կ'ը-
սեն: Մութ սենեակին չնորհիւ, միայն լուսանկարուելիք
առարկայէն եկած ճառագայթները կ'ազդեն ապակիին վրայ
և հոն կը զրոշմեն առարկային պատկերը:



Լուսանկարչական զործիք

ԶԱՅՆ

Մետաղէ բարակ և առաձգական ձողի մը մէկ ձայրը
հաստատենք տեղի մը վրայ, և միւս ծայրը շարժենք:
Չողը կը սկսի թրթուալ և թրթուացումները
այնքան մեծ կ'ըլլան, որ աչքով կը տես-
նուին:

Եթէ ձողը աւելի ուժով շարժենք,
թրթուացումները աւելի արագ կը կատար-
ուին և այլ եւս աչքով չեն տեսնուիր, ո-
րովհետեւ շատ փոքր են: Սակայն կը լլս-
ուին. ձողը արագօրէն շարժելով ձայն ա-
ռաջ բերաւ:



Ապակիի թրթուացումը
կը լանեն զնդակը

Ապակիեց ձողով մը թեթեւ հար-
ուած մը տանք սա գաւաթին: Գա-
ւաթը սկսաւ թրթուալ և ձայն հանել:
Եթէ թելէ մը կախուած թանթրուենիք
գնդիկ մը մօտեցնենք գաւաթին, գնդիկը
բուսն կերպով ետ պիտի մզուի, գա-
ւաթին կողին զպած տաեն: Ասկէ կը հատեւի թէ, գա-
ւաթը ձայն հանած տաեն կը թրթուայ, կը շարժի:

ԶԱՅՆԸ Ի՞ՆՉՊԵՍ ԿԸ ԼՍՈՒԻ, — Սորգեցանք թէ ձայնը
թրթուացումի արդիւնք է. երկաթ ձողը և գաւաթը
թրթուալով ձայն հանեցին: Այսպէս են հաեւ բոլոր մար-
մինները, — հաստատուն, հեղուկ թէ կազային: Մարմինը



Պողպատէ առյի
մը թրթուացումը

թրթուացած ատեն, իր հետ կը թրթուացնէ համեւ շուրջի օդք։ Այս օդն ալ իր կարգին կը շարժէ, քովի օդք, և այսպէս կարգով կը թրթուան օդի բոլոր խաւերը։ Մեր ականչին մօտ գտնուող օդի խաւն ալ կ'ազդուի օդացին այս ալիքներէն և ուժով մը կը շարժէ մեր թմբկաթաղանթք։

Պարզ է ուրեմն որ ձայն չպիտի լոէինք, եթէ մեր շուրջը օդ չգտնուէք։ Փորձով մը կարելի է հաստատել այս պարագան։ Ապակեայ գունդի մը օդք պարզելէ յիտոյ, մէջի զանգակը գուրաէն հնչեցնենք։ Անկասկած զանգակը կը թրթուայ և ձայն կը հանէ։ Բայց մենք չենք լսեր այս ձայնը, որովհետեւ օդ չկայ որ թրթուայ և մեր ականջին հասցնէ զայն։

Պէտք է նկատի ունենալ որ, ձայնը ինքնին մարմին չէ, օրինակ ծաղիկի բոյրի նման զոր հովք մեր քիթին կը բերէ։ Չայնը պարզապէս թրթուացում է, և ոչ ուրիշ բան, տեսակ մը մեղմ մէջ ձայնը չի հով է որ օդի արագ շարժելէն տուաջ տարածուիք կուգայ։

Չայնը միայն օդին միջոցաւ չէ որ կը հազորդուի։ Հաստատուն մարմինները և հեղուկներն ալ կրնան ձայնը փոխանցել, և աւելի լաւ կերպով։

Երկան սեղանի մը երկու կողմը երկու հոգի կեցէք։ Մէկը թող ականջը դնէ սեղանին, իսկ միւսը շատ թեթեւ հարուած մը տայ սեղանին միւս ծայրին։ Ականջը դնողը շատ լաւ պիտի լսէ հարուածին ձայնը։

ԶԱՅՆԻՆ ԱՐԱԳՈՒԹԻՒՆՆԵՐ. — Չայնը լոյսին չափ արագ չի տարածուիք։ Բաւականաչափ հեռուէն զիտենք փայտահար մը, որ ծառ կը կարէ։ Երբ տապարը ծառին զարնուի, ձայն առաջ կուգայ։ Սակայն տեսնելը եւ լսելը միեւնոյն ատեն տեղի չեն ունենար։ Նախ տապարին իջնելը կը տեսնենք, և աւելի ուշ ձայնը կ'առնենք։ Պատճառը

այն է որ, լոյսը աւելիի արագ կը հասնի մեր աչքին, քան ձայնը՝ մեր ականջին։

Թհողանոթ արձակուած ատեն ալ միեւնոյն բանը կը պատահի։ Նախ լոյսը կը տեսնենք, յետոյ ձայնը կը լսնք ո փորձով հաստատու են որ ձայնը մէկ երկվայրկեանի մէջ 340 մէթր կը կարէ։

ԱՐՁԱԳԱԿԱՆԳ. — Լոյսին նման ձայնն ալ կը ցույացա կ'անդրադառնայ, երբ արգելքի մը հանդիպի։ Բաղնիքը մը կամ քարայրի մը մէջ եթէ խօսիք, շատ չանցած կրկին կը լոէք ձեր արտասահնած բառերը։ Չայնական ալիքներն են որ բազնիքին կամ քարայրին պատերուն զարնուելով ետ կուգան և ձեր ականջը կը հասնին։ Ասոր արձագանգ կ'ըսնեն։

Երբեմն կը պատահի որ արձագանգը քանի մը անգամ կը կատարուի։




ԿԻՐԱՐԿՈՒՄՆԵՐ

Մարմիններու թրթուցումին օգտուելով, մարդիկ կարգ մը ձայնական գործիքներ շինած են: Գործիքներու մէկ մասին մէջ թերեր, լարեր է որ կը թրթուան, ինչպէս ջութակը, քնարը են:, մէկ մասին մէջ ալ օդն է որ կը շարժի, ինչպէս սուլիչը, սրինգը, փողը են::

Լարաւոր գործիքի մը թերերը որբան բարակ, թեթեւ պրկուած ըլլան, ձայնը այնքան բարձր կ'ըլլայ:

Սուլիչի և սրինգի մէջ, մեր շունչին ուժով օդը կը թրթուայ և ձայն կը հանէ: Որպէս զի թրթուցումը արագ տեղի ունենայ, սուլիչին մէջ սոպի չափ թեթեւ սուարիայ մը կը դնեն: Այս սուարիան շարժելով, իր կարգին կը շարժէ նաև շուրջի օդը:

ԶՈՅՆԱԳԻՐ.— Զեղմէ շատեր, եթէ ոչ բոլորդ, ձայնագիր (Փօնոկրաֆ) տեսած և լսած են: Այս սքանչելի գործիքին չնորհիւ կարելի է մէկու մը երգը արձանագրել մասնաւոր սկաւառակներու վրայ: Երգիչը երգած ատեն, անոր շունչին ուժով ասեղ մը կը շարժի և ծակտիկներ կը բանայ սկաւառակին վրայ: Յետոյ, երբ ասեղը զսպանակի մը միջոցաւ շարժելով այդ ծակտիկներուն մէջ կը մտնէ և կ'ելլէ, ըրջապատի օդը կը թրթուայ և նախկին



Զայնագիր (Փօնոկրաֆ)

երգը գրեթէ նոյնութեամբ կը վերարտագրուի:

Գալ տարի աւելի մանրամասն տեղեկութիւններ պիտի առնէք ձայնագրի մասին:

ՀԵՌԱՋԱՅՆ.— Աւելի հրաշալի գործիք մըն է հեռաձայնը (թէլէֆոն), որուն միջոցաւ մարդիկ կրնան ահազգին հեռաւորութեան վրայ խօսիլ իրարու հետ:

Հեռաձայնին մէջ ալ թրթուցումի միջոցաւ է որ ձայն առաջ կուգայ: Երբ ձեր բերանը գործիքի ձագարին մօտեցնէք և խօսիք, ձագարին ետին գտնուող բարակ և առաձգական մարմին մը կը սկսի թրթուալ ու ձայնական ալիքներ առաջ բերել: Ելեկտրականութեան միջոցաւ, այս ալիքները կը փոխանցուին ձեր խօսակցին ականջին գըրուած գործիքին, և զարձեալ կը թրթուացնեն բարակ մարմին մը: Թրթուացումը կ'անցնի ականջին, և ձեր խօսած բառերը կը լսուին:

ՄԱԳՆԻՍԱԿԱՆՈՒԹԻՒՆ

Այս պայտի ձեւով պողպատի կտոր մը: Եթէ զայն մօւ տեցնենք երկաթի խարսուքներու, պիտի տեսնենք որ խարսուքները վեր կը ցատկեն և ամուր մը կը փակին պողպատին: Նոյն երեսոյթը տեղի պիտի ունենար, եթէ պողպատը ասեղի մը մօտեցնէինք. ասեղն ալ պիտի փակէր պողպատին, և վար չպիտի թյնար, եթէ նոյն իսկ օդին մէջ առկալի մնար:

Պողպատի այս կտորին մագնիս կ'ըսեն, իսկ անոր քառ չողպական ուժին՝ մագնիսականութիւն:

Բայց չկարծէք որ բոլոր պողպատները մագնիսական ուժ ունին: Կան քարեր, որ բնականէն մագնիսի յատկութիւն ունին. բայց ընդհանրապէս արուեստական միջոցներով մագնիս կը պատրաստին: Յետոյ պիտի տեսնենք որ ելեկտրականութեամբ կարելի է շատ զօր բաւոր մագնիսներ չինել: Բնական մագնիսներ կան ծուէտի և ուրիշ երկիրներու մէջ: Թուրքիոյ մէջ այս տեսակիտով նշանաւոր է Մանիսա քաղաքը, որուն շրջականները, հողին տակ, մագնիսական հանածոներ կան:

Եթէ ձեր զմելին շփէք մագնիսի մը վրայ, զմելին շփումով կը մագնիսանայ և իր կարգին կրնայ ասեղ մը քաշել:


Պէտք է գիտնաք որ, մագնիսը միայն երկաթի խարսուքներ կրնայ քաշել: Փորձով մը կրնանք հաստատել այս

պարագան: Աեղանի մը վրայ գնենք զանազան նիւթեր... երկաթի խարսուք, պղինձի խարսուք, աւազի մանր կտորներ, ածուխի փոշի հն: : Եթէ մագնիս մը մօտեցնենք սեղանին, պիտի տեսնենք որ երկաթի խարսուքները կը փակին ամուր, իսկ միւս նիւթերը անշարժ կը մնան: Աւրեմն մագնիսը միայն երկաթեղէններ կը քաշէ:

Բայց երեսոյթը... Մագնիսի մը երկու ծայրերը անոր բեւուները կը կաչուին: Այս բեւեսներին մէկը ըմբիչտ գէպի



Մագնիսը միայն երկաթը եւ պողպատը կը քաշէ



ՄԱԳՆԻՍԱԿԱՆ ԱԾԽՎԱՅԵՐ

Նմանները զիրար կը կանեն

Անմանները կը քաշն

Հիւսիս, եմիւսը գէպի հարաւ կ'ուղղուի: Որով, մագնիսական ասեղով կարելի է որոշել չորս ուղղութիւնները: — արեւելք, արեւմուտք, հիւսիս և հարաւ:


Այս տեսակ ասեղներուն՝ կողմնացոյց կ'ըսեն: Շոգենաւերը կողմնացոյցի պէտք ունին, ովկիանոսներու մէջ որոշելու համար իրենց ուղղութիւնը:

Եթէ երկու մագնիսական ասեղներ իրարու մօտեցնէք, պիտի տեսնէք որ նման բեւեսները զիրար կը վանին, իսկ աննմանները կը քաշն:

ԵԼԵԿՏՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ

Սեղանիս վրայ թուղթի կտորներ կը դնեմ, և անոնց կը մօտեցնեմ կնքամոմի կամ ապակիի ձող մը: Թուղթի կտորները անշարժ կը մնան:

Կնքամոմի թեղանիքիս վրայ ամուր մը կը չփեմ և նորէն կը մօտեցնեմ թուղթի կտորներուն: Տեսէ՞ք, թուղթի կտորները վեր ցատկեցին և փական կը բամոմին:



Կնքամոմը շփուելով կ'ելեկտրականանայ եւ տեսնէք, եթէ ձգախէժի իրեն կը բաշէ Թուղթի կտորները կամ սաթի կտոր մը բռւրգէ կ'երպամով շիբք:

Ուրեմն կարգ մը մարմիններ շփումով կը ստանան ուժ մը, որ թեթեւ առարկանները կը բաշէ: Այս ուժը՝ ելեկտրականութիւն կը կոչուի:


ԵՐԿՈՒ ՏԵՍԱԿ ԵԼԵԿՏՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ: — Մետաքսէ թել մը կախենք թանթրուենիի միջուկի կտոր մը, և անոր մօտեցնենք կերպասի վրայ շփուած ապակեայ ձող մը: Միջուկը, թեթեւ ըլլալուն համար, կը բաշուի ձողէն, դէպի ան կը ձգտի: Բայց ձողին դպչելուն պէս, ետ կը մղուի: Այս միջոցին միջուկին մօտեցնեմ կնքամոմի ձող մը, զոր նախապէս շփած էի թեղանիքիս վրայ: Զարմա՞նք: — Կնքամոմը իրեն բաշեց թանթրուենիի միջուկը:

Երկու ձողերն ալ, ապակի թէ կնքամոմ, ելեկտրականութիւն ունէին: Բայց մէկուն վանածը միւսը բաշեց: Կը անշանակէ թէ անոնց ելեկտրականութիւնները միեւնոյն տեսակէն չեն, այլ իրարու հակառակ:

Փորձով հաստատուած է որ ելեկտրականացած մարմինները այս երկու ելեկտրականութիւններէն մէկով կամ

միւսով լեցուած կ'ըլլան: Նոյնպէս հաստատուած է որ նման ելեկտրականութիւնները զիրար կը վանեն, իսկ աննմանները զիրար կը բաշեն:

Վերի փորձին մէջ, ապակեայ ձողը վանեց թանթրուե-



Ապակին կը բաշէ

Ապակին կը վանէ

Կնքամոմը կը բաշէ

նիի միջուկը, որովհետեւ ան, իրեն զպած ատեն, իր ելեկտրականութիւնէն մաս մը առաւ, նոյն ելեկտրականութեամբ լցուեցաւ: Ընդհանառակին, կնքամոմի ձողը բաշեց միջուկը, որովհետեւ անոր ելեկտրականութիւնը նման չէր իր ելեկտրականութեան:

Լ.Ա. ՀԱՂԱՐԴԻՉԻՉ, Վ.Ա. ՀԱՂԱՐԴԻՉԻՉ: — Հին ատենները կը կարծուէր թէ միայն սաթը ընդունակ է շփումով իրեն քաշելու թեթեւ մարմինները: Մինչդեռ փորձով գիտենք որ բոլոր մարմինները ունին սաթին այս յատկութիւնը:

Առնենք երկաթէ ձող մը, և կերպասի մը վրայ շփելէ յետոյ թուղթի կտորներու մօտեցնենք: Ելեկտրականութիւն ո՛չ մէկ յետք: Մետաքսով փաթթենք ձողին կանութեան ո՛չ մէկ յետք: Մետաքսով փաթթենք ձողին մէջտեղը և անկէ բռնելով շփենք ձողը: Եթէ նորէն մօտեցնենք, պիտի տեսնենք որ թուղթի մանր կտորները միշտ կը շարժակին: Ուրեմն երկաթն ալ շփումով ելեկտրականացաւ:

Անշուշտ կ'ուղէք զիտնալ թէ մետաքսը ի՞նչ գեր կա-

տարեց : ինչպէս ջերմութեան , նոյնպէս ալ ելեկտրականութեան համար բոլոր մարմինները հաւասարապէս հաղորդիչ չեն : Պարզ ձեռքով չենք կրնար բոնել երկաթի տաք ձող մը , առանց մեր ձեռքը այրիլու : Բայց լաթի հաստ կտորով մը կրնաք անվտանգ բոնել : Ինչու . — որովհետեւ լաթը վատ հաղորդիչ է ջերմութեան համար :

Ելեկտրականութեան մէջ ալ այսպէս է . մետաղները լաւ հաղորդիչ են , իսկ մետաքսի , ձգախէժի , ապակիի և յախանապակիի նման մարմինները՝ վատ հաղորդիչ են :

Մեր կատարած փորձին մէջ , երկաթէ ձողը նախապէս ալ ելեկտրականացաւ . սակայն առաջ եկած ելեկտրականութիւնը մեր ձեռքին անցաւ և կորսուեցաւ : Մինչդեռ երբ մետաքսով պատեցինք զայն , ելեկտրականութիւնը այլ եւս չանցաւ մեր ձեռքին , որովհետեւ մետաքսը վատ

հաղորդիչ է :

Ելեկտրական զետեղութիւնը մէջ պղինձէ թելեր կը զործածեն , որովհետեւ այս մետաղը շատ լաւ հաղորդիչ է : Գիտէք , անշուշտ , որ խոհանոցի կաթսաներն ալ ընդհանուրապէս պղինձէ կը շինեն դարձեալ նոյն պատճառաւ : Եւ որպէս զի պղինձէ թելը զուրս չայց իր փոխադրած ելեկտրականութիւնը , զայն կը պատեն մետաքսով կամ ուրիշ վատ հաղորդիչ նիւթով մը : Եթէ ձեր տան մէջ ելեկտրական լոյս ունիք , ուշագրութիւնը ըրէք և պիտի տեսնէք որ ելեկտրականութիւնը բերող հաստ թելերը ամբողջովին պղինձ չեն . թելերուն մէջի մասը պղինձ է , իսկ զուրսը մասը վատ հաղորդիչ մարմին մը :

Ասով ալ չեն բաւականաւաքր , և ելեկտրական թելերը կ'անցընեն խողովակներէ , կամ յախնձէ կօճակներու միջուցաւ կը հաստատեն պատերու վրայ : Այսպէս կ'ընեն , որպէս զի ելեկտրականութիւնը պատին և չենքի փայտերուն չանցնի , ու հրդեն առաջ չբերէ :

Հեռագրաթելերու ձողերուն վրայ ալ յախնձէ ամաններ կան : Առոնք ալ հեռագրաթելը կը կղզիացնեն , այսինքն չեն թողուր որ անոր ելեկտրականութիւնը կորսուի , ձուղին անցնի :

Չոր օդն ալ վատ հաղորդիչ է ելեկտրականութեան համար . ընդհակառակն խոնաւ օդը լաւ հաղորդիչ է :

ՇԱՆԹԱՐԳԵԼ

Մութին և չոր օդի մը , եթէ ձեռքով շփէք սեւ կառուի մը մորթը , պիտի տեսնէք որ կայձեր կը ցատկեն , թեթեւ ձայն մը հանելով : Շփումով , միաժամանակ երկու տեսակ ելեկտրականութիւն գոյացաւ , մէկը մորթին , և միւսը մեր ձեռքին վրայ : Եւ որովհետեւ երկու ելեկտրականութիւնները նման չեն , իրարու միացան և լոյս ու ձայն առաջ ըերին :

Խոնաւ օդի մը , երբ երկու ամպեր իրարու մօտ գրանուին , ձիչզ նոյն բանը կը պատահի , ինչ որ կատարուեցաւ մեր ձեռքին և կատուի մորթին միջնէ : Հոն ալ կայձեր առաջ պիտի վան , բայց աւելի մեծ ուժով : Ամպերուտարբեր ելեկտրականութիւնները ուժով մը իրարու կը միանան , և լոյս ու ձայն առաջ կը բերին : Լայսին՝ վիսյակի , իսկ ձայնին՝ որոտում կ'ըսեն :

Երբեմն ամպը կը մօտենայ բարձր շէնքի մը կամ ծառի մը : Այն ատեն կայձը առաջ կուգայ ամպին և շէնքին միջւ : Կայձակ ինկաւ , կ'ըսեն :

Կայձակը քարուքանով կ'ընէ իր հանդիպած տեղը , և վայրկենապէս մարզ կամ կենդանի կ'ածխացնէ : Ասոր համար վատանգաւոր է բարձրաբերձ ծառերու տակ ապաւտանիլ , որոտումի տաեն :

Զինարանները և մեծ հաստատութիւնները կայձակէ զերծ պահելու համար , անսնց վրայ կը տնկեն մետաղէ սրածայր և բաւականաչափ երկար ձող մը , որ շանթարզել կը կոչուի : Շանթարզելին մէկ ծայրը օդին մէջ է , իսկ միւսը մետաղէ թելով մը միացած է հողին :

Երբ ամպ մը անցնի շէնքին վրայէն , շանթարզելը , իրբեւ աւելի լաւ հաղորդիչ , ամպին ելեկտրականութիւնը մաս առ մաս կ'առնէ և կը տկարացնէ անոր զօրութիւնը :

ԵԼԵԿՏՐԱԿԱՆ ՀՈՍԱՆՔ

Բ Ա Ր Դ

ՀԱՍԽԱՔ. — Երբեմն տուներու մէջ յանկարծ կը մարի ելեկտրական լոյսը։ Ելեկտրական հանրակառքն ալ երբեմն կը կենայ։ Երկու պարագաներուն ալ կ'ըսենք թէ հոսանքը դարձած է, այսինքն ելեկտրականութիւն չի դար։

Ելեկտրական լոմբը զատ եղած ատեն, եթէ կարէք ելեկտրական թելր, լոմբը անմիջապէս կը մարի։ Պատշառը այն է որ հոսանքը կը կարի, անցնելիք ճամբաց չդանելով։

Դիտած էք, ելեկտրական հոսանքը փոխադրող թելր մէկ չէ, առ երկու։ Այս թելերը ոլորուած են իրարու վրայ, բայց իրարու միացած չեն։ Լոմբին մէջն է որ թելերուն երկու ծայրերը իրարու կը միանան և լոյս կ'արձակեն։

Ի՞նչպէս կարելի է հասկնալ թէ երկու թելէ հոսանք անցած է։ Նախ թելերը կը տաքնան, և այնքան շատ, որքան զօրաւոր ըլլայ հոսանքը։ Ասկէ զատ, բարակ թելերը աւելի կը տաքնան։ Յետոյ մագնիսական ասեղ մը կը սկսի շարժիլ, եթէ զայն մօտեցնենք ելեկտրական հոսանք փոխադրող թելի մը։


ՑԱՐԴԻ. — Ապակիէ աման մը ծծմբային թթուով խառն ջուրով լցնենք, և մէջը իջնցնենք զինկի և պղինձի երկու ձողեր։ Յետոյ մետաղի թելերով միացնենք ձողերուն դուրսը միացած ծայրերը։

Անմիջապէս ելեկտրական հոսանք մը կ'անցնի թելերուն մէջն։ Եթէ մագնիսական ասեղ մը մօտեցնենք թե-

լին, ասեղը կը սկսի շարժիլ և խաչաձևուիլ թելին հետ և սկէ կը հետեւցնենք թէ ելեկտրական հոսանք առաջ եկաւ եթէ թելերը բաժնենք իրարմէ, հոսանքն ալ կը դարի։ Ելեկտրականութիւն արտադրող այս պարզ գործիքին՝ բարդ (փիլ) կ'ըսեն։ Այսպէսով առաջ եկած ելեկտրականութիւնը շատ քիչ է։ ասոր համար շատ մը բարդեր իրարու կը միացնեն և կ'ունենան զօրաւոր ելեկտրականութիւնն, ելեկտրական զանգակ բանցներու և հետագիր ատեռ համար։ Այդ նպատակով ամէնէն աւելի կը գործածուի լլքլանշէի բարդը, որ կրնայ երկար ատեն զիմանալ, և շատ ծախք չի պահնջեր։

Բարդերը շատ չեն զործածուիր առօրեայ կեանքի մէջ։ Լուսաւուրութիւնան համար քաղաքներու մէջ զործածուած ելեկտրականութիւնը կ'արտադրուի մասնաւոր մեքենաներով, որոնց ուժանիւ (տինամօ) կ'ըսեն։ Աւճանիւին արտադրած ելեկտրականութիւնը թելերու միջոցաւ տուներու և զործածրաններու մէջ կը փոխադրուի, լոյս առլու կամ զանազան մեքենաներ բանցներու համար։

Բարդ (լլքլանշէ)



ԿԻՐԱՐԿՈՒՄՆԵՐ


Ելեկտրականութիւնը բազմաթիւ կիրարկումներ ունի՝ առօրհայ կեանքի և ճարտարարուեասի մէջ։ Շատ մը աշխատանքներ, որ առաջ նախնական ձևերով կը կատարուէն, այժմ ելեկտրականութեամբ տեղի կ'ունենան, շատ առելի գիւրութեամբ և արագութեամբ։

ԼՈՒՍԱՀԱՐԱԾԻԹԻՒՅԻՆ. — Ելեկտրական լամբար մը եթէ քննէք, կը տեսնէք որ մէջը կան մետաղեայ շատ բարակ թելեր։ Հոսանքը անցած ատեն, այդ թելերը հրաշէկ ըլւալու աստիճան կը տաքնան, և կը սկսին լոյս արձակել։ Լամբարներու մէջի օգը պարզած են, որպէս զի թելերը չայրին, թթուածինի ազդեցութեան տակ։

Լամբարի մը լոյսին աստիճանը կախում ունի թելին հաստութենէն, տեսակին և հոսանքին զօրութենէն։ Դիտած էք որ մեծ լուժբարներու մէջի թելերը աւելի հաստ են։

Կան նաև ելեկտրական փուռեր, որոնք 3000 աստիճանէն աւելի տաքութիւն կ'արտադրեն։

ԵԼԵԿՏՐԱԿԱՆ ԶԱՆԳԱԿ. — Եթէ երկաթէ ձողի մը վրայ թելեր փաթթենք և անոնցմէ ելեկտրական հոսանք մը անցընենք, երկաթը կը մազնիսանայ։ Այս ձևով պատրաստուած արուեստական մազնիսներուն՝ մազնէտ կ'ըսեն։ Հօսանքը դադրելուն պէս, երկաթին ալ մազնիս ականութիւնը կը կորառի։




ԵԼԵԿՏՐԱԿԱՆ ՊԱՆՉԱԿ

Պանչակներու և հեռագրական գործիքներու մէջ մազնէտ կը գործածեն։ Երբ մատով կոխեն կոճակին վրայ,

հոսանքը կը սկսի և անոր ազդեցութեան տակ մազնէտը իրեն կը քաշէ ու ետ կը մզէ երկաթեայ պղտիկ մուրճ մը։ Այս շարժումի ընթացքին, մուրճը կը զարնուի զանգակին վրայ և ձայն առաջ կը բերէ։

ՀԵՄԱԳԻԲ. — Հեռագիրն ալ այսպէս կը բանի. տարբերութիւնը այն է որ, երկաթեայ ձողին ծայրը սուր է և փոխանակ զանգակի մը զպչելու, թուղթի երկիք մը կը



ՀԵՄԱԳԻԲ

Ա. առաքիչ, Բ. բարդ, Մ. մազնէտ

հանգիպի և հոն կէտեր ու զիծեր կը գրոշմէ։ Այս կէտերը և զիծերը կը համապատասխանեն որոշ զիրերու, և անոնց մով կարելի է ուղուած բանը հասկցնել հեռաւոր տեղ մը գանուողին։


Հեռագիրը կը բազկանայ երեք մասէ. — 1. Բարդ, որ ելեկտրական ուժ կ'արտադրէ։ 2. առաքիչ, որ հեռագիր կը քաշէ, կը զրկէ։ 3. Հաղորդիչ թել, որ ձողերու վրայ հաստատուած է և մէկ քաղաքէն միւսը կ'երկարի։ 4. Ընկալուչ, որ կ'արձանագրէ եկած հեռագիրը։

Հեռածայնին թելը եթէ քննէք, պիտի տեսնէք որ երկու թելերէ կազմուած է։ Գիտէք որ այսպէս են նաև ելեկտրական լոյսի թելերը։ Արդէն միշտ երկու թել պէտք է, որպէս զի հոսանք գոյանայ։

Ուրեմն հեռագիրն ալ երկու թել ունենալու է։ Մէկը կը տեսնէնք, ձողերու վրայ հաստատուած է։ մի՛ւսը ո՞ւր է։ երկորդ թելը՝ հողն է։ Զողերու վրայ հաստատուած թելը, երկու կեղրոններու մէջ ալ հողին տակ թաղուած

է : Հողը , որ լաւ հաղորդիչ է , միջոց կուտայ որ ելեկտրական հոսանքը շրջան ընէ :

Հանրակառքն ալ մէկ գիծ ունի , որ օդին մէջէն կ'անցնի : Երկրորդ թելին գերը կը կատարէ հողին վրայ հաստատուած երկաթեայ ձողը : Ելեկտրական հոսանքը



Ելեկտրական հանրակառք
(Նետերով ցոյց տրուած է հոսանքին ընթացքը)

Կուգայ հեռաւոր տեղ մը հաստատուած ուժանիւէն , կ'անցնի հանրակառքի շարժիչ մեքենային մէջ և զայն կը դարձնէ : Բայց մեքենան չպիտի դառնար , եթէ չըլլար տակի երկաթեայ գիծը , որ միջոց կուտայ ելեկտրական հոսանքին շրջան ընելուն : Եթէ հոսանքը ո և է ձևով շրջան չընէ , հանրակառքն ալ չի բանիր :

Անթէլ . ՀեթԱԳիթ . — Այս հրաշալի գործիքով կարելի է մէկ տեղէն միւսը հեռագիր զրկիլ , առանց թել զործածելու : Օդն է որ թելին գերը կը կատարէ : Առաքիչ զործիքը , բանած տանին , կ'արձակէ կայծեր որոնց յառաջ բերած ալիքները կրնան հարիւրաւոր քիլոմէթր տեղ հաշորդուիլ և ազդել ընկալուչին վրայ : Ընկալուչը , այս ալիքներուն ազդեցութեան տակ , պարբերաբար իրեն կը քաշէ և թող կուտայ որածայր՝ տաղ մը , որ այսպէսով կէտեր և գիծեր կը գրոշմէ թուղթի երիզի մը վրայ :

Անթէլ . ՀեթԱՉՍՈՅՑՆ . — Բացի սովորական հեռածայնէն որ թելով կը բանի , կայ նաեւ անթել հեռածայն : Զայնական ալիքները օդին միջոցաւ կը փոխադրուին հեռաւոր քաղաք մը , և հոն լոելի կ'ընկալու առասանած բաները :

ՆԻՒԹԵՐՈՒ ՑԱՆԿ

Եջ

ԿԵՆԴԱՆԻՆԵՐ

Ընդհանուր տարբերութիւններ	5
Խումբերու բաժանում	7
Աղնաւորներ	9

ԱՑՆԱԿԱՌՆԵՐ

Անդամներու ձեւը	11
Մսակերներ	12
Փոքր մսակերներ	15
Ուրիշ մսակերներ	16
Պարկաւորներ	17
Միջատակերներ	18
Խոտակերներ	20
Ուրիշ որոճացողներ	21
Եղջերու	23
Փիղ	24
Խոզ	26
Կրծողներ	28
Կապիկ	31
Թուշուներ	32
Ոտքեր	34
Կտուցներ	36
Գիշատիչներ	37
Ճնճղուկ	38
Թութակ	41
Հաւի նմանող թոչուններ	42
Լողացող թոչուններ	46
Վազող թռչուններ	47



Ա. Ա. Մաշնիկյան
Հ. Ա. Մաշնիկյան

ՍՈՂՈԽՆԵՐ

Օձ	49
Մողէս և կրիայ	52
Կոկորդիլոս	53
ԴԱՐՏ	54
Գորտի ձագը ի՞նչպէս կը մեծնայ	55
ԶՈՒԱՆԵՐ	56
Չուկը ի՞նչպէս կը լողայ	57
Չուկերու տեսակներ	59
ԱՆՈՊՆ ԿԵՆԳԻԱՆԻՆԵՐ	
Յօդաւորներ	62
Միջատներու կերպարանափոխութիւնը	64
Մըջիւն	66
Թիթեսնիկ	67
Ճանձիր	68
Ուրիշ յօդաւորներ	70
Խեցեմորթներ	72
Որդ	73
Թուլամորթներ	74
Բուստ և սպունդ	75

Բ Ո Յ Ս Ե Ր

Բոյսերու գործարանները	77
Արմատ	78
Արմատին դեր	80
Պատուաստ	82
Յօդուն	85
Յօդունին կազմը	86
Տերեւ	88
Տերեւին պաշտօնը	91
Իւրացում	92
Շնչառութիւն	93
Ծաղիկ	95

Ծաղիկին պաշտօնը	98
Պառւղ և հունստ	100
Ծլում	101
Բոյսերուն կեանքը	103
ԲՈՅՍԵՐՈՒ ԳԱՆՍԱԿԱՐԳՈՒԹԻՒՆ	104
Ծաղիկ ունեցողներ և վարդ	105
Լուբիա	106
Շահպրակ	108
Սահպրին	109
Բնկուղենի	110
Մարգարտածաղիկ և տորոն	111
Միաբլթակներ	112
Շոճի	113
Ծաղիկ չունեցողներ	114
ՏԱՐՐԱԲԱՆԱԿԱՆ ԾԱՆՈՑՈՒԹԻՒՆՆԵՐ	
Թթուածին	115
Ջուր	117
Ջուրը ի՞նչէ՝ կազմուած է	120
Ծծումբ	122
Լուսածին, փօթաս և ոստա	124
Աւշակ և բնածխային կազ	126
Լուծում	128
Ալքոլ	129
Խմորում	130
Ի՞նչպէս ալքոլ կը պատրաստեն	131
Օճառ	132
ՏՈԽՎԱՐՈՒ ՍՆԱԿՈՒՄԸ	133
Հողի տեսակներ	135
Պարարտացում	138
ՄԵՑԱԴՆԵՐ	
Գործածական մետաղներ	141
Աղնիւ մետաղներ և հանքայիններ	144

ԲՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՆՈթՈՒԹԻՒՆՆԵՐ

Մարմիններու անկումը	147
Մարմինները՝ բնուզգութեամբ կ'իշնան	148
Տրամալար	149
Հարթաչափ	150
Մարմիններու ծանրութիւնը	152
Խտութիւն	155
Հեղուկներու կայունութիւն	157
Զուրը ճնշում ունի	159
0դապարիկքե սաւառնակ	161

ԶԵՐՄՈՒԹԻՒՆ

Բնդլայնում	165
Զերմաչափ	167
Կիրարկումներ	169
0գերեւոյթներ	170

ԼՈՅ

Բեկում	173
Խոշորացոյց	145
Լուսանկարչութիւն	176
177	

ԶԱՅՆ

Կիրարկումներ	179
182	

ՄԱԳԻՏԱՍԱՆՈՒԹԻՒՆ

ԵԼԵՆՑՐԱՎԱՆՈՒԹԻՒՆ	184
Շանթարգել թ.	186
199	

ԵԼԵԿՏՐԱՆԱՆ ՀՈՍԱՆՔ

Բարդ	190
----------------	-----

ԿԵՐԱՐԱՆՈՒՄՆԵՐ

Ելեկտրական զգանգակ	192
Հեռագիր	193
Ելեկտրական հանրակառք	194
Անթել հեռագիր և հեռաձայն	194

Եջ

Ա Ռ Ե Պ Ա Խ Ե

Էջ	Ա արէն վեր	Սխալ	Ուղիղ
13	1	եզուով	լեզուով
79	1	ծայրի	ծայրը
99	պատկերին տակ	ծաղկե	ծաղկե
110	բեզմափոշի	ընկուզնիի ծաղիկի պատկերը շրջուած դիտելու է	բեզմափոշի
121	պատկերին տակ	ջուի	ջուրի



116

2013

ՀՀ Ազգային գրադարան



NL0064398

ՆՈՅՆ ՀԵՂԻՆԱԿԵՆ

Գիւղարկան գառնե Ա. Տաշի (ուստրական) Գլ. 30 Վ. Վ.

9	9	9	(9)	9	40	9
9	9	9	(9)	9	75	9

ԳԻՆ 85 ՂՐՈՒՇ

Այս բուլոր պիրքիքան համար պիտի հանելող հասցեին —

Constantinople, Galata, rue Billor, No. 10

M. ASLANIAN